

Ա. Հ. ԳԱԼԻՈՆՃԵԱՆ

ՏԻԵԶԵՐՔԻ

ԱՌԵՂՑՈՒԱԾՆԵՐԵՆ ՄԵԿԸ

ՉԱՐԻՔԻ ՀԱՐՑԸ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1912

Ա. Հ. ԳԱԼԻՉՈՂԵԱՆ

Տ Ի Ե Զ Ե Ր Ք Ի

ԱՐԵՂԾՈՒԱԾՆԵՐԵՆ ՄԵԿԸ



Զ Ա Ր Ի Ք Ի Հ Ա Ր Ց Ը

Հ. 559768



Կ. ՊՈՂԻՄ


1912

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. Ա.ՌՃՈՒԽԻՉ
№ 122

Ա. ՄԱՍ
ՉԱՐԻՔԻ ԾԱԳՈՒՄԸ

—————*

ԶԱՆԱԶԱՆ ԼՈՒՇՈՒՄՆԵՐ



ՆԱԽԱԲԱՆ

—————

Մարդ ծնած յէ Տիեզերքի առեղծուածները
բւծելու համար, այլ փնտուածները
ո՞ւր կը սկսին առեղծուածները ու
այնուհետև ինչգինքը բռնելու համար
ըմբոնելիին սահմանին մէջ: Կէ՛օթէ:

Տիւ Պուա-Բէյմընտ իր նշանաւոր ճառերէն մէկուն մէջ կը յի-
շէ եօթը Տիեզերական Առեղծուածներ.—1. Նիւթի և ոյժի խակու-
թիւնը. 2. Նարժումի ծագումը, 3. Կեանքի ծագումը, 4. Բնու-
թեան երեւութական վախճանականութիւնը (teleology), 5. Զգա-
ցողութիւններու և գիտակցութեան ծագումը, 6. Բանտկանու-
թեան և լեզուի ծագումը, 7. Ազատ կամքի գոյութիւնը:

Անտարակոյս ութերորդ առեղծուած մը կարող է կազմել մեր
այս երկին նիւթը՝ Զարիքի Հարցը:

Հարեւանցի ակնարկով մը, առեղծուած կոչելու ոչ մէկ պատ-
ճառ. չգտնենք թերեւս. և ինչո՞ւ առեղծուած կոչել զայն. միթէ
կարելի՞ է ատկէ պարզ բան: Զարիք հարկաւ թէ գոյութիւն ու-
նի: Ամէն մարդ գիտէ թէ ի՞նչ է Զարիք ըսուածը: Ալ ուր կը
մնայ, ուրեմն, առեղծուածը:

Անոնք որ քիչ շատ կրնան հասկալ իմաստասիրական հար-
ցեր, անոնք որ սովոր են իրերու և հարցերու խորը թափանցել,
անոնք որ կը կարդան մեր այս երկասիրութիւնը և կը ծանօթա-
նան հարցի բոլոր երեւոյթներուն ու կնճռուառութիւններուն, անոնք
մեզի իրաւունք պիտի տան որ զայն առեղծուած մը կոչած ենք:
Միայն այն նկատումը թէ այս հարցի մասին կէս-տամնեակ մը
տեսութիւններ կան, ինչպէս կը ներկայացնենք այս էջերուն մէջ,
բաւական էր արդէն մեզի իրաւունք տալու զայն առեղծուած մը
անուանել: Թող թէ շատ ալ դիւրին չէ բացարձակ սահմանագիծ
մը քաշել Զարիքի և Բարիքի միջեւ: Ինչ որ այսօր մեզի չարիք
կը թուի, չի՞ կրնար բարիք մ'ըլլաւ ի լինելուրեան, ինչպէս պիտի

ըսէին հին իմաստոսէծներու Ու Եթէ ճշմարիթ է այս, ինչպէս կը հաւաստէ արդի բարեշրջութեան գիտութիւնն ալ, ալ ո՞ւր կը մոռոյ բացարձակ չարիքի գոյութեան մեր իբր թէ ինքնայսա ճշմարտութիւնը:

Չարիքը հարկաւո՞ր է թէ ոչ, Տիեզերքի մէջ:

Մեր բնութիւնը մեր բանականութիւնը կը հակառակին չարիքի, չեն կրնար հանդուրժել ու և է չարիքի, չեն կրնար արդարացնել զայն իսկ միւս կողմէ, միեւնոյն բանականութիւնով կարելի է տեսնել թէ չարիքը, ընդունինք կամ ոչ, գոյութեան իրաւունք մը ունի, որովհետեւ առանց չարիքի չկայ բարիք. որովհետեւ անբաժանելի է ան բարիէն: Ուրեմն, մեր բանականութիւնը կը հակասէ ինքզինքը, հոտ իսկ է առեղծուածը:

Մենք և հարկէ յանդկնութիւնը չունինք Չարիքի հարցը լուծած ըլլալու Բիւրաւոր մեծ միտքեր բազիսեր են այդ հարցին, բայց ոչ մէկը չէ կրցեր վերջնական լուծումը գտնելի ինչ որ մենք ջանացած ենք կատարել այս էջերուն մէջ, ուրիշ բան չէ բայց միայն ներկայացնել այն բոլոր կարեւոր տեսութիւններն և դպրոցները այս հարցի շուրջ: Ու, Անաթօլ Ֆրանսի հետ համոզուած ըլլալով որ կան չարիքներ որոնք հարկագոր են և չարիքներ՝ զօրս հնար է բառնալ, աշխատած ենք ներկայացնել այն գլխաւոր ազդակները—Արուեստ, Աշխատանք, Գիտութիւն, Ընկերվարութիւն—որոնք մեր համոզումով մեծապէս կրնան սատարել: Չարիքի Բարձման և մասամբ լուծել Տիեզերի Ամենալուսներէն Մէկը:

Ս. Հ. Գ.

ԺԱՆ ԺԱԳ ՐՈՒՍՈՅԻ ԼՈՒԾՈՒՄԸ

I.

Արդարեւ Բուսոյի ամբողջ վիւ-
լիսովայութեան յատկանիշը և ա-
ռաջին սուտը այս է, որ, ան,
սկզբնական մեղքի քրիստոնէական
վարդապետութեան տեղ կը դնէ
մարդկային սեռին սկզբնական բա-
րութեան և կտտարելութեան վար-
դապետութիւնը և անոր մոլորումը
քաղաքակրթութեան և անոր հետե-
ւանքներուն պատճառով. և իր այս
վարդապետութեան վրայ կը հիմ-
նէ իր լաւատեսութիւնը և մարդ-
կայնապաշտութիւնը:

Շնորհառուեք

Այն գաղափարը թէ չատ մը չորիքներ տգիսառ-
թեան արդիւնք են, Սոկրատի չափ հին է: Սոկրատի
համար ոչ մէկը չար կ'ըլլայ գիտակցօրէն, կտմովին:
Սոկրատի համար ներհայեցութեան մտածումները նոյ-
նանման են. առաքինութեան գերազանցութիւններուն:
Ի՞նչ բարոյական և ֆիզիքական չարիքներ չեն ծագած
բնական և բարոյական օրէնքներու տգիտութենէն: Իմա-
ցական մակերեսայնութիւնը գլխաւոր ազրիւր մըն է բա-
րոյական չարիքի: Սահմանափակ խմասառվ մը գիտու-
թիւնը առաքինութիւն է:

Այս այսպէս ըլլալով, քիչ մը նորօրինակ թուի թե-

բեւս Կրք ըսուի թէ գիտութիւնը , ուսումը , յառաջդիմութիւնը , մէկ խօսքով քաղաքակրթութիւնը . չարիքի աղքիւր մըն է : Ու եղեր են այսպէս ըսողներ և քարոզողներ . ասոնցմէ են Քարլայլ . Ռոքին , Ռուսոյ , Թոլսթոյ , Շարլ Վակնէր եւ ուրիշներ , որոնք առաւել կամ նուազթափով մը «Դարձ դէպի բնութիւն» քարոզած են :

Ռոքինի համար քաղաքակրթ ազգ մը էապէս կը ըսպանայ հետեւեալ տարրերէն . — (ա.) անուսում , զըգգոհ , և աղքատ ամրոխէ մը որ ինքզինքը ժողովուրդ կ'անուանէ : (բ.) Դրամ հաւաքող և վատնող գործիքէ մը , որ ինքզինքը կառավարութիւն կը կոչէ . (գ.) փոքրաթիւ դրամատէրներէ , անոնցմէ շատերը աւաղակներ և ապուշ անձնաւորութիւններ որոնք մարդկային կեանքի այլ նպատակ չեն ճանչնար բայց միայն դրամ վաստկիլ , խաղամովիլ և շամբանեայ կոնծել . (դ.) որոշ թիւով գրագէտներէ՝ որոնք կ'ըսեն և կը զրեն այն՝ որուն համար կը վճարուին . (ե.) որոշ թիւով կղերականներէ՝ որոնք կ'ըսեն ինչ որ սորված են . (զ.) բնական փիլիսոփաններէ՝ որոնք կ'ըսեն ինչ որ իրենց խելքը կը փչէ . և (է.) ազնուական դասակարդէ մը՝ որ ոչնչ ունի ըսելու :

Թոլսթոյ , մեր դարուն ամենամեծ դէմքը թերեւս , նոյն արհամարհանքը կը տածէ հանդէպ մեր քաղաքակրթութեան : Հանգստաւէա և քաղաքակրթուած շրջանակներու մէջ ապրելու ամէն միջոց ունենալով հանդերձ , նախընտրեց ապրիլ պարզ . շինական կեանքը : Իր «Առատովանութիւններ» երկին մէջ կ'ըսէ . «Որքան աւելի ուսումնասիրեցի կեանքը այս աշխատաւոր դաստկարգին , այնքան աւելի համոզուեցայ որ անոնք ճշմարտապէս հաւատք ունին և անկէ կը ստանան ապրելու նշանակութիւնն ու հնարաւորութիւնը : Հակառակ մեր դասակարգին որ կը բողոքենք ճակատագրին դէմ և կը

Բնութեան վիճակին մէջ բոլոր մարդեր հաւասար են : Բնութիւնը բնաւ չի ստեր . ինչ որ բնութեանէ կուգայ արդար է : Բնութիւնը իր հոգածութեան յանձնուած ամէն կենդանի մասնաւոր խնամքով մը կը հոգայ , յայտներով թէ որքան նախանձախնդիր է արդարութեան համար : Չի՞ն , մուկը , և ուրիշ կենդանիներ աւելի քաջ , աւելի կորովի աւելի կաշմրուռն են անտառներուն մէջ , բնութեան գիրկը , քան մեր տուներուն , գոմերուն մէջ : Միակ բանը որուն պէտք ունէր մարդ իր բնական կամ կիսավայրենի վիճակին մէջ , անունդ , էզ և հանգիստն էր : Միակ չարփքը զոր ան պիտի ճանչնար ցաւն ու անօթութիւնն էր : Կեանք , ոչ թէ մահ , որովհետեւ , կենդանին երբեք պիտի չի գիտնայ թէ ինչ է մահը : Այս կիսավայրենի վիճակին մէջ միակ լեզուն , միակ տիեզերական և ամենաուժեղ լեզուն որուն պէտք ունէր , բնութեան ձիչն էր . աղաղակը : Արդարեւ անհնարէ խորհիլ թէ բնութեան վիճակին մէջ մարդ մը ինչ պէտք կրնար ունենալ ուրիշ մարդու մը : Յայտնի է , ուրեմն , որ մարդեր այս նախնական վիճակին մէջ չունենալ ոչ մէկ յարաբերութիւն իրարու հետ , չէին կրնար ըլլալ ոչ բարի ոչ չար . և չէին կրնար ունենալ ոչ առաքինութիւն և ոչ մոլութիւն : Այս նախնական վիճակին մէջ , միակ օրէնքը զոր մարդ պարտաւորուծ պիտի ըլլար ճանչնալ և յարգել , գութն է որ բնական զգացում մըն է : Այս զգացումը պիտի մեղմէր անձնասիրութեան գործունէութիւնը և այսպէս սատարէր տեսակին մշտնչենաւորումին :

Այս զգացումն է որ անգիտակցօրէն տառապողին օգնութեան կը մղէ մեզ : Այս զգացումն է որ բնութեան վիճակին մէջ , պիտի գրաւէ օրէնքի , առաքինութեան և վարքի աեղը , այս առաւելութիւնով որ ոչ մէկը պիտի չհամարձակի անսաստել իր քաղցր ձայնին : Երեւակայու-

թիւնը որ այնքան աւերներ կը գործէ քաղաքակիրթ ընկերութեան մէջ, երբեք չի խօսիր վայրենի սիրտին: «Եթէ բնութիւնը ճակատագրած է մեզ ըլլալ ողջմիտ, կը համարձակիմ վստահեցնել թէ մտածումը բնութեան դէմ է, և թէ, այն մարդը որ կը խոկայ վատթարացած կենդանի մըն է»:

Արդ, ժամանակի ընթացքին, փոխուեցաւ բնութեան այս վիճակը տակաւ կազմուեցան և հաստատուեցան ընկերութիւններ, կառավարութիւններ, պատերազմներ, բռնատիրութիւններ, թշուառութիւններ, հիւանդութիւններ և կամ խանգարել նախամարդուն մեկուսացած կեանքը: Չորս տեսակ անհաւասարութիւններ ծագում առին. Ս. Հարաւորիւններ (puissances) և Դ. Անհատական Արժանիյի: Ըսկերութիւնը դարձաւ ծնողը չարիքներու և մոլութիւններու: Այս բոլոր յառաջացումներուն պատճառն է մարդկային կատարելութիւններ (perfectibility): Մեզի համար վշտառիթ է տեսնել թէ մարդուն ապերջանկութեան ակնազիւրն է իր կատարեալ ըլլալու անսահման ընդունակութիւնը: Մարդուն այս կարողութիւնն է որ զայն կը բարձրացնէ բնութեան վիճակէն, ուր պիտի կրնար խաղաղ և անմեղ կեանք վարել: Մարդուն այս ընդունակութիւնն է որ, դարերու ընթացքին բերելով իր առաքինութիւններն ու մոլութիւնները, մարդ կը դարձնէ թէ ինքինքին և թէ բնութեան բռնապետը:

Թէ մարդուն ապերջանկութիւնը, բոլոր չարիքներու համագումարը, իր այս կատարեալ ըլլալու անսահման ընդունակութիւնէն ծագում կ'առնեն, թէ մարդուն ապերջանկութիւնը իր մեծութենէն կը ծագի, շատ լաւ կ'արտայայտէ ուրիշ մեծ մտածող մը և դժգոհ մը ներկայ

քաղաքակրթութենէն, Թովմաս Քարլայն է ան: «Մարդուն Ապերջանկութիւնը» կըսէ ան, «ինչպէս ես կը կարծեմ, իր մեծութենէն կուգայ: Մարդուն մէջ Անհունութիւն մը կայ և մարդ իր բոլոր ճիգերովը անկարող է այդ Անհունութիւնը թաղել Հունաւորին տակ: Եթէ Եւրոպայի բոլոր եկեմտագէտները, կահայարդարները, շագարագոծները միանան, կը կարծե՞ս որ կրնան կօշկաներկ մը ԵՌԶԱՆԻԿ ընել: Մէկ երկու ժամ միայն. քանզի կօշկաներկն ալ հոգի մը ունի բոլորովին տարբեր իր ստամոքսէն և իր մշտատեւ գոհացումին համար կը պահանջէ Աստուծոյ անսահման տիեզերքը ամբողջապէս, ոչ նուազ ոչ աւելի: Մեր արեւին վրայ միշտ սե բիծ մը կայ. նոյն ինքն, ինչպէս ըսի, մեր անձին սուները: Որքան ճշմարիտ է, ուրեմն, ինչ որ կ'անմ, — Կեանքի կոտորակը արժէքով կրնայ աւելցուիլ ոչ այն քան աւելցընելով քու համարիչդ, այլ աւելի նուազելով քու յայտարարդ: Այո, Եթէ ալձէպրաս զիս չի խարեր, միութիւնը բաժնուած զերօյով կուտայ անհունութիւն: Արդ, պահանջդ զերօյի իջեցուը և աշխարհը ռաքիդ տակ առած պիտի ըլլաս :»⁽¹⁾

Նոյն միտքը կ'արտայայտէ աւելի մեծ հանճար մը, Էմբարն: «Անքաւականութիւնը տիեզերական տառապանքն է բոլոր երիտասարդ և ջերմեռանդ միտքերու: Անոնք կ'ամբաստանեն տառուածային նախախնամութիւնը թէ ան կծծի է: Ան ցուցուցած է երկինքն ու Երկիրը ամէն աղու և զայն լեցուցած է ամբողջին ըղձանքովը. բայց երբ այդ իղձերուն գոհացումին գայ ինոգիրը, նախախնամութիւնը մարդուն տուած է միջոցին չափ մեծ գաւաթ մը և անոր մէջ դրած միայն մէկ կաթիլ կեն-

(1) Sartor Resartus

սաջուր . ամէն մարդ առաւօտուն կ'արթննայ ամբողջ արեգակնային դրութիւնը քէյքի մը նման ուտելու ախորժակով , առաւօտեան աստղը բռնելու տենջով . բայց իր ոյժերը կը թողուն զինք . փորձելու ատեն իր ձեռքերը չեն սպասաւորեր իրեն : Դաղափարական զօրութեան ամենամեծ խոստումին և վտիտ փորձառութեան միջեւ բացուած վիճը . զօրութեան պահանջի և մատուցումին միջեւ բացուած խրամը . ահա ինչ որ կը կազմէ բոլոր հոգիներու ողբերգութիւնը :

«Ենկերային կեանքի իւրաքանչիւր կազմին մէջ վէրք մը . իւրաքանչիւր յօրինուածքին մէջ հիւանդութիւն մը կայ :

Քաղաքակրթութիւնը չի կրնար այդ վէրքը դարմտնել , քաղաքակրթութիւնը չի կրնար թշուառները , ոճրագործները ազատել . քաղաքակրթութիւնը չի կրնար քանի մը բառեր շնջել բառարանէն :

Քաղաքակրթութիւնը ձեզ շոգեշարժ կառքերու մէջ կը կրէ , բայց կարգ մը մարդիկ հանքահորերուն մէջ , կրակին դիմոց աշխատցնելով :

Քաղաքակրթութեան ձեզ առւած հացը շատ մը մարդերու քրաինքովը օծուած է :

Քաղաքակրթութիւնը շատերու դժբաղդութեան ; ոմանց երջանկութեան աղբիւր , քանիներու յղփանքի պատճառ դարձած է : Վէրք մը գոցելու համար ուրիշ վէրքեր բացուծ է :

Քաղաքակրթութիւն . ափսո՞ս . անկէ շնորհակալ են անոնք միայն որ թշուառութեան ձայնին անմատչելի բարձունքներէն կը խօսին :

Քաղաքակրթութիւնը պէտք է մարդկութիւնը ա-

(1) Montaigne: Or the septic

զատէր դատարաններէ , բանտերէ , զինուորութենէ ,
զէնքէ , մանաւանդ դրամէ :

Մարդկային ընկերութեան ամենայետին անդամը
բանի մը կը կարօտի . — Դրամ : Դժբաղդութիւններ ,
երջանկութիւններ անոր միջոցով կըստեղծուին , հասա-
րակութիւնը անոր համար կ'ապրի , ամբողջ կեանքը միայն
անով կը գեղեցկանայ :

Հասարակութիւնը հարբած մարդու մը պէս կը
դառնայ չկրնալով յենակէտ մը որոշել : (Խալիս Զիա) :



ՅՈՌԵՏԵՍՈՒԹԵԱՆ ԼՈՒՇՈՒՄԸ

II

Յոռետեսութիւնը այն իմաստասիրութիւնն է որ կուսուցանէ կամ կը վարդապետէ թէ տիեզերք հիմէն չարիք մըն է . թէ անյօյս է ո և է դարման որոնել չարիքներու որքան ատեն որ կեանքը և աշխարհը գոյութիւն ունին , թէ փրկութիւն չկայ . այս կեանքի չարիքներէն և տառապանքներէն : Տիեզերք և մարդ իբնէ սահմանուած են տառապելու :

Մեծագոյն յոռետեսը որ իր յոռետեսութիւնը անհատական շրջանակէն հանելով իմաստասիրական գրութեան մը վերածեր է , Շօփէնհառուէրն է : Շօփէնհառուէր կոչուած է նիրսլանայամոլ . Նիրսլանայով գինով յոռետեսը : Ահա իր աւետարանը . — «Սկիզբէն էր ախորժակ , կիրք և կամք : » Այս կամքը , պարունակելով կոյր բընազդը և անգիտակից գործունէութիւնը , կ'առարկայանայ աշխարհին մէջ , կը յայտնագործուի : Այս կամքը , ապրելու այս կոյր կիրքը կը գերիշխէ իմացականութեան վրայ , կ'ուղղէ . կը կառավարէ զայն . իմացականութնւնը պարզ շարժառիթն է որ կ'ուղղէ կամքը . իմացականութիւնը այս կոյր ապրելու կամքի ամենակատարեալ գործիքն է : Այս կոյր կամքը , կիրքը , ըլլալու այս մշտնչենական մարմաջը բոլոր կեանքի ակնաղբիւրն է , բոլոր չարիքներու նախապատճառը : Ան է որ կարտաղրէ կարելի յոռեգոյն աշխարը : Պատմութիւնը պարզապէս ոճիր-

ներու , կողոպտումներու , լարախաղացութիւններու և սուտերու անվերջանալի շղթայ մըն է : Յառաջ բերուած մարդկային առաքինութիւնները .— աշխատասիութիւն , յարատեւութիւն , ժուժկալութիւն , պարզակեցութիւն—ուրիշ բան չեն եթէ ոչ նրբացած եսասիրութիւն : Այս կեանքը էապէս և իր բնութեան բերումով անատակ է ո՛ և է երջանկութեան : Աշխարհը պատահմունքներու և սիսալանքներու թագաւորութիւնն է : Ինչպէս կ'ըսէ Շեյքսպիր «Սրբայ Լիբ»ին մէջ . «Իբր թէ հարկը ստիպած է մեղ ըլլալ սրիկաներ . իբր թէ երկնային բռնադատութիւնով յիմարներ եղած ըլլայինք . և անզգամներ գողեր և դաւաճաններ՝ երկնային գերիշսանութեան ծակ . զինեմոլներ , ստախօսներ և չնացողներ՝ մոլորակային ազդեցուցութեան բռնադատուած հնազանդութիւնով մը » Պարզ ճշմարտութիւնը աս է որ մենք պարտինք , հարկադրուած ենք , թշուառ ըլլալու և թոշուառներ ենք : «Կեանքը էապէս չարիք է . աշխարհի գոյութիւնը ինքնին մեծագոյն չարիքն է բոլոր չարիքներուն և հիմը բոլոր ուրիշ չարիքներունոյնպէս անհատին համար ամենամեծ , արմատ—չարիքն է իր աշխարհ գոյը » ահա Շօփէնհաուէրի յոռետեսութեան հակիրճը :

Ոչ թէ միայն անհատներ . այլ կրօնական դրութիւններ ալ յոռետես եղած են : Ասոնց մեծագոյնն է Պուտայականութիւնը : Թէպէտ Քրիստոնէութիւնն ալ կ'ընդունի մարդուն ոկզբնական անկումը , մեղաւորութիւնը և աշխարհին չարութիւնը , և այս իսկ պատճուառով պաշաճ պիտի ըլլար զայն ալ յոռետես կրօնք մը կոչել . այլ , որովհետեւ . Քրիստոնէութիւնը կը հաւատայ աշխարհի և մարդկութեան վերջնական փրկութեան , չենք կրնար զայն բոլորովին . յոռետես կրօնք մը յայտարարել :

Պուտայականութիւնը , որ հիմն է Շօփէնհաուէրի

փիլիսոփայութեան, յոռետեսութեան նկատմամբ, գերազանցօրէն յոռետես կրօնքն է : Գլխաւոր վարդապետութիւնները որոնց վրայ կը կենայ Պուտտայականութիւնը, հետեւեալներն են .—ա. Թէ տառապանքը տիեզերական է, թ. Թէ տառապանքի սկզբնապատճառն է է տենչանքը . զ. Թէ տառապանքէ աղաւելու միակ ճամբան է տենչանքի փացումը : Հետեւարար, անձնազոհութիւնը և տիեզերական սէրը Պուտտայականութեան հիմնական մտածումներն են : Որքան ատեն որ կեանքը գոյութիւն ունի մարդեր տենչանք պիտի ունենան . որքան ատեն որ մարդեր տենչեր ունին, հարկաւորապէս պիտի տառապին : Հետեւարար կեանք էապէս տառապանք է, չարիք է : Հետեւարար փրկութեան միակ ճամբան մէ բացասել անձը, կեանքը : Կեանքի ախտին միակ դարմանն է Անէացումը, Նիրվանան :

Սյս յոռետեսութեան աւելի կամ նուազ չափով մը յարած են անուանի բանաօտեղծներ և գրագէտներ, ուրիշ շատերու մէջ Պայրըն, Հայնէ, Լընօ, Միւսէ, Աքերման Լէօփարզի, Քամփօամօր են . են :

Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ



ԼԱՒԱՏԵՍՈՒԹԵԱՆ ԼՈՒՇՈՒՄԸ

III.

«Դեւերը դիմակաւոր հրեշտակներ են.»

Տրամագծօրէն հակառակ նախորդ գլխուն մէջ ներկայացուած յոռեատեսութեան, լաւատեսութիւնը կուգայ իր լուծումը բերել չարիքի հարցին։ Լաւատեսութիւնը կը վարդապետէ թէ տիեզերք իրր ամբողջութիւնն մը կատարեալ է, բարի է։ Տիեզերք համերաշխ, իրարու պէտքին սպասաւորող, իրար լրացնող մասերէ կազմուած է։ Հակառակ պարագային չէր կրնար շարունակել իր գոյութիւնը։

«Բոլորը մասերն են սըխրալի ամբողջի մը
Որուն մարմինը բընութիւնն է եւ նոզին Աստուած։
Որ կը փոխուի ամենուն ընդմեջ եւ նոյնն է ամենուն մէջ։
Մեծ աշխարհին մէջ ին պէս եւ յաւիտենական բնութեան։
Որ կը տայցընէ արեւին մէջ եւ կը զովացընէ զեփիւ-
ռին մէջ։

Կը տողայ ասպերուն մէջ եւ կը բողբոջի ծառերուն մէջ։
Կապրի բոլոր կեաներուն մէջ, կը տարածուի բոլոր տա-
րածութիւններու ընդմեջ։
Կը տարածուի անբաժան, կը զորձէ անսպառ»⁽¹⁾։
«Ամբողջ բընութիւնը լոկ արուեստ է նեզի անձանօր։
Բոլոր բաղդի ուղղութիւն՝ զոր դուն չես կարող տեսնել։

(1) Աղէքսանդր Փօփ

Բոլոր աններդաշնակութիւնը՝ չի հասկցուած ներդաշնակութիւն.

Բոլոր մասնակի չարինները՝ տիեզերական բարիք.

Եւ հակառակ մոծ մտութեան, հակառակ սխալական բանականութեան,

Մեկ նույարտութիւն որու է. — ինչ որ է ուղիղ է» : (1)

«Տիեզերք չի կրնար ապերջանկութեան համար գոյութիւն ունեցած ըլլալ, ոչ իր ամբողջութեանը ոչ ալ իր մասերուն մէջ. կէտ մը չարչարել նոյնն է աշխարհ մը չարչարելուն հետ։ Եթէ տիեզերք կը չարչարէ իր աշխարհները, իր մասն է որ կը չարչարէ։ Տիեզերքի բուն ճակատագիրը որուն մէջ զետեղուած ենք, կը պաշտպանէ մեզ։ Անկարելի է որ ցաւը տիեզերքի տեւական օրէնքը ըլլայ։ Տիեզերք ինքնիր օրէնքը և միակ տէրը պէտք է ըլլայ։ Եթէ տիեզերք ապերջանիկ ըլլայ, այդ կը նշանակէ որ անկ'ուզէ իր ապերջանկութիւնը. ուրեմն խենթ է տիեզերքը. և եթէ տիեզերք մեզի խենթ կը թուի, այդ կը նշանակէ որ մեր բանականութիւնը ամէն բանի հակառակ կը գործէ և կամ կը դատէ ինչ որ երբեք չի հասկնար» : (2)

Բնութեան ամբողջութեան բարութեան հանդէս շատերու կողմէ տածուած այս վօտահութիւնը Ստոյիկեան իմաստասիրութեան մօտ պաշտանքի վերածուեցաւ։ Ասոր համար էր որ Ստոյիկեանները ջերմագին կը քարոզէին — ապրէ՛ հետեւելով բնութեան։ Անոնցմէ մեծագոյնը, Մարկոս Օրէլիոս կ'ըսէ. «մարդու մը պարտաւորութիւնն է

(1) Աղէքսանդր Փօփ Essay on Man

(2) Մոռիս Մէթէրլին. տես իր յօդուածը շաբաթաթերթ Ազատամարտի 1911 թիւ 61.

միսիթարել ինքզինքը և սպասել բնական տարրալուծման և չմտատանջուիլ այլ թարմանալ հետեւեալ մտածումներով .—նախ , թէ ոչինչ պիտի պատահի ինձի որ տիեզերքի բնութեան համաձայն չըլլայ . և երկրորդ , թէ , ևս պէտք չէ ո և է հակառակ բան գործեմ իմ մէջս գըտնուած աստուածութեան . քանզի չկայ մէկը որ զիս կըրնայ բռնադատել անոր հակառակ գործելու : Ան որ գըժգոն ըլլալով պատահածներէն ետ կը քաշուի կը խուսափի . կ'անջատուի մեր ամենուն հասարակաց բնութեան բանաւորութենէն , այնպիսին մէկ խոցը , պալարն է տիեզերքին : Որովը ետեւ նոյն բնութիւնն է որ կը պատճառէ այդ պատահարները և պատճառած է նուե քեզ : Եւ ուստի ընդունէ ամէն բան որ կը պատահի , նոյնիսկ եթէ անհաճոյ թուի , որովնետեւ ան ալ կը սատարէ տիեզերքի առողջութեան : Ամէն բան ներդաշնակ է ինձի համար երբ ներդաշնակէ քեզի համար , ով Տիեզերք : Ոչինչ ինձի համար ապաժամ է երբ քեզի համար յարմարժամ է : Ամէն բան պտուղ է ինձի համար ինչ որ քու եղանակներդ կը բերեն ով բնութիւն(1) :

Համայն աստուածեան իմաստասիրութիւնն ալ , որ պիսին է Սփինօզախնը , նոյն լուծումը պիտի տար չարիքի հարցին : Ամէն բան Աստուած է , Ամէն մաս , ամէն երեւոյթ մասը կը կազմէ ալդ Աստուած ամբողջին : Չարիքն ալ ֆիզիքական և բարոյական , Աստուծոյ մէկ մասը կը կազմէ , հետեւարար չարիք չէ կարելի կոչել ո և է բան : Բացարձակ բարիին արեւճառագայթին մէջ կ'անցյայտանան բոլոր այսպէս կոչուած չարիքները :

Չարիքի հարցին նոյն լուծումը կը բերէ զգայապաշտ (sensationalist) իմաստասիրութիւնը : Ինչ որ բարի կամ

(1) Meditations.

չար, առաքինութիւն կամ մոլութիւն կը կոչենք, իրու դութիւններ (matters of fact) չեն զորս կը մակաբերել բանականութիւնով։ Զարիք կամ բարիք, առաքինութիւն կամ մոլութիւն յարաբերական զգացողութիւններ են. զանոնք կարելի է նմանցնել ձայնի, գոյնի, ջերմութեան կամ ցրտութեան, որոնք, ըստ արդի բնախօսական-հոգեբանութեան, առարկաներու յատկութիւններ չեն, այլ մտային, միայն միտքին մէջ գոյութիւն ունեցող ըմբռնողութիւններ։ Զարիք կամ բարիք, երջանկութիւն կամ ապերջանկութիւն, մեր ջիղերուն այս կամ այն կերպ զգացողութիւններ են. մեր ջիղերը ինչ որ իրր ցաւ կղգան, կրնան նոյնը իրր հաճոյք զգալ-մեր մորթին վրայ քանի մը պառւրներու յաւելումի բաւական պիտի ըլլայ այդ հրաշքը կատարելու։ Զարիք գոյութիւն չունի. մեր միտքը կըստեղծէ զայն. ինչպէս պիտի ըսէր Համլէթ «բարի կամ չար ոչինչ կայ. խորհիլը կըստեղծէ զանոնք»։ Միտքը կարող է Երկինքը Դժոխքի վերածել ինչպէս նառ Դժոխքը՝ Երկինքի», ինչպէս պիտի ըսէր Միլտոն։

Զարիքի նոյն լուծումը կը բերեն արդի քրիստոնեայ գիտնականները (Christian Scientists) որոնք կը քարոզեն թէ հիւանդութիւն, մեղք, չարիք, գոյութիւն չունիս. անոնք պարզ նախապաշտումներ են. միակ չարիքը, միակ մեղքը չարիքի և մեղքի հաւատախն է։

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ



IV.

Այսպիսի աշխարհի մը Արարչին հետ
անսահման բարութեան և արդարու-
թեան գաղափարներ հաշտեցնել անկա-
րելիութիւն մըն է։ Այսպիսի փորձ մը
ոչ միայն բացարձակ հակասութիւն մը
կը ներկայացնէ իմացական հայեցակէտէ,
այլ կը ցուցադրէ չափազանցօրէն, բա-
րոյական անձունիութիւններ ու ժէղուի-
թական պաշտպանութեան տեսարանը։

Ճ. Ս. Միլ

«Աստուածներուն մէջ բարութիւն և
էռութիւն կը միանան, ով որ անոնց չարիք
կը վերագրէ, կ'անէացնէ զոնոնք»։

Թւրիփիտիւ

Աստուածաբանութիւնը կ'ընդունի չարիքի գոյու-
թիւնը, և կը ջանայ զայն արդարացնել աստուածբանու-
թեան հայեցակէտէն։ Ենթագրելով Ամենիմաստուն, Ամե-
նաբարի, Ամենազօր Աստուծոյ մը գոյութիւնը, տակա-
լին կարելի է, կ'ըսէ, Աստուածաբանն, հաշտեցնել չա-
րիքի գաղափարը այդ ստորագելիներով օժառուած Աստու-
ծոյ մը գաղափարին հետ։ Ի՞նչ գետիններու վրայ կա-
րելի է հաշտեցնել, ուրեմն, այս երեւութապէս հակա-
մարա գաղափարները — մէկ կողմէն Ամենիմաստ, Ամե-
նաբարձր։ Ամենազօր Արարչի մը գաղափարը, միւս
կողմէ բարոյական ինկածութիւններու, ֆիզիքական ախ-
տերու գոյութիւնը։

Առաջին գետինը սա է թէ Աստուած ստեղծողը չէ չարիքի . այլ միայն բարիքի . ինչ որ չարիք կը կոչենք ուրիշ բան չէ բայց միայն անկատարութիւն ինչ որ հարկաւոր արդիւնքն է ո և է տեսակ ստեղծագորութեան : Ճաւը հարկաւոր արդիւնքն է զգացողութեան . զգացողութիւնը հարկաւոր արդիւնքն է կեանքի» : Արդ , ցաւը գոյութիւն պիտի ունենար անպատճառ եթէ կեանքը գոյութիւն պիտի ունենար երբեք : Ուրիշ բան չի մնար ըսելու բայց միայն թէ կամ Աստուած կեանքը ստեղծելու չէր և կամ չարիքը , ցաւը , տառապանքը գոյութիւն ունենալու է :

Աստուած այն ատեն միայն դատապարտելի պիտի ըլլար երբ իր արարչութեան մէջ ցաւը , տառապանքը , չարիքը գերակշռէր երջանկութիւնը , բարին , բայց որքան ատեն որ չարիքը գերակշռող դիրք չի գրաւեր իր արարչութեան մէջ , ինչպէս պիտի ընդունէին բոլոր մարդեր , բացի բացարձակ յոռետեաներէն , այն ատեն կ'արդարանայ Աստուած :

Ուրիշ գետին մը որուն վրայ կարելի է հաշտեցնել չարիքի գոյութիւնը Աստուածոյ դաղափարին հետ , սա է , թէ , Աստուած ստեղծած է չարիքը բայց նպատակով մը , այն է , մարդկային ազգը դաստիարակելու համար : Ուրիշ խօսքով , չարիքը իր իսկ raison d'êtreն է , իր իսկ գոյապատճառը . իրաւունք ունի գոյութեան : Նօթատերիս մէջ հարեւանցի վնասուառքով մը կրնամ գտնել տասնեակ մը խօսքեր . բոլորն ալ անուն ունեցող գրողներէ , որոնք այս կէտը կը մատնանշեն . —

«Քանզի տառապանքներէ և ոճիրներէ

Սիրտը կրնայ վսեմ դարնի մը հիւսել .»

(Ասասի)

«Խաւարի գործիքներդ մեզի ճշմարտութիւններ կուտառանեն .» (Շէյխիր)

«Ոչ մէկ հող այնքան նպաստաւորէ աստուածային աճումի որքան աղքատութիւնը .» (Քառովիլը)

Թշուառութիւնը այն բովլէ ուր ճակատագիրը մարդմը կը նետէ ամէն անգամ որ կ'ուզէ ունենալ կիսաստուած մը կամ հրէշ մը :» (Հիւկօ)

Կան դեռ ուրիշ գետիններ որոնց վրայ կ'աշխատուի հաշտեցնել սոյն գաղափարները . աս գետիններէն ոմանք տիտի տեսնուին հետեւեալ վիճաբանութեան մէջ , Անգլիացի մեծանուն քերթողին Սղէքսանդր Փօփի և Ֆրանսացի մեծանուն գրողին Վոլթէռի միջև . այս վիճաբանութեան առիթ տուաւ Լիզպօնի երկրաշարժը :

1.—Փօփի կ'ըսէ թէ չարիքները , աղէտները խրաները , յաւուրիւններ են . Վոլթէռ կ'առարկէ . —

«Կ'ըսէ՞ս , մինչ կը տեսնես զոհերու այս զանգուածը թէ , Ասուած վրէժ կը լուծէ . իրենց մահը կը վնարէ իրենց ոժիրներուն զինը : Ի՞նչ ոնիր , ի՞նչ յանցանք գործած եին այս խեղն մանուկները , Որոնք ջախջախուած եւ արիւնյուայ կը պառկին մայրական լանչին վրայ .

Լիզպօն , այժմ կործանած , միքէ աւելի ապականած եր Քան Լօնտօն եւ Փարիզ շռայլութեաւ մէջ միշրնուած . Լիզպօն գեհենակուլ եղած է . Փարիզի մէջ դեռ կը պարեն :»

2.—Փօփի կ'ըսէ դարձեալ թէ . չարիքները , աղէտները տիեզերական օրէնքներու արդիւքները են . որոնց կը հպատակի Աստուած ինքն ալ , քանզի ինք դրաւզանոնք , Վոլթէռ կ'առարկէ . —

«Կըսես թէ տեւող օրէնքներու արդիւնքն է
Ու կ'ուղղէ բարի եւ ազատ Ասոււծոյ մը ընտրութիւնը
Ամեն բան չաւ է կ'ըսես եւ ամեն բան հաւրկաւոր,
Ի՞նչ, միքէ տիեզերքը, առանց այս գեհենական անդունդին
Առանց Լիզպոնը կլանելու աւելի՝ վատ պիտի ըլլար.
Միքէ Յաւիտենական Արուեսագէտը իր ձեռքերուն մէ

չունի»

Անսահման միջոցներ պատրաստ իր բլաններուն համար:
Ես խոնարհամօրէն կ'ըդամ շնախատել իմ Տերս,
Ես կը յարգեմ իմ Ասուածս . բայց կը սիրեմ տիեզերքը:»

3. Փօփ դարձեալ կըսէ թէ արեղերք դրութենաւ-
կան ամբողջութիւն մըն է որուն մէջ իւրաքանչիւր մաս
օղակ մըն է արեղերական շղթային . երբ ամենափոքք
օղակը վերցուի , ամբողջ շղթան կը փշրուի : Վոլթէռ
այս բացարութեան մէջ ուրիշ բան չի տեսներ բայց
միայն ճակատագրապաշտութեան . —

«Ասուած շղթան կը բռնէ ձեռքին մէջ եւ ինք շղթայ-
ուած չէ .

Ամեն բան կարգադրուած է բարի ընտրութիւնով ,
Ան ազատ է , արդար է Ան եւ ոչ անողոք .
Արդ , ինչո՞ւ դեռ կը տառապիք արդար Տերոց մը ձեռնէն :»

4. Փօփ կ'ըսէ թէ բացարձակ չարիք չկայ . բնու-
թիւնը փոխարինութիւնով կը յառաջանայ , ամեն չարիք
կ'արտադրէ բարիք մը : Վոլթէռ կը պատասխանէ . —

Արդեօֆ աւերակուած վայրերու բնակիչները
Երենց ամբողջ հոգեվարեին մէջ պիտի մխիրարուի՞ն ,
Երէ մեկը ըսկը անոնց . — «Ինկէ՛ եւ խաղաղ մեռէ՛ .
Աշխարհի բարօրութեան համար , ձեր տուները փլած են ,
Բայց ուրիշ ձեռքեր պիտի սինեն ձեր այրած պալատները ,
Հիւսիսը աւելի պիտի հարսանայ ձեր կորուսէն ,

ԶԵՐ ՀԱՐԻԲՆԵՐԸ բարիբներ են սիեզերական օրէնքներու
հայեցակետեն:»

«Այս Հարիբը, ինչպէս կ'ըսես, ուրիշի մը բարիբն է.
Եւ ո եւ է արինւաղախ դիակէ հազարաւոր միջաներ
պիտի ելլեն.»

Երբ մաճը ի գլուխ կը հանէ այն բոլոր Հարիբները զորս
ես կրեր եմ.»

Դեռ կը մնայ այս միսիրարութիւնը — ըմբուխնուիլ
ուղերեկ.»

Խնդրեմ մի՛ միսիրարէք զիս, դուք կ'աւելցնէք իմ ցաւերս
ես ձեր մէջ կը տեսնեմ միայն ունայն ջանքը

Գոռող բռուառականի մը որ կը կեղծի գոհ ըլլալ:»

5. **Փօփ կ'ըսէ դարձեալ.** Աստուած ամենակարող
Տէր մը ըլլալով, մենք պարտինք հպատակիլ անոր կամ-
քին, նոյնիսկ Անոր քմահածոյքներուն, Փօփ կը կրկնէ
Ս. Պօղոսի հետ. «Կաւը չի հարցներ բրուտին թէ ինչու
զի՞նքը կոշտ շինած է»: Վոլթէռ կ'առարկէ. —

«Կաւը. լաւ գիտենի, չի զանգատիր բրուտին,
Ինչո՞ւ ուրեմն, ես այսքան անարդ եմ, այսքան տկար,
իւ այսքան կուս.»

Ան խոսելու կարողութիւն չունի, ոչ ալ խորհելու.»

Այս կաւը, որ ժինուած ժամանակ փուլը փուլը կ'ինայ
Բրուտին ձեռքեն, սիրս շրսացաւ.»

Որ կրնայ բարին բղձալ եւ աղէտը զգալ:»

6. **Փօփ կ'ըսէ,** չարիքը մեղքի արդիւնքն է և
մեղքը կը փրկէ. Վոլթէր հոս ալ յաղթանակ կը տանի. —

«Աստուած մը եկաւ միսիրարելսւ մեր բազմաշարչար
մարդկութիւնը.»

Ան այցելեց Երկրին բայց Երկիրը չի փոխուեցաւ.»

Ինքնավստահ սովես մը կ'ըսէ թէ ԱՅ չեր կրնար փոխել։
ԱՅ կրնար, կ'ըսէ ուրիշ մը, բայց չուզեց փոխել։
Անկասկած պիտի ուզեր, եւ մինչ անոնք այսպէս կը
վիճին,

Դժոխային հուրեր կը լափեն Լիզպօնը» :

Օր մը ամեն բան լաւ պիտի բլայ, այս էմեր յոյսը,
Բայց թէ ամեն բան լաւ է այժմ, այս խաբկանք է լոկ» :



ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ

V

Ես թոթվեցի, ես ցնցեցի այս
քունի թմրութիւնը երբ քարոզեցի
թէ գեռ ոչ մէկը գիտէ ինչ որ
բարի է կամ չար, բացի Արարէն

Նիչէ

Հստ գաղափարապաշտ իմաստասիրութեան տիեզերքի վերջնական իրականութիւնն է բանականութիւնը .
այս բանականութիւնը նախապէս բնադրական է, անգիտակից և անազատ . ան կը ձգւի ինքնագիտակցութեան ինքնիրականացման (self-realization), Ազատութեան : Տիեզերքի վախճանը, ամենաբարձրագոյն, ամենավսեմագոյն իրականութիւնը այս ինքիրականացումն է : Բնութեան բոլոր երեւոյթներուն, փուլերուն, ընթացաշրերուն (process) և գործունէութիւններուն տակ միակ սկզբունք մը կայ, ազատութիւն, բանականութիւն, ճշմարտութիւն, որ կը ձգաի իրականանալ, յայտնագործուիլ : Այս սկզբունքը, ազատութիւնը կամ բարձրագոյն ճշմարտութիւնը ինքվինքը կ'ըստեղծէ, այսպէս ըսենք, ինքնիրականացման կը ձգաի, Յայց ինքնիրականացում կը նշանակէ ինքնազարդացում . ո և է տեսակզարդացում ժամանակի մէջ միայն կրնայ տեղի ունենալ . և ժամանակը ուրիշ բան չէ բայց միայն հայեցողական բանականութիւնը որ իրերը կ'ըմբռնէ յաջորդաբար : Այս

բանականութիւնը, այս եսը կամ Ենթական, որպէս զի իրականացնէ իր էութիւնը, աղատութիւնը, ինքզինքին սահման մը կը դնի, արգելք մը, որպէս զի անոր յաղթելով իրականացնէ ինքզինքը. այս ինքնահաստատութիւնը (self-assertion) կամ ինքնիրականացումը կը նըշանակէ ճիգ, պայքար, դիմադրութիւն, պայքարը կ'ենթաղրէ խոչնդու, արգելք : Այս արգելքը եւեւութական աշխարհն է և բոլոր իր փորձութիւնները զորս եսը կը դնէ իրեն հակառակ, որպէս զի կրնայ ինքզինքը իրականացնել :

Աւելի լաւ ըմբռնելու համար այս տեսութիւնը հետեւինք այդ տեսութեան ամենամեծ իմաստասէրին, Հէկէլի, և դիտենք այն պուլերը որոնց մէջէն անցած է Հոգին, Բանը, տիեզերքի էութիւնը կառավարող ուժը, իր ինքնիրականացման ընթացքին :

«Փաղափարը, Բանը պէտք է իրականացնէ ինքզինք . մարդ էապէս Հոգի է. բայց Հոգին երեւան չի գար անմիջական կերպով մը. Հոգիին համար անհրաժեշտ է ինքզինքը աղատ ըլլալ, ինքզինքը հակաղըել բնութեան, բնութեան վիճակէն բարձրանալ. ինքզինքը զանազանել բնութենէն. և այս զանազանաւորումին, աարեկումին, միջոցով հաշտուիլ բնութեան հետ, և ոչ միայն բնութեան հետ այլ և իր էութեան — ճշմարտութեան — հետ» :⁽¹⁾

«Մարդ նախնապէս գոյութիւն ունի բնական վիճակի մը մէջ ուր իրեն համար ոչ բարի կայ, ոչ ալ չար. առ կենդանական վիճակն է, անձանաշութեան վիճակը, երբ մարդ ոչինչ զիտէ չարի կամ բարիի մասին, երբ, ինչ որ կը կամի, որոշուած չէ մէկով կամ միւսով, որովհետեւ, եթէ ան չի ճանչնար չարը, նոյնպէս և չի

(1) Կրօնքի իմաստասիրութիւնը Ա. հատոր Էջ 268

ճանչնար բարին : Ճշմարտօրէն , այդ նախնական պարզ գոյութիւնը բնութեան կից , անմեղութեան վիճակ մը չէ , այլ բրառութեան , ախորժակի , բարբարոսութեան վիճակ մը ընդհանրապէս» : (1) Այս պարզ բնութեան վիճակէն բարոյական աշխարհ փոխանցնումը տեղի ունեցաւ ծանօթութեան միջոցով : «Ասիկա խոր ճշմարտութիւն մըն է թէ չարը (evil) գիտակցութեան մէջ կը գտնուի , քանզի գաղանները ոչ չար են ոչ ալ բարի . նոյնպէս ալ պարզ բնական վիճակի մէջ գտնուող մարդը ։ Գիտակցութիւնը կ'անջատէ եսը իր անսահման ազատութեան մէջ իրը կամայական ընտրութիւն , կամքի զուտ էութենէն , այսինքն բարիէն : Ծանօթութիւնը իրը ջրն ջողը բնութեան պարզ միութեան «անկումն է , որը պատահական յղացում մը չէ , այլ Հոգիին յաւիտենական պատմութիւնը : Քանզի անմեղութեան վիճակը , դրախտային վիճակը գաղանին , անբանին վիճակն է : Դրախտը փակարան մըն է ուր միայն անբաններ կրնան մնալ , բայց ոչ մարդը . . . : «Անկումը» , ուրեմն մարդուն յաւիտենական դիցավէպն է , արդարեւ , նոյն խակ փոխանցումը՝ որով ինք մարդ կ'ըլլայ» (2) : Զէ՞ որ Աստուած ալ ըստ Անկումէն ետք . . . Ահա Աղամ մեղմէ մէկուն պէտ եղաւ , ճանչնալով Բարին և չարը :

Փոխանցումի այս վիճակը , կամ , արդի գիտութեան լեզուվ խօսելով , բարեշրջութեան այս ընթացքը , գոյութեան (substance) ենթակայի (subject) նիւթին՝ միտքի , էութեան՝ (being) գիտակցութեան , հարկաւորութեան՝ (necessity) ազատութեան փոխուելու այս գործողութիւնը շարունակեց մինչեւ որ հասաւ իր վերջնական նպաստ .

(1) Կրօնքի իմաստասիրութիւնը Ա. Հատոր էջ 269

(2) Պատմութեան իմաստասիրութիւնը , անգլ. Թարդմ. էջ 333

կակէտին բարոյականութեան : Արդ , ստեղնագործութեան վերջնական նպատակն էր հասնիլ բարոյական գիտակցութեան : Բայց ինչպէս կարելի եղաւ հասնիլ այդ գիտակցութեան : Համադրութեան (synthesis) այս վիճակը ձեռք բերուեցաւ միայն հակադրութրւով (antithesis) մը : Բարոյական կեանքը կարելի է միայն պայքարով . այս պայքարին տնզի կուտան երեւութական աշխարհին փորձութիւնները : Մեզի համար անհնար պիտի ըլլար հասնիլ ինքնիրականացման մօտ գաղափարականին . այնպիտի աշխարհի մը մէջ ուր չկային փորձութիւններ , դիմադրող ուժեր , խոչնդուններ : Առանց չարիքի աշխարհի մը մէջ կամքը չպիտի կրնար հասնիլ իր բացարձակ նպատակին և այդ պիտի նշանակէր իր մահացումը : «Աշխարհի պատմութիւնը երջանկութեան թատրը չէ երբեք երջանկութեան շրջանները բաց , անզիր էջեր են անոր մէջ . քանզի այդ շրջանները համերաշխութեան շրջաններ են , շրջաններ՝ ուր հակադրութիւնը գոյութիւն չունէր» : ⁽¹⁾ :

«Աւելի լաւ քուեր մեզի թերեւս
Երե աւխարհի վրայ ամեն բան ներդաշնակութիւն , ամեն բան առաքինութիւն ըլլար ,

Երե օդն ու ովկեանը երբեք չզգային նովը .

Երե կիրքը չի սփորք միտք .

Բայց ամեն բան կանգուն կը մնայ տարեային պայքարով
Եւ կիրեւը կետնի տարեւն են .

Սէր , Յոյս , Ուրախութիւն , գեղանի հանոյքին ծիծղուն
տարանը .

Ասելութիւն . վախ , վիշ . ցաւի ընտանիքը

(1) Պատմութեան իմաստասկրութիւնը . էջ 28:

Ասոնք իրերախառնուած արուեստով եւ պատօն սահմաններու մէջ պահուած կը յօրինեն եւ կը պահպանեն միտին հաւասարակրթութիւնը։ Լոյս եւ ստուեր, որոնց ներդաշնակ պայքարը՝ Մեր կեանին ամբողջ ոժն ու գեղեցկութիւնը կը կազմէ»⁽¹⁾

«Զարմանալի հակասութիւն մը կը կենար իմ մէջս։ և ես դեռ չէի գիտեր անոր լուծումը։ չէի գիտեր թէ հոգեկան երաժշտութիւնը միայն կրնայ ծագիլ աններդաշնակութիւններու ներդաշնակաւորումէն։ թէ առանց չարիքի չկայ բարիք։ թէ յաղթանակը միայն Պատերազմով կարելի է» (Քարայլ)

«Աշխարհի մոլութիւններն ու անարդարութիւնները կը վերծին նորանոր և միայն պիտի կրնան յաղթուիլ պատերազմով։ զինուորները պիտի ըլլան կարգի և օրէնքի պահապանները ցմիշտ»⁽²⁾ «Պատերազմը բոլոր արուեստներու, բոլոր բարձր առաքինութիւններու և մարդկային բարձրագոյն կարողութիւններու հիմն է։ Ինձի համար շատ զարմանոյի եղաւ այս բանը գտնել, և շատ ալ ահարկու բայց անուրանալի իրականութիւն մըն է ան։ Այն ընդհանուր կարծիքը թէ խաղաղութիւն և քաղաքացիական առաքինութիւններ միասին կ'ընթանան բոլորովին անպաշապանելի է։ Խաղաղութիւն և մոլութիւններ միայն միասին կ'ընթանան։ Մենք կը խօսինք խաղաղութեան և ուսումնի, խաղաղութեան և առատութեան խաղաղութեան և քաղաքակրթութեան մասին։ Բայց ես գտայ որ ասոնք չեն այն բառերը՝ զոր պատմութեան Մուսան յօդեց իրարու հետ։ թէ իր շրթունքներուն վրայ

(1) Աղէքսանդր Փօփ Essay on Man.

յօդուած բառերն էին խաղաղութիւն և զգայամոլութիւն, խաղաղութիւն և սնձնասիրութիւն, խաղաղութիւն և ապականութիւն, խաղաղութիւն և մահ (Ճան Ռոֆին)

Կեանքի կռիւը, գոյամարտը (struggle for life) որ արդի գիտութեան ամենամեծ բառերէն է, կուգայ ուրեմն իր լուծումը բերել չարիքի հարցին:

Այդ, եթէ ամփոփենք գաղափարապաշտութեան և արդի գիտութեան բերած լուծումը չարիքի հարցի մասին, պիտի ըսենք. թէ չարիքը հարկաւորութիւն մըն է. չարիքը այն սանդուղն է որուն վրայ կոխելով կը բարձրանանք դէպի բարոյական կեանք և դէպի զիտակցութիւն: Չարիք և գիտակցութիւն զուգընթաց կ'ընթանան: Քաղաքակրթութեան հետ անբաժանելիօրէն կապուած են չարիքներ: Որքան մարդիկ ձգտին քաղաքակրթուելու, բարոյապէս բարձրանալու, տւելի լիակատար գիտակցութեան համնելու, գոյութիւն պիտի ունենայ տեսակ մը չարիք, տեսակ մը հակամարտ ոյժ մարդկային կամքին:



Բ. ՄԱՍ

ՉԱՐԻՔԻ ԲԱՐՁՈՒՄԸ

ԶԱՆԱԶԱՆ ԱԶԴԱԿՆԵՐՈՒ ԴԵՐԸ

ԱՐՈՒԵՍՏԻ ԴԵՐԸ

ԶԱՐԻՔԻ ԲԱՐՁՄԱՆ ՄԷԶ

—————*—————

Զարի գոյութիւնը ինչ կերպով ալ մեկնենք, ան՝
գոյութիւն ունի։ Մեր ամէն մէկ քայլափոխին մեր դէմ
կը ցցուի ան հրէշաղէմ։ Մեր շուկան, մեր ընտանիքը,
մեր կառավարութիւնը, մեր եկեղեցին ողողուած են
անով։ Աշխարհի թատերաբնմին վրայ փողոցային, ստոր-
նաքարչ, ինկած կեանքերու ահոելի տուամ մըն է որ կը
ներկայանայ, Բարքերը խաթարուած են։ Մարդեր զուրկ
կ'ապրին բարոյական կորովէ, Գեղեցկութիւնը տեղ շունի
կեսնքերու մէջ, Ազնիւ բարքը հազուագիւտ աղամանդ
մըն է, Գեղեցիկին, Ծմարիտին, Բարիին տեսլականները
չեն ներչնչեր մարդերը։ Փանաօրայի տուփը ամբողջովին
պարպուած է։

Ծատ յաճախ ընկերութեան մէջ օձասող այս չարիք-
ները նիւթական անձուկ պարագաներու վերագրել սո-
վոր ենք։ Բայց իրերու աւելի խորազնին քննութիւն մը
երեւան պիտի բերէր թէ ընկերական չարիքներ խորա-
զոյն պատճառներու արդիւնք են։ Էնկերական չարիք-
ները աւելի բարոյական պատճառներէ ծնունդ կ'առնեն
քան թէ նիւթական պատճառներէ։ Բարեկեցութեան,
դրամի բարերար ազգեցութիւնը չէ որ ուրանալ կամ
անտեսել կ'ուզենք։ Անտնք սահմանաւորումով մը, ու
ոչ թէ այլամերժօրէն, կապ ունին ընկերական բարոյա-
կանին հետ։ Բայց մեր հարուստ, բարեկեցիկ դասակար-
գին նոյնքան աղքատ, նոյնքան ինկած, նոյնքան բա-

բոյազուրկ կեանք մը վարելը որքան ժառանգազուրկ-ներ, ջախջախիչ ապացոյց մըն է թէ նիւթականը չէ պատճառը ընկերալին չարիքներու որքան կը կարծուի: Ընկերական խնկածութիւններու պատճառը, ուրեմն, բարոյական է: Խնչ որ կը պակսի ընկերութեան, բարոյական կորովն է, կամքի ոյժը, հոգեկան հուրքը, իտէալը, իաէապաշտութիւնը, ներչնչումը, ձգտումը, աղնուաբաղձութիւնը:

Որո՞նք են ուրեմն ընկերական և անհատական չարիքներու ծնունդ առւող բարոյական պատճառները: Նախ պէտք է այս հարցումին պատասխանել, ցուցնելէ առաջ թէ արուեստը ի՞նչ դեր կընայ խաղալ այդ պատճառները վերցնելու գործին մէջ:

Ա. .— Ու նախ մեր գաղափարով, ընկերական ու անհատական չարիքներու, տիսեղծութիւններու, մոլութիւններու ամենամեծ աղբիւրը, պատճառը վերագրելի է նեղմտութեան, սահմանափակ, փոքր գիտակցութեան. փոքրոգիութեան: Մեր ըմբռնումով արդի հայ կեանքին մէջ վիստացող չարիքներուն մեծ մասը այս պատճառին վերագրելի է: Քաղաքական այլեւայլ կուսակցութիւններու միջև երեւան եկող տիսուր բարքերը, իրենց ծագումը ունին ուղղակի այս սահմանափակ խորհուրդի, այս սեղմ զգացումի, այս այլամերժ եսամոլութեան մէջ: Մեր նկեղեցին պառակտող, զայն բաժան բաժան ընող պատճառներէն շատերուն ակնաղբիւրը կրկին այս նեղմտութեան, մոլեսանդութեան, փոքր գիտակցութեան մէջ պէտք է որոնել: Ու ամբողջովին ընդունելի է Էմբուրնի յայտարարութիւնը թէ միակ մեղքը, միակ չարիքը, սահմանաւորումն է: Հասարակութիւնը, ուսմիկը անհեռատես է, կարծամիտ է: Մարդեր կ'ապրին, կը մեռնին փոքր գաղափարականներով: Մարդեր կ'ըղ-

ձան, կ'երազեն փոքր բարիքներ : Մարդեր կը չնչեն նեղ հորիզոններու մէջ : Մարդեր կ'ապրին ներկայ կեանքը լոկ, առանց նկատելու մարդկութեան ապագայ կեանքը : Մարդեր կը հետապնդեն եսապաշտ նպատակներ, առանց երբէք նկատելու մարդկութեան համայնապարփակ կեանքը, նպատակները, շահերը: Մարդեր համակրական, այլասիրական պուտ մը զգացումով ապրելով գոհ ըլլալ կը թուին, և շատ հեռու նմանելէ Թէնիսընի նկարագրած այն մարդուն՝ որ ամբողջ տիեզերքը տաքցնելու չափ տաքուկ սիւտ մը կը կրէր իր կուրծքին տակ: Մարդեր շատ հեռու են զգալէ անհունին, բացարձակին հուրժերը: Անհուն և անստահման կեանքի մը գիտակցութեան տեսիլները հմայք և հիացում չեն առթեր մարդերու: Մարդեր, ժամանակի, միջոցի ամէն պատուար խորտակելով: տիեզերական կեանքին դէմ առ դէմ ճակատի չեն սովորած տակաւին:

Արդ, Արուեստը ի՞նչ բարասան ունի այս վէրքերու ամէնախորին համար: Կրնա՞յ արուեստը իրը դարման ծառայել այս հիւանդութեան: Այո՞, կրնայ: Արուեստը, եթէ ոչ միակ դարմանը, ամէնակենաստու դարմաններէն մէկն է, այս ախտավարակութեան համար:

Արդի հոգերանութիւնը, մեր ամբողջ գիտակցութիւնը երեք գլխաւոր մասի կը բաժնէ . - Ենթագիտական, գիտակցական և գեր-գիտակցական է, անունը այդ մասերուն: Ենթագիտակցական ոգին կամ գիտակցութիւնը. մեր գիտակցութեան այն մասն է որ ներկայ գիտակցութեան սեմէն վար կը գտնուի. ամբարը կամ մթերանոցն է մեր մտային անգիտակից (ներկային համար) գիճակներուն: Հոն են պահուած մեր գիտակցութեան ամբողջ անցեալ փուլերը, վիճակները, և առիթի մը, դրդմնապատճառի կը կը սպասեն գիտակցութեան

աեմէն ներս սպրդելու համար։ Այս ենթագիտակցական մասը մեր գիտակցութեան, ամբողջ ովկէանոս մըն է ննջող, և փոքրաշունչ քամիներու միայն կը կարօտի յուզուելու փրփրելու համար։ Ենթագիտակցական ողիին մէջ իսկ, ուրեմն, արդէն ամբողջ տիեզերք մը, անսահմանութիւն մը խպահուած կը կենայ։ Մարդկային հոգին ճոխ է անով ու ողողուն։ Ներկայ գիտակցութեան ճոխութիւնն ու լայնութիւնը ամբողջովին կախուած է մեր ենթագիտակցական ողիին ճոխութենէն ու լայնութենէն։

Բայց արդի հոգերանութեան ամէնէն աւելի ապշահար ընող բանը մեր գեր-գիտակցական կեանքի յայտնութիւնն է։ Այս յայտնութիւնը գիտակից կ'ընէ մեզ սա ահարկու իրողութեան թէ, մեր գիտակցութիւնը անհունապէս զարգանալու, ընդլայնելու ատակ է։ թէ՝ մեր հոգիին խորը պահուած է հանք մը որ անսպառ է։ թէ՝ հոն կայ հորիզոն մը որ անպարազրելի է, թէ հոն կայ կեանք մը որ չի մեռնիր, թէ՝ այդ գիտակցութիւնը մասն, շատ փոքր մէկ մասն է միայն տիեզերքի ետին կեցող, ափեզերքի կեանքն եղող, անոր ամէն մէկ հրւլէին մէջ խլրոտող Բանականութեան։ Տիեզերական Գիտակցութեան։ Եւ թէ՝ մենք, հոնաւոր, մասնաւոր, առամանաւոր բանականութիւններս պէտք է յաւետ ձըդաբինք, ընդ երկարենք, ընդ գրկենք այդ տիեզերական բանականութիւնը։ թէ՝ պէտք է մեր կեանքը հեք մը, սրարշաւում մը ըլլայ գէպի այդ անսահման, բացարձակ գիտակցութիւնը։

Սրդ, արուետը կրնա՞յ մեզ այս անսահման գիտակցութեան ափերը առաջնորդել։ Արուեստը կրնա՞յ ընդլայնել մեր իմացական կեանքը, մեր հոգին, մեր գիտակցութիւնը։ Ու կը փութանք ըսելու թէ Արուեստ ուրիշ

Նպատակ չունի այլ միյան ընդլայնել մեր գիտակցութիւնը։
Առ Արուեստը երկու կերպով ճակատագրուած է
կատարել իր այս դերը։ Նախ, որովհետեւ Արուեստը
ինքնին գեղեցիկին հանդերձանքին տակ յայտնագործուած
բանականութիւնն է։ Գաղափար մըն է որ կը մարմնա-
նայ մարմարի, պղինձի, ձայնի և կամ գիրի մէջ։ Ինչ
որ իրական և հիմնական։ սկզբունքային է Արուեստին-
մէջ, նիւթը, ատաղձը չէ բնաւ, այլ այն հոգին, միտքը,
նկարագիրը, որ կը մարմնանայ այդ նիւթին մէջ։ Ար-
ուեստին մէջ, Գաղափարը, Բանն է որ ինքզինքը իրա-
գործել, յայտնագործել կը ջանայ։ Համոզուելու համար
այս ճշմարտութեան, մարդ պէտք է անպատճառ կար-
դացած ըլլայ Գերման մեծիմաստ իմաստաէրին Արուես-
տի մասին բրած վերլուծումը, կամ Արուեստի իմաս-
տափրութիւնը։ Բատ Հեկէլի, որ Կ'ընդունի և կը վար-
վարդապետէ թէ տիեզերքի վերջնական իրականութիւնը
բանականութիւնն է (Reason), Արուեստը բանականու-
թեան։ միտքին յաղթանակն է նիւթին։ Արուեստը
միտքն է, գաղափարը՝ որ կը թափանցէ նիւթին և զայն իր
պատկերին կը փոխարիէ։ Բայց նիւթը զոր գաղափարը
կը դորժածէ ինքզինքը մարմնաւորելու համար, աւելի
կամ նուազ ըմբոստ ծառայ մըն է։ հետեւաբար արուես-
տի տարբեր աստիճաններ կան։ Շարտարապետութեան մէջ,
որ Արուեստի ամենանախնական ձեւն է, գաղափարը և
ձեւը կամ նիւթը բոլորովին կը զանազանուին։ իրարմէ-
անջատ են։ Գաղափարը չէ կրցած նիւթին թափանցել և
զայն իրեն կերպարափոխել։ Ճարտարապետութիւնը
խորհրդանշական արուեստ մըն է, որուն մէջ նիւթը,
ձեւը կը թելադրէ գաղափարը փոխանակ զայն ուղղակի
արտայայտելու։ Նիւթի և գաղափարի երկուօրտութիւնը
(dualism) որ կը յատկանչէ ճարտարապետութիւնը, անե-

բեւոյթ կ'ըլլայ յանդակագործութեան մէջ : Քանդակագործութիւնն ալ . թէպէտ իւր մեծ քրոջ , ճարտարապետութեան նման կոչա նիւթը կը զործածէ , մարմար , պղինձ ելն , բայց քանդակագործութիւնը շատ աւելի կարողէ այդ կոչա նիւթը ձեւափոխելու և հոգեկանացնելու համար : Ճարտարապործութեան մէջ մանրամասնութիւններ կան և երկրորդական մասեր որոնք ոչ մէկ բաժին չունին գաղափարը արտայայտելու մէջ . արձանին մէջ սակայն , ոչնչ անտարբեր չէ . ամէն բան հոն , արձանին մէջ , կը ծառայէ գաղափարին արտայատմանը համար : Բայց քանդակագործութիւնն ալ տակաւին չէ կրցած կատարեալ յաղթանակ տանիլ նիւթին վրայ :

Քայլ մը եւս կառնուի այդ ուղղութիւնով նկարչութեան մէջ : Նկարչութեան մէջ գործածուած նիւթը նուազէ քան ճարտարապործութեան և քանդակագործութեան մէջ : Նկարչութեան մէջ գործածուած նիւթը այլեւս եռատարած մարմին մը չէ . այլ հարթ մակարդակը լոկ : Խորութիւնը պարզ երեւոյթի մը կը վերածուի . բայց և այնպէս , նկարչութիւնն ալ կեանքի մէկ մասը , գաղափարին մէկ մասը միայն կրնայ արտայայտել . հոն ալ , գաղափարը տակաւին կապուած կը մնայ նիւթի և տարածութեան : Այս յիշուած երեք գեղարուեսաները , ճարտարապործութիւն , քանդակագործութիւն և նկարչութիւն առարկայական (objectione) արուեսաներ կը կոչուին : Ասոնց կը յաջորդէ ենթակայական , անտեսանելի , աննիւթական արուեստը , այսինքն երաժշուրիւնը : Երաժշշատութիւնը աննիւթական , հոգեղին արուեստն է , որ կրնայ վերարտազրել ամենաներքին էութիւնը մարդկային հոգիին , զգացումի անհուն երանգները : Բայց երաժշտութիւնն ալ անկատար արուեստ մըն է : Երաժշտութենէ վերջ կուգայ բանասեղծութիւնը , արուեստներու

արուեստը, կատարեալ արուեստը : Բանաստեղծութիւնը բարբառով օժտուած արուեստն է . արուեստը որ կրնայ ըսել ամէն բան, կրնայ արտայայտել ամէն բան, կրնայ ամէն բան վերատեղծել, տիեզերական արուեստն է ան : Քանդակագործութիւնը, ճարտարագործութեան նման նիւթը կը գործածէ իր ամէնէն կոշտ ձեւին տակ, բայց ան կը հոգեղինէ մարմարը : Այսպէս ալ բանաստեղծութիւն և երաժշտութիւնն երկուքն ալ ձայնը կը գործածեն, բայց երաժշտութեան մէջ այս ձայնը անորոշ և տարտամ է նման այն զգացումին զոր ան կ'արտայայտէ : Բանաստեղծութեան մէջ այդ ձայնը յօդաւոր և որոշ ձայնի մը, բառի մը, լեզուի մը կը փոխուի : Երաժշտութիւնը ձայնը իրը խորհրդանշան կը գործածէ : Երաժշտական կտոր մը, ինչպէս հոյակամպ շինուածք մը կրնայ զանազան կերպերով մեկնուիլ . բանաստեղծութիւնը ամբողջովին կը հագատակեցնէ զայն գաղափարին :

Բանաստեղծութիւնն ալ սակայն, իր ասաիճանները ունի : Դիցազներզութեանը բանաստեղծութեան մանկութիւնը կը ներկայացնէ, կը պատկերացնէ, կ'արտայայտէ : Դիցազներզութիւնը շատախօս, զարդական, զարմանալի է, մանուկին երեւակայութեան նման : Քնարեցական բանաստեղծութիւնը կը համապատասխանէ երաժշտութեան : Կատարեալ բանաստեղծութիւնն է : Տրաման, որ միայն քաղաքակիրթ ժողովուրդներու մէջ կը ծաղկի, կը յայտնագործէ պատմութիւնը, բնութիւնը, և մարդկային հոգին իր կիրքերովը, յոյզերովն ու պայքարներովը :

Արդ, ըստ իմաստասէրներու այս մեծագոյնին վերլուծումին, որ երբէք չէ գերազանցուած տակաւին . արուեստը իր ծագումէն մինչեւ կատարելութիւնը, յայտնագործումն է գաղափարի, բանականութեան, տիեզե-

բական գիտակցութեան մը : Ու նոյն ձշմարտութիւնը
կ'արտայայտէ գերման ուրիշ և նոյնքան պերճիմաստ բա-
նաստեղծը կէօթէ , հետեւեալ տողերուն մէջ :

Ենչպէս բնուրեան բիւր փոփոխումներ
Մէկ անփոփոխ Ասուած կը հոչակեն .
Այնպէս ալ արուեսի լայն աշխարհին մէջ դեռ .
Միայն մէկ նպատակ , մէկ իմաս կ'իշխեն
Այն է նոմարտուրիւն , յաւիտենական բանականուրիւնը
Ու գեղեցկուրենէ կըստանայ իր հազուասր :

Այժմ պարզաբանուած ըլլալու է թէ ինչպէս ար-
ուեստը մեր գիտակցութեան սահմանները կ'ընդլայնէ , և
մեզ հազորդակցութեան մէջ կը դնէ տիեզերական գա-
ղափարին , գիտակցութեան հետ : Թէ ինչպէս մեր ան-
ձուկ գիտակցութեան սահմանները գլելով , մեր միտքին
թումբերը խորակելով , գիտակցութեան մէծ ծովուն
յորդառատ հոսանքներովը կ'ողողէ մեզ :

Բայց ուրիշ տեսակէտով մըն ալ արուեստը կը սա-
տարէ մեր գիտակցութեան ընդլայնումին : Արուեստը ոչ
միայն տիեզերական միտքին հետ յարաքերութեան մէջ
կը դնէ մեզ , և այսպէս կ'ընդլայնէ մեր գիտակցութիւնը ,
այլ նաև արուեստն է որ մեզ յարաքերութեան մէջ կը
դնէ մարդկութեան լաւագոյն ու աղնուագոյն խորհուր-
դին հետ : Արուեստի միջոցով է որ կը ծանօթանանք
ամէն դարսւ մարդկայնական մտածումին : Արուեստի
միջոցով է որ հազորդ կ'ըլլանք , Հոմերի հանճարին ,
Սոկրատի սիրտին , Պղատօնի երեւակայութեան , Յիսուսի
հոգիին , Յոին ճաշակին , Լատին խառնուածքին ու եր-
կինքին : Դարերու կեղրոնացած միտքն է որ արուեստի
հրաշակերաններով մեզի կը հազորդուի : Արուեստի գոր-
ծերու ընդմէջն կ'երկարի մեզի մարդկային գիտակցու-

թիւնը : Օդը կը ցնդին ժամանակի և միջոցի պատուար-ները : Բնութիւնը պատկառանքով տեղի կուտայ , ետ կը քաշուի իր Աստուծոյն առջեւէն , ինչպէս պիտի ըսէր Էմրալն , և մենք դէմ առ դէմ կուգանք մեր հոգիին հօրը հետ : Հոն Շէքսբիրի Էջերուն մէջ , ամբողջ մարդկութեան զիտակցութիւնն է էր կը պատկերանայ մեր առ-ջեւ իր փոթորկումներուն , պոռթկումներուն , հակառու-թիւններուն , ինկածութիւններուն . վերացումներուն , զերազնուութիւններուն մէջ : Ու մենք այն պահերուն երբ կը կարդանք Շէքսբիրը , կ'ապրինք համամարդ-կային կեանքը : Եւ հոս ոչ թէ միայն մեր գիտակցու-թեան սահմաններն են որ կ'ընդլայնին , այլ նաև մեր զգացումները մեր համակրական գորովները կ'ընդլայնին , համատարած հանգամանք մը կրուանան : Ու զիտակցու-թեան ընդլայնումն եթէ ընկերանայ զգացումներու այն ընդլայնումը , կրնաք վստահ ըլլալ թէ ընկերական թէ անհատական չարիքներուն մէկ մեծ աղբիւրը ցամքած պիտի ըլլայ :

Սյուդէո ուրեմն Արուեստը Աամէնէն լայն կեանքին սեփականացումն է . կեանքին մանրակրկիտ և յուզում-նալից գիւտը . մարդուն արժանապատութիւնը , աստ-ռածածային կնիքը :»

Բ . Արդի հայ կեանքին մէջ մասնաւորապէս , հա-մամարդկային ընկերութեան մէջ ընդհանրապէս , չարիքի գլխաւոր աղբիւրներէն մէկն ալ , իրերը բացասական հայեացքէ մը գիտելով . ներշնչող անհատներու պակասն է մէկ կողմէն , ու միւս կողմէն պակասը՝ բարձրացուցիչ հետեւողութեան մը : Համայնք մը բարոյական և իմա-ցական փճացումի դատապարտուած է եթէ իր ծոցին մէջ չ'սնուցաներ բարձր և տաղանդի տէր անհատակա-նութիւններ : Սյս գերազնիւ և առաջնորդի դեր կատա-

բող անհատականութիւնները թիւով շատ ցանցառ եղած են ամէն դարու և ամէն համայնքի մէջ : Բայց այդ ցանցառ թիւերուն ազդեցութիւնը ահարկու եղած է մարդկույին ճակատագրին մէջ : Այդ մատի վրայ համրուտ հանձարներով է որ յառաջ կ'ընթանայ մարդկութիւնը : Անոնց գաղափարներուն, անոնց բարոյական սկզբունքներուն չնորհիւ է որ կանգուն կը մնայ մարդկութրւնը : Անոնք տառապէս հոգին են մարդկութեան :

Բայց որպէս զի այս աղնիւ հոգիները, մարդկութեան այս ներշնչութիւնները կարենան ազնուացուցիչ դեր մը խաղալ ժողովուրդներու կեանքին մէջ, հարկ անհրաժեշտ է որ ռամիլը, հասարակութիւնը, միջակօրեարը գիտնան հետեւիլ անոնց, գիտնան ներշնչուիլ անոնցմէ, գիտնան ուժաւորիլ անոնց կեանքէն, անոնց մտքէն արտացոլացով զօրութիւնով : Ու երբ համայնքին մէջ կը պակսի այս բարձրացուցիչ հետեւողութիւնը, կ'ուժասպառի ժողովուրդը . կը քայքայուի անոր բարոյական կազմը, Արդի հայ կեանքին մէջ մեր լիշած այս երկու սպայմաններն ալ ողբալիօրէն կը պակսին : Մեր ժողովուրդին առաջնորդները զուրկ են ներշնչումէ, զուրկ, ողբալիօրէն զուրկ հոգեկան ոյմէ, բարոյական կորովէ : Մեր զրականութիւնը ողբալիօրէն անսնունդ է . մեր զրագէտներու ստուար մեծամասնութիւնը զուրկ է ներշնչումէ . փոխանակ ամէն դարու մէջ ապրով մեծ անհատականութիւններու գաղափարները, բարոյական սկզբունքները, գերազնիւ խորհուրդները ու միտքերը ջամբեկ ջանալու ռամիլին, կը ջանան իրենց աղքատ, անոյժ, անանունդ, յաճախ նաև ախտավարակ, ինկած, անբարոյ, շուկայիկ, փողոցային զրականութիւնը հըրամցնել խեղճ հասարակութեան : Մեր զրագէտները զուրկ են ըմբռնելէ թէ ճշմարիտ զրագէտին գերը ինք-

զինքը ցուցադրել չէ . այլ ներշնչուիլ մեծ միտքերէ ու այդ ներշնչումը սասմիկին հաղորդել , թէ գրագէտի մը համար այնքան փափաքելի չէ ընդոծին ըլլալ ձգտիլ կամ թուիլ , այլ հետեւող մը ըլլալ դարերու բարձր խորհուրդին , անօնցմով սնանիլ ու սնուցանել : Ռասմիկն ալ իր կարգին չի գիտեր ընտրել , չի գիտեր հետեւիլ ազնիւին . բարձրին : Արդ այս պայմաններուն տակ , արուեստը ի՞նչ պատգամ ունի մեզի համար :

Այս ստորնաքարչութիւններէն . այս տափակութիւններէն ազատելու համար , պէտք է սորվինք հետեւիլ , հիանալ , պաշտել ինչ որ գեղեցիկ է , ինչ որ բարի և բարձր է :

Արդ . Արուեստը ուրիշ բան չըներ հոս մեզի սատարելու համար . բայց միայն հիացումի և պաշտումի առարկաներ մատուցանել մեզի : Ուրեմն պայմանով որ գիտնանք հիանալ և տրամադիր ըլլանք պաշտելու , Արուեստը , այս կէտին մէջ ալ , մեզ մեծ սատար մըն է անկասկած :

«Ապրիլը . Կըսէ է . Ռլնան , գիտնալ է . յուսալ է , սիրել է , հիանալ է , լաւ ընել է : Ան ամէնէն շատ ապրած է որ իր միտքով , իր սիրառով և իր գործերով ամէնէն շատ պաշտած է» : Կեանքը մեզի կը ներկայացնէ պաշտամունքի և հիացումի անհամար առարկաներ : Բայց կրնանք անօնց բոլորը երեք մասի բաժնել և զատ զատ խօսիլ անտնց մասին :

1. Սուածին պաշտումի առարկան որ մեր առջեւ կ'ելլէ , բնութիւնը ինքն է : Վիքթոր Հիւկօ , «Թշուառներ»ուն մէջ , կրանթէրի բերանը կը դնէ հետեւեալ խօսքերը . — «Երբ կը տեսնեմ ձմեռը որ ոչ այլ ինչ է եթէ ոչ զէնիթին վրայ բացուած ծակ մը՝ ուրկէ հովը կը փչէ , երբ կը տեսնեմ թէ բլուրներուն գագաթը առա-

Հօտեան նոր նոր ծիրանիներուն մէջ անգամ այնքան ցնցոտիներ կան, երբ կը տեսնեմ ցողի կաթիլները՝ որոնք շինծու մարդարիաներ են, երբ կը տեսնեմ եղեամը որ կեղծ աղամանդ է, երբ կը տեսնեմ մարդկութիւնը քայքայուած և պատահարները կարկառուած, երբ կը տեսնեմ արեւի անթիւ բիծերը, լուսինին անհատնում ծակերը և ամէնուրեք այնքան թշուառութիւն, կը տարակուսիմ և չեմ կարծեր որ այնքան հարուստ ըլլայ Աստուած» :

Աստուած, բնութիւնը, աղքա՞տ, ինչ զարմանալի գաղափար: Կրանթերի այս խօսքը իրաւցնէ խնդուք կը շարժէ: Բայց չեմ կրնար խնդալ. որովհետեւ ողբալի է տեսնել, այդ գաղափարին ծառայողներ բազմաթիւ են: Կրանթէր լոկ մէկ թիվն է ու ներկայացուցիչը լէգէոններու, որոնք կը ծառայեն այսպիսի արտառոց գաղափարի մը. ու ոչ թէ լոկ ծառայողներն են այդ գաղափարին այլ կ'ապրին այդ գաղափարը: Բայց այս սկեպտիկութիւնը բնութեան գեղեցկութիւններու, զմայլելիքներուն հանդէպ. այս յոխորտանքը որ թափանցած ըլլալ կը կարծէ բնութեան ամէն գաղանիքներուն, ամէնէն փայլուն ու պերճախօս ապացոյցն է թէ, այդ սկեպտիկները, այդ յոխորտացողները, սնանկ կեանքերու և միտքերու աէր են իրապէս: Որովհետեւ բնութիւնը աղքատ տեսնել մտքի աղքատութիւն մը կ'ենթազրէ հարկաւորապէս, քանի որ մեծագոյն միտքերը զայն գործածած են իրը աղրիւրը իրենց ներշնչումներուն: Այս աններելի, անարդար ոգին ընկերութեան մը մէջ, անհատ կեանքի մը մէջ մանաւանդ, մեծամեծ չարիքներու դուռ կը բանայ: Ոչ, պարոն սկեպտիկ, քննադատ, կոկոզավիզ, ով որ ալ ըլլաս. բնութիւնը հարուստ է, բնութիւնը գեղեցիկ է. բնութիւնը զմայլելի է, պաշտելի է, ապշեցու-

ցիչ է իրապէս : Ու ով որ չէ սորված Քանթի , մեծ իմաստասէրին հետ զմայլանքով յափշտակուիլ ի տես երկինքի աստղերուն , ան որ Աբոգինի , մեծ արուեստագէտին հետ , չերջանկանար դիտելով աճումը ցորենի հասկին , իրապէս արգահատելի ու խեղճ կեանք մը կը վարէ : «Ո՞ւ որ չէ սորված ոյժ ստանալ բլուրներէն . հոգեթով ազդեցութիւններ երկինքէն , խաղաղութիւն խորատարած անտառէն , աստուածային զժգոհութիւնն յոյզեր ովկէանոսէն , տեսլիք արշալոյսէն , պատկառոտ հանդարառութիւն զիշերէն» . այնպիսին անանկ կեանք մը կը վարէ :

2. Բնութիւնը անբաւական է մարդկային հոգիին ամբողջ աննչերուն գոհացում տալու , կը մնայ տակաւին մարդկային Արուեստը , մարդկային միտքին , ձեռքին , գրչին հրաշալի հրաշակերանները : Պէտք է հիանալ անոնց վրայ . պէտք է պաշտել զանոնք ալ , պէտք է հմայուիլ անոնցմով : Պէտք է այդ հրաշակերաններուն ամբողջ թովչութիւնը գերէ մեզ : «Պէտք է , այո՛ , բաց աչքեր , ականջներ ու բաց հոգի մը ունենալ մարդկային արուեստի կատարելութիւններուն առջեւ . պէտք է վիրաւորանք մը , պշգանք մը զգալ տգեղ իրերէ և երեւոյթներէ . պէտք է գոհունակութիւն մը զգալ շքեղ ապարանքի մը , հոյակապ արձանի մը , կամ նկարչական հրաշակերտի մը ի տես , պէտք է յափշտակուիլ համանուագէ մը ու հոգեկան անճառ բերկրանքով մը կարգալ գրական նշանակալից կաորներ : «Նկարի մը առջեւ , կ'ըսէ Շօփէնհաստէր , բոլոր մարդեր պէտք է ծնրադրեն , ինչալէս կը ծնրադրեն վեհապետի մը առջեւ և պէտք է ունկնդրեն ինչ որ պիտի խօսի իրենց այդ նկարը» :

3. Բայց մարդեր ամէնէն աւելի պէտք ունին պաշտելու , հիանալու կենդանի անձերու վրայ : Մարդ ամէնէն աւելի բարձրացում մը կը զգայ աղնիւ հոգիի մը

առջեւ քան ուրիշ ո և է բանի : Ու Քարլայլ չի չափա-
զանցեր երբ կ'ըսէ թէ ժողովուրդի մը բարձրութեան ,
քաղաքակրթութեան աստիճանաչափն է իր հերոսապաշ-
տութիւնը : Մարդու մը համար իրմէ բարձր անհատնե-
րու վրայ հիանալը ամէնէն բնական բան մըն է : «Ցու-
ցուր , կ'ըսէ Քարլայլ , ցուցուր ամէնէն քթամիտ ապու-
շին , ամենէն յոխորդ փետրազարդագլուխ տիկինին թէ
իրմէ մեծ , իրմէ բարձր հողի մը կայ իրադէս , եթէ իր
ծոնկերը պղինձէ ալ շինուած ըլլան , ան պիտի ծնրադրէ
և պաշտէ զայն» : Նոյն Քարլայլը ուրիշ տեղ մը կ'ըսէ .
«Այն մարդը որ չի կրնար հիանալ , այն մարդը որ սո-
վորութիւն չէ ըրած հիանալ և պաշտել . եթէ նոյն իսկ
անհամար կայսերական ընկերութիւններու նախազան
ըլլայ , և ամբողջ Mécanique Célesteը և Հեկէլի իմաս-
տասիրութիւնը և բոլոր զրատուններու աղամատեանները
և բոլոր դիտարաններու արդիւնքները իր գլուխին մէջ
ամբարուած ըլլան , այդ մարդը լոկ զոյգ մը Ակնոց է
որուն ետին աչքը կը պակսի» :

Իմաստասիրութիւնը հիացումի , զարմանքի արդիւնք
նկատեց Արխտոտէլ : Աւ կրօնքն ալ ամէն տեղ պաշ-
տումը չէ միթէ մեծ հոգիններու , հոգեկան հերոսններու :
Բայց կարելի է առարկել թերեւս . — այդքան հիացում ,
այդքան պաշտում ուրիշներու հանդէպ . մեր անհատա-
կանութեան կորուստը կ'ենթադրէ , մեր տղիտութիւնը
կը մատնէ : Բայց հոս ալ կը սխալինք : Կեանքի մէջ մեր
միակ նպատակն է մեր անհատականութիւնը կազմել .
մեր նկարագիրը շինել . ու ինչ բան որ կը սատարէ այդ
նպատակին , պէտք է ձեռք ձգել ամէն գնով : Բարձր
անհատականութեան մը առջեւ ծնբադրել ու ձեր իմաս-
տութեան նեկտարը անգիտակից և ստորնացուցիչ արարք
մը չէ . բնաւ . ընդհակառակը , մարդու մի դաստիարա-
կը

Կո. թեան ամենէն անսխալական չտվանիշն է իր հիացումի, յարգանքի կարողութեան քանակը։ Բաքին Անդմիական ազգին ամենէն տաղանդաւոր գաւակներէն մէկը, կ'ըսէ։ «Ես բոլոր դաստիարակութեան մէջ ինձի իրը տառական առաջնորդ կ'առնեմ Աւրրղուըրափ սա մէկ առզը։ Ամենք կ'ապրինք հիացումավ, յոյսով և սիրով»։ Միայն մէկ փորձաքար կայ որով կրնաս որոշել քուդաստիարակութեանդ աստիճանը։ Ամէն գործէ ետք քննէ ի՞նքզինք և աես թէ որքան ընդլայնած ես հիանալու կարողութիւնդ։ Տե՛ս թէ ո՞րքան աւելի յարդելի բան կրնաս ահսնել վարպետներու գործին մէջ և ո՞րքան աւելի սիրելի՝ բնութեան գործերուն մէջ»։

Արդ. լնկերական և անհատական չարիքներու բարձումին համար վարժեցներու է մարդերը, ռամփիկը, հիանալու, յարգելու պաշտելու ինչ որ գեղեցիկ է ու վսեմ քնութեան, մարդկացին Արուեստի և մեծ Անհատականութիւններու մէջ։ Պէտք է ժողովուրդին ջամբել գեղեցիութիւններու, վսեմութիւններու այս հոգեպարար կերակուրը։ Պէտք է բարձր հոգիներու գրական գործերը տարածել ժողովուրդին մէջ և վարժեցնել զանոնք կարգալու։ Պէտք է ներկայացումներ, բարձրացուցիչ և բարյացուցիչ տրամաներ ներկայացնել ժողովուրդին ու վարժեցնել զայն գնահատել արուեստագիտական բարձր գործերու արտադրութիւնները։ Պէտք է մաքրագործել ռամփիկը շրջապատող միջավայրին աղտոտութիւնները, ագելութիւնները ու գեղեցկացնել անոր շրջավայրը։

Գ. Արդի կեանքին մէջ, ընկերական թէ անհատական չարիքներու ամենէն մեծ պատճառներէն մէկն ալ Նիւթապաշտութիւնն է։ Եւ նիւթապաշտութիւնը երկու նշանակութիւն ունի այժմու մարդկութեան համար, և այդ երկու նշանակութիւններով ալ չարիքներու պատ-

ճառ կ'ըլլայ նիւթապաշտութիւնը : Նախ գոյութիւնն ունի իմաստասիրական նիւթապաշտութիւն մը : Իմաստասիրական այդ նիւթապաշտութիւնը այլ և այլ անուններով և այլ և այլ դիմակներու տակ կը տարածուի ժողովլրդեան ամէն խաւերուն մէջ : Ան երբեմն մեզի կը ներկայացուի դրապաշտութեան , երբեմն փորձառապաշտութեան երբեմն հէքէլականութեան , երբեմն , նոյնիսկ , բարեշրջութեան անուններուն տակ : Այդ տարրեր տարրեր անուններուն տակ մեզի կը քարոզեն որ մարդ պէտք է դրական . տեսանելի , չօշափելի իրազութիւններու միայն հաւատք ընծայէ . հետեւի միայն այն բաններուն՝ զորս կը պահանջէն իր դրական շահերը : Թէ աշխարհի վրայ չկայ բացարձակ ճշմարտութեան . հաւատքի ո և է առարկայ . միտքի ո և է տեսլական , երբ մեր զգայարանները չեն հաւասար այդպիսի ճշմարտութիւններու գոյութիւնը : Թէ , ինչ որ կեանք կը կոչուի , ինչ որ միաք , ինչ որ հոգի , ինչ որ զիստակցութեան սէր , բոլորը նիւթ են և նիւթէն ծագած : Ամէն բան հիւլէններու շարժումներուն արդիւնքն է : Թէ մարդ կենդանիէն սերած է են . են . . Մենք հակառակ չենք նիւթապաշտ այս իմաստասիրութեան . ընդհակառակը . համոզուած ենք որ իմաստասիրական այդ նիւթապաշտութիւնը ամուր հիմերու վրայ կը կենայ և գիտական ոզիի : Մենք միայն տարօրինակ և չարածին կը գանենք այդ նիւթապաշտական իմաստասիրութեան հետեւողներուն հասուծ եզրակացութիւնները կամ այդպիսի իմաստասիրութենէ մը հանուած հետեւութիւնները : Ենթաղբենք որ մարդ կենդանիէ մը առաջ եկեր է . կը հետեւի ուրեմն թէ մարդ կենդանի՞ մըն է . թէ մարդ զուրկ բարձրանալու կարողութենէ թէ մարդ խլճալի էսկի մըն է . միայն ատելութեան արժանի թէ մարդ պէտք է ուրանայ իր կարողութիւնները , սկեպտիկ վերաբերում մը ունենայ իր

անձին հանդէս : Ենթադրենք որ ամէն բան բարեցրջութեան արդիւնքն է , մեր եսը , գիտակցութիւնը , սէրը . կը հետեւի ուրեմն թէ անոնք ստորին , անարժէք բաներ են : Բարեցրջութիւնը իր սկզբին թէ վախճանին մէջ պէտք է գնահատել : Իրերու ծագումը ինչ կ'ուզէ թող ըլլայ . բաւական է որ այսօրուան գոյութիւն ունեցող առարկան , ստացումը , վիճակը իրապէս ազնիւ և գնահատելի է : Ժողովուրդը գահավէժ եզրակացութիւններու կը հասնի այսպիսի սխալ տրանսբանութիւններով ժողովուրդը կը տեսլազրիլի , կը թեթափի այսպիսի եզրակացութիւններով ու այդ տեսլազրիումին ու թեթափումին ուղղակի արդիւնքը կ'ըլլան կարգ մը ծանրակշռ չարիքներ : Աւամիկը , անկարող մտածելու , կը տարուի անարգել խղճի օրէնքները , բարոյականի սկզբունքները , կը կորանցնէ հաւատքը՝ բարձրագոյն իրականութիւններու հանդէս :

Բայց երկրորդ տեսակի նիւթապաշտութիւն մըն ող գոյութիւն ունի որ աւելի համատարած է և շատ աւելի չարիքներու պատճառ կը դաւնայ : Այն է բուս նիւթապաշտութիւնը . բառին ժողովրդական առումովը : Այն նիւթապաշտութիւնը որ խորը թափանցած է աւամիկի կեանքին և զայն ծանրակշռ չարիքներու բոյնի մը կը վերածէ : Էսել կ'ուզենք այն ընչափաղցութիւնը . աւորեայ իենցազի ապահովութեան համար այն ստրկական ենթարկումները նիւթին , դրամին , հացին ու միայն . այն փառաբանումները որովայնին , զինիի գաւաթմին , այն պահապատճենները մամոնային որը ոչ թէ իրը միջոց այլ նպատակ դարձած է արդի անհատի կեանքին մէջ : Աւամիկը մէկ բան միայն կը պաշտէ . զրամը : Աւամիկը հաւատք չունի ուսումի , արուեստի և իմաստասիրութեան վրայ . ան կ'ըսէ , ինչպէս պիտի ըսէր

գործնապաշտ ամերիկացին . Փիլիսոփայութիւնը հաց չեփեր : Ռամիկը որ աշխարհը կը կազմէ խելապէս , հացէն զատ ուրիշ պէտք չի ճանչնար . շահէն , նիւթական շահէն անդին ուրիշ շահ չի ճանչնար . ռամիկը զուրկ է ողբալիորէն գաղափարի աշխարհէն ո և է իրական հաճոյք ու երջանկութիւն քաղելէ : Ու որքան արդարացի է Դ . Վարուժանի բացագանչութիւնը :

«Թեան մոք է , ո՞հ կեանին է այս . խո՛ր անդունդ , Ուր ամեն ռող գաղափարի ամեն հուն
Սպառաժի քայլ կ'ինայ ,

Մետաղի հոլոց , որուն ծուխին մէջ՝ ցիրցան՝

Լոկ արծարի ձայնով դիրար կը ճանշնան

Ու նոյն քերթողը շատ լաւ կը պատկերացնէ ռամիկը երբ հետեւեալ բառերը կը զնէ անոր բերանը , իր «Թօղէք մեծնամ» խորագիրը կրող քերթուածին մէջ . —

Վա՛ր նոյէ , վա՛ր . — ալ բաւական է՝ խոկուն՝

Գրլուխ զըլիի Անձանօրին հետ Տըգոյն՝

Կեանիկը մոռնառ , մոռնաս իեզ :

Բայց , քերթողը որ մեծնալ կ'ուզէ , որ Անձանօրին հետ գէմ առ գէմ գալ կը տենջայ , որ աւելի լայն և բազմակողմանի կեանք մը կ'երազէ , կը պատասխանէ այդ ռամիկին՝ որ վար նայիր կը հրամայէ իրեն . —

Ուր կը հաւելք դիս ապրուսի պահանջներ ,

Ով սեւ երամ ազռաւեներ . ու , որ հրաւեկ

Կուտաք կեանիկի դեպ կրոկէն :

Ու ձեր դժողի երգերով երգը բնարի

Խեղիկը կ'ուզէն : Հեռու բուեր զիւերի ,

Արշալոյսի մէջ եմ ես»:

Կամ ինչպէս կ'երգէ Ա . Իսահակեան . —

Երբենի ծաղրով արհամարհեցիք

Ոզու վառ զեղմունիք միտք ու երազանիք,
Նիւթի տաճարում արբած պարցիք՝
Մոռզած անմահ, անհունի տենջանիք:
Դուք ու նեզնեցիք ոյժն ստեղծագործ՝
Չեր նիւթի հանդեպ կը գայ ոզու սով.
Եւ մուրացիք պէս փրչւանիքի համար
Ծարաւ ու նօրի կ'անցնեք ծովի ծով:

Ռամիկը, նիւթին, մամոնային գաղափարներովը
սոզորուն, նիւթով միայն երջանիկ, գոհ ըլլալ գիտէ.
գաղափարականներու, մտասեւ եռումներու աշխարհն
անհրապոյր է անոր համար «ռամիկը անիմաստ կը գտնէ
Էմրաբնի սա խօսքերը. — «Աւելի լաւ է մեռնիլ գեղեցկու-
թեան համար քան թէ ապրիլ հացի համար :»

Սրդ, Սրուեսար, ի՞նչ գեր կարող է խաղալ նիւ-
թապաշտիկ, չուկայիկ, գռեհիկ այս կենցաղը բարձրա-
ցնելու համար: Էսինք արդէն թէ արուեստը իր էու-
թեան մէջ, գաղափարի մը, ճշարտութեան մը, նկա-
րագրի մը արտայայտութիւնն է, ու արդէն իսկ բացո-
րու է թէ արուեստը ոգիով և էապէս հակառակ է նիւ-
թին ու նիւթապաշտութեան: Զըսենք հակառակ է նիւ-
թին, այլ արուեստը աստուածացումն է նիւթին. գաղա-
փարի մը միջոցով հողեկանացումը նիւթին: Սրդ, մեզի
կը մնայ մշակել արուեստը ու ճաշակել զայն:

Դ. Արդի ընկերութեան մէջ ամէնէն աւելի ողբայի
չարիքները բուն բարոյական անկրումներն են, որոնք ի-
րենց կարգին ծնունդ կուտան ուրիշ չարիքներու: Բա-
րոյականութիւնը որ հիմն է ընկերութեան, որ զայն վեր-
բոնող ոյժն է քայքայուած և թուլցած է արդի ընկե-
րութեան մէջ, կեանքի այս չքնաղ ծաղիկը հոգիին այս
կենսունակութիւնը թառամելու և սպառելու վրայ է:
Փողոցէ մը անցած պահուղ ականջիղ հասնող անբարոյ,


Եղիրշ խօսքերը գոյութիւնդ կը ցնցեն . մութ անկիւններու մէջ գործուած անբարոյ արարքները , դաւաղրութիւնները , ոճիրները , խարէութիւնները մարդուն երեւակայութիւնը կը սահմուկեն : Որքան ալ լաւատես ըլլալ ուզենք , տակաւին յառետես ըլլալ կը բանադատուինք : Մարդեր չեն բարձրանար , կենդանական գաղանաբարույութիւնը տակաւին կը յամառի իր գոյութիւնը պահել արդի ընկերութեան շատ մասերուն մէջ : Արդ , արուեստը հոս ալ բարձրացուցիչ դեր մը կարող է խաղալ :

Արուեստը լաւագայն գեղթափն է արդի ընկերութեան բարոյական անկումներուն : Դի՛ր անհատը գեղեցիկ միջավայրի մը մէջ , շրջապատէ զայն արուեստի հրաշակերտներով , անհատը ակամաւ պիտի գեղեցկանայ , պիտի բարձրանայ : Այդ տեսակ միջավայրի մը մէջ ապրողը չի կրնար հանդիսատեսը ըլլալ տգեղ բարքերու առանց ջղացնցուելու , առանց վիրաւորուելու , առանց ապերջանկանալու : Մաքս Միւլիկը կ'ըսէ . — Երաժշտութիւն շատ ունինդրող ականջները այնքան կը նրբանան , կը փափկանան որ զգայնիկ կը դառնան ամէն տգեղ ու սխալ ձայներու : Մօցարդի մը կամ Շուպէրդի մը Սերենատին ուկնդրել վարժուած ականջ մը չի կրնար թրքական թմբուկի մը ունինդրել առանց ջղացնցուելու . այնպիսին չի կրնար հայոյանք մը . աղաստ բառ մը լսել առանց լայտ : Բնութեան զմայլելի տեսարանները դիտել վարժուած աչքը չի կրնար նայիլ պիրշ ահսարանի մը վրայ առանց հոգեխոսովելու :

Պղատոն Յոյն Միտքին ամենափայլուն ներկայացուցիչը որ այնքան տոգորուած էր գաղափարներու ու գեղեցիւթեան աշխարհով . այս աշխարհի գեղեցկութիւնները իրեն համար պարզ շուքերն էին այն գաղափարական գեղեցկութեան՝ որուն պէտք էր ձգտել մարդ : Այդ

գաղափարական գեղեցիութեան հասնելու համար Պղատոն սա թերադրութիւնը կ'ընէ ու գեղեցիկ ձևերէ պէս և յառաջանալ գեղեցիկ զործերու, եւ գեղեցիկ զործերէ գեղեցիկ գաղափարներու:

Մարդկային կեանքը սլէտք է մարմնառութիւնը ըլլայ բարձրագոյն առաքինութիւններու։ Ամէն մարդ Սոկրատի նման գետափին մօտ, ծառի մը տակ ծնրադիր պէտք է աղօթէ. — «Այլրեցեալդ Փէն և դուք բոլոր ուրիշ աստուածներ որ այս վայրը կը նուիրագործէք ձեր ներկայութիւնով, գեղեցիութիւն տուէք հոգիիս, և թողարափին կեանքս ալ ներդաշնակաւորի հոգեկան կեանքիս հետո» :



ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԵՐԸ ԶԱՐԻՔԻ ԲԱՐՁՄԱՆ ԳՈՐԾԻՆ ՍԷԶ

Laborare est Orare

Ա. Յիշատանիք պատաճեն է:

Այս աշխատահի մէջ վերջնագոյն
աւետարանն է, ծանի՛ր գործդր
և ըրէ զայն Ծանի՛ր զքեզ.
այդ խեղճ անձը քեզ շատ
տանջեց. զայն երբէք չպիտի
կրնաս ճանչնալ. վստահ եմ.
մի՛ կարծեր որ քու գործդր է
ճանչնալ անձդ. գու տնգիտելի
անհատ մըն ես. գիտցիր քու
գործդր և գործէ զայն Հերքիւ-
լէսի պէս:

ԹՌՎՄԱՍ ՔԱՐԼԱՑԼ

Լոնկիքէլօ, Ամերիկեան ժողովրդական բանաստեղծը,
իր «Միքայէլ Անձելօ» թատերախաղին մէջ, շատ գեղեց-
կօրէն կը պատկերացնէ ինչ որ կարելի է կոչել «Մեր
դարու ղիրքը հանդէպ աշխատանքի»: Միքայէլ Անձէլօ
և Ֆրա Սէպասթինօ կը վիճարանին իրարու հետ. իւ-
րաքանչիւրը պարզելով իր հայեացքը կեանքը ինչ կեր-
պով անցընելու մասին: Ֆրա Սէպասթինօ կը ներկայա-
նայ իր կեանքը ծուլութիւնով և զեղիսութիւնով
վասնող մարդ մը՝ որ կը սիրէ ամառ իրիկունները պար-
տէզին մէջ նստելով որինդ ածել, երգել և քնանալ. մինչ

Միքայէլ Անձելո կը ներկաւանայ իրը մարդ մը՝ որ ոչ
թէ միայն ցերեկը աղ գիշերն անգամ ժամանակ չի գաներ
քնանալու , այնքան տարուած է իր զործով : Ֆրա Սէ-
պասթինօ փորձելով զայն կասեցնել իր անդադար գոր-
ծէն և անոր հաճոյքի քանի մը ժամ պարզեւել , Մի-
քայէլ Անձելօն խնձոյքի կը հրա իրէ : Միքայէլ Անձելօ
իրեն եղած հրաւերին այսպէս կը պատասխանէ :

Ինչ որ դուն եւ ուրիշներ հանոյք կը կոչեք .
Ինձի համար տանջանիք է միայն .
Աւխատան ն է իմ զբոսանիս . հանոյիս .
Զօրուքեան գործածուքիւնն ինձ համար
Ա ն տեսակ հանոյք մըն է՝
Զօր քս ունը կը լգայ բռչելուն .
Եւ ձուկը լողալուն մէջ .
Զէմ կրնար երայ :

Միքայէլ Անձելօ ոչ թէ միայն չուղեր ներկայ գըտ-
նուիլ զինքը հրա իրող մարդուն խնձոյքին , աղ նաև
ցասումի քանի մը խօսքեր կը նետէ անոր ճակարն . —

Զայրացած եմ նեզի դէմ ,
Ոչ քէ անոր համար որ իւղով կը նկարես
Այլ անոր համար որ կը զեւնաս եւ կը ծուլանաս .
Այլ անոր համար որ երբէք չես նկարեր :

Բանաստեղծին այս պատկերը խսկական պատկերն է
մեր ժամանակին իրենց զործովը տարուած Միքայէլ Անձե-
լօներու . որմնք համեմատաբար մատի վրայ կը համբուին .
Խսկ ծոյլերը . զործելէ խորշովները . հաճոյասէրները լէ-
գէսներ կը կազմեն : Եւ այս խսկ է մեր ընկերութեան
չարաստեղծ պատճառներէն մէկը . եթէ ոչ զիխաւորը :

Անգործները . զործէ փախուստ տաւողները . դա-
տարկապորաները , որքան բազմանան ընկերութեան մը

մէջ այնքան կը թշուառանայ և բարոյապէս կ'ինոայ այդ
ընկերութիւնը : Որքան բազմանան մակարոյցները հա-
սայնքի մը մէջ , այնքան կը հիւծի և կ'ախտավարակուի
այդ համայնքը : Եւ անգործները , ծոյլերը մակարոյցները
են . Ընկերութիւն մը որ չի կրնար այդ մակարոյցները
ջնջել և կամ ինքնապահութեան , ինքնաշխատութեան
դրդել զանոնք անոնք պիտի դառնան իր ցեցերը :

Արդի մարդը հեշտին կենցաղի հետամուտ է ամէն
գանկի մէջ փոխորկող մտափակարն է ինչ ընել որ
ապրիլ առանց յոգնելու . առանց տառապելու . առանց
քրախնքի : Ինչպէս ընել որ պանդան ունենալ 500 կամ
1000 ոսկի և անոր տոկոսովը հանգստաւէտ , անաշխատ
ապրիլ . Արդի մարդը բոնջած է կարծես . կորով չօւնի
ուղղաձիգ կանգնելու և իր ձեռքերով պտուղը վրցնե-
լու . կ'ուզէ երկոյնաձիգ սրառիլ տանձին տակ բերա-
նարաց կլելու համար վերէն վրմող տանձը : Աշխատանքը
ծանր լուծ մըն է արդի մարդու ուսմին . կ'ուզէ թօթվել
զայն մէկ կողմ և ապրիլ անդուծ , ազատ , հանգիստ :
Եթէ երրեք կը կրէ ալ այդ լուծը չի մնանելու համար
է : Մեր ժամանակի այս ոգին որքան գեղեցիկ կը սրառ-
կերացնէ Օլիմութ Ռօտէն իր արուեստագէտի վրձնուիր .
«Ինչ որ ամէնէն աւելի կը պակսի մեր ժամանակակից-
ներուն . ինծի կը թուի թէ իրենց գործի ոէրն է : Զկա-
մո թեամբ կը կատարեն անոնք իրենց գործը : Կը թա-
լաթոսեն զայն յօժարակամ»:

Քաղաքական անձնաւորութիւններ իրենց պաշտօնին
մէջ նկատի ունին միայն այն նիւթական առաւելու-
թիւնները որ կրնան ձեռք բերել անով , և կը թուին
անգիտանալ այն գոհունակութիւնը՝ զոր կ'ըզգային եր-
բեմնի պետական մեծ մարդիկ իրենց երկրին գործերը
ճարտարօրէն վարելով : Ճարտարագործները փոխանակ

պահպանելու իրենց մարդային պատիւը, կը ջանան կը բացաձնուն չափ աւելի դրամ վաստկիլ, կեղծելով իրենց ապրանքները։ Գործաւորները վառուած աւելի կամ նուազ օրինաւոր թշնամութեամբ մը հանդէպ իրենց գործատէրերուն, կը կոտրեն կը թափեն իրենց գործը։ Գրեթէ այսօրուան բոլոր մարդիկը կը թուին աշխատանքը նկատել այսպէս զմնեայ անհրաժեշտութիւն մը, իրեւ անիծեալ ատրապարհակ մը, մինչդեռ անոր վրայ նայուելու էր որպէս մեր զոյտ թեան իրաւունքը և երջանկութիւնը։ Բայց պէտք չէ կարծել որ ամէն առեն այսպէս եղած է։ Նախարդ ժամանակներէն մեզի հասած պռարկաներէն մեծ մասը, կահեղէններ, անօթեղէններ, պաստառներ, մեծ խղճմտութիւն կը յայտնագործեն զանոնք շինողներու մէջ . . . Եւ սակայն, մարդկութիւնը որքան ակելի երջանիկ պիտի ըլլար. եթէ աշխատութիւնը փոխանակ անոր համար ըլլալու զոյտ թեան փրկանքը, ըլլար նպատակը։ Որպէս զի այս հիանրաշ փոփոխութիւնը տեղի ունենայ. բաւական է որ բոլոր մարդիկ հետեւին արուեստագէաններուն օրինակին, կամ աւելի ճիշդը, զառնան արուեստագէաններ, որովհետեւ այս բառը իր ամնալայն առումին մէջ կը նշանակէ ինձի համար՝ անոնք որ հաճոյք կ'առնեն իրենց լրածէն։

Բաղձալի է որ արուեստագէաններ զանուին բոլոր արհեստաներու մէջ. արուեստագէտ ատաղձագործներ՝ որ իրջանիկ են ճարտարօրէն յարդարելով սփոխն (leçon) ու թորիծը (mortaise). արուեստագէտ որմնաղիրներ որ կը շաղեն գաճը սիրով, արուեստագէտ սալլորդներ որ հպարտ են լաւ վարուելով իրենց ձիերուն հետ և չջախջախնելով անցորդները։ Զմայլելի ընկերութիւն մը պիտի կազմէր ասիկա։ «Ճակատիդ քրտինքովը պիտի ուտես քու հացդը» մեր ժամանակին ըմբռնումովը իսկական

անէծք մըն է . մինչդիռ ան պէտք էր նկատուիլ իրը գերադոյն երանութիւն մը : Այն զանազանութիւնն ալ զոր սորվոր ենք գնել աշխատանքի տարբեր տեսակներու մէջ , իրը անպատիւ անհաճելի ստրկական , կամ իրը պատուաւոր , հաճոյալի և աղնուական , անհիմն և տեսակ մը տգիտութեան արդիւնք է : Ամէն գործ ըսել կուզենք ամէն արդիւնաբեր և ուզիղ ոգիտվ կատարուած գործ աղնիւ է , պատուարեր և նու իրական : Միտքի աշխատութիւն թէ ձեռքի աշխատութիւն հաւասարապէս կը ծառայեն իրը քաղաքակրթական աղդակ և իրը մարդկային բարօրութեան միջոց : Մենք կը յանդգնինք մինչեւ անզամ ըսելու որ ձեռակսն աշխատանքը տեղի օհնարեր , տեղի արդիւնալի և աւելի սանդազործ է քան ինչ որ իմացական , տեսաբանական բարձր աշխատութիւններ կը կոչուին : Մենք արդի հոգեբանութեան տուուեալներուն վրայ յենած կը յայտարարենք որ չիայ միտք առանց ձեռքի . հետեւսրար չիայ իմացական . տեսական աշխատանք առանց ձեռական տշխատանքի : Արդի հոգեբանութիւնը , բնախօսական-հոգեբանութիւնը հաստատած է որ մեր ուզեղին երկու կիսագունդներէն ան միյն կը զարգանայ որուն համապատասիան ձեռքը կը գործածէ ենթական : Եթէ ենթական ած ձեռքը կը գործածէ , ուզեղին ձախ կիսամասը կը զարգանայ . որովհետեւ աջ ձեռքին նեարդները ձախ կիսամասին կապուած են . իսկ եթէ ձախլիկ է ենթական անոր ուզեղին աջ կիսամասը կը զարգանայ , որովհետեւ ձախ ձեռքին նեարդները կապուած են ուզեղին աջ կիսագունդին : Այս ենթազրութիւնով եթէ անգործօւթեան դատապարտէինք ենթակային ձեռքերը զանոնք կապելով . անոր ուզեղը չպիտի զարգանար : Մեր ուզեղը , մեր իսելքը մեր զանկին մէջ չէ այլ մեր ձեռքերուն , մեր ձեռքին մատներուն

մէջ Ուրեմն, ձեռական աշխատանքը, իր նիւթական արդիւնաբերութենէն զատ, մեծագոյն ազդակին է միտքի զարգացման։ Այս է ահա անարգուած ձեռական աշխատանքի առաջին հրաշալի արժէքը։ Բայց դեռ տեսնենք թէ ձեռական աշխատանքը ուրիշինչ հրաշալիքներէ գործեր քաղաքակրթութեան պատմութեան մէջ։

Ա.մէն մարդու քաջածանօթ է որ ձեռքի պարզ աշխատանքը կը կատարուի որոշ շարժումներու կանոնաւոր կրկնումին չնորհիւ, այսինքն, ձեռքի աշխատանքը կը պահանջէ չափականութիւն։ Իւրաքանչիւր ձեռական աշխատանք կը ձգափ կատարուիլ չափականութիւնով։ Աշխատանքի չափական բնաւորութիւնը կը չեցառի հոն մանաւանդ ուր աշխատաւորին գործիքը զարնուելով նիւթին որոշ հնիւն կը հանէ։ Դարրինը իր մուրճը կ'իջեցնէ սալին վրայ համահաւասար չափով։ Հիւմնը իր ուրազը քարտաշը իր մուրճը չափական զարկերու կը վերածէ համաչափ շարժումներով և համահաւասար ընդմիջումներով։ Եսին իսկ կենդանիները կը գործեն և կը շարժին չափականութիւնով։ Վաղող ձին և ուղար կը շարժին չափականութիւնով։ Այսպէս գործարանական պահանջ մը ըլլալ կը թուի չափականութեամբ գործել և շարժիլ։ Այսպէս գործելով աւելի հաճելի կրլայ աշխատանքը և աւելի կը տնտեսուին և կը խնայուին ուժերը։ Բայց հոդ չի վերջանար աշխատանքի չափականութեան բարերար արդիւնքը։ Աշխատանքի այս չափականութիւնը ծնունդ տուած է բանասանզծութեան, պարերու և երաժշաութեան։

Կան աշխատանքներ ուր թէեւ կը գտնուին չափական շարժումներ, բայց կը բացակային հնիւններ։ Այսպիսի պարագաներու մէջ, այդ բացակայող հնիւնները կ'արտայայտուին արուեստական եղանակով, գոյ-

խաւորաբար մարդկային ձայնով և երաժշտական գործիքներով։ Ասկէ կը ծնին ահա աշխատանքային երգերը որոնք հիմք պէտք է կազմած ըլլան ամբողջ քերթողական արուեստին (*):

Ոչ միայն վայրենիներու, այլ և ժամանակակից քաղաքակրթուած շատ ազգերու մօտ գոյութիւն ունին աշխատանքի յատուկ երգ։ Ասով կը հաստատուի որ աշխատանքի բնաւորութիւնը կ'որոշէ դրուած երգի չափը։

Ոչ միայն բանաստեղծութիւնը ձեռական աշխատանքի արգասիքն է, այլ նաև երկնային արուեստը, հրեշտակներու լեզուն, երաժշտութիւնն ալ ձեռական աշխատանքի ծնունդն է։ Շատ մը աշխատանքներու աղմուկը կամ ձայնը արդէն երաժշտական տպաւորութիւն կը թողուն մարդուն վրայ։ Ահա այս տարրական աղմուկներէն կամ ձայներէն ծագում առաւ երաժշտութիւնը։ Իրը լուսաբանութիւն կարելի է մէջ բերել այն պարագան որ, նոյն տեսակ աշխատանքի համար գոյութիւն ունին նոյն չափը և նոյն շեշտը ունեցող երգեր, հայկական գաւառներու այլ և այլ կողմերը, թէպէտ այդ երգերու բառերը կամ իմաստները ամբողջովին կը տարբերին իրարմէ, ասիկա ապացոյց է որ աշխատանքին բնաւորութիւնը կ'որոշէ երգին եղանակը, չափը և շեշտը։ Որագ կատարուող աշխատանքի երգերու եղանակները և չափերը աւելի արագ և շեշտուած են. իսկ դանդաղ աւելի ուշ երեւան կուգան լարաւոր նուագարանները, որոնք ծագում կ'առնեն միայն ջուրակային արհեստներու երեւան գալէն ետք (*): Դիւրին է ննթաղբել որ բամբակ գվելու ատեն աղիքին կամ լարին երաժշտական ձայնը նկատած և հնա-

(*) Հեղարուեստ թիւ 1, 1908:

(*) Փրօֆ. Օրշանսկ. — «Գեղարուեստ» թիւ 1, 1908

բած ըլլալու ևն լարուող նուագարանները, ինչպէս ջութակը և այն :

Նախնական պարերէն շատերն ալ ուրիշ բան չեն բայց միայն յայտնի աշխատանքներու, ինչպէս նաւակներու կառուցման, որսորդութեան, պատերազմի, հընձումի գիտակցական նմանողութիւնները :

Կա՞յ արդեօք բան մը որ ծնած չըլլայ, գէթ իր նախատարբերուն մէջ, նախնական մարդու, զոր սովոր ենք՝ կոչել սրուկ, ձեռքի աշխատանքէն։ Նախնական կիսավայրենի ցեղեր իրար կ'ուտէին, պատերազմի ատեն բոնած իրենց գերիները իրր կերակուր կը գործածէին, յետոյ տեսան որ աւելի խնայողական կ'ըլլայ փոխանակ գերին ուտելու զայն աշխատցնել և անոր աշխատանքի պառազը ուտել։ Այսպէս նախնական աշխատանքի երգերու եղանակները դանդաղ հիւսուածք և մեղմ շեշտունին :

Ամենազօրեղ ապացոյցը, հաստատող թէ աշխատանքնէ երաժառութեան ծնողը. այն է որ բոլոր երաժտական նախնական գործիքները ամէն աեղ ծագեր և զարգացեր են աշխատանքի գործիքներէ։ Երաժտական գործիքներու մէջ ամէնէն առաջ ծագած և զարգացած են հարուածական նուագարանները։ Ամենէն առաջ երեւան եկած են թմրուկը, ասփը (տէֆ), թմրուկը (տառւլ) մինչեւ այժմ ալ վայրենիներու մօտ ամենէն սովորական երաժտական նուագարանն է, և իր գրայ կը կրէ աշխատանքի գործիքէ յառաջ եկած ըլլալու որոշ նշան, ան այժմ ալ կը մնայ նոյն սանաը, կաշով պատած որը վայրենիները կը գործածէին հաաիկներ մանրելու համար։ Ֆլութը որ Յոյներուն մօտ կը գործածուէր, ուրիշ բան չէ բայց միայն հովուական սրինզը (դավալ), կատարեց լագործուած ձեւով որը սկիզբէն կը ծառայէր հօտը

ժողվելու և ազդանշաններ տալու, ինչպէս մինչեւ այսօր կ'ըլլայ:

Ստրուկ դասակարգը իր ձեռքն առաւ ամէն գործ և աշխատանք, երկրագործութիւն, արհեստներ, վաճառականութիւն: Այս ստրուկներուն ձեռքերուն կերտածներն են և ստեղծածները արդի քաղաքակրթութեան բոլոր նախատարբերը: Աշխատաւոր և աշխատանք. ահա երկու բառեր որ քաղաքակրթութիւն մը ստեղծելու հրաշքը գործած են: Մեծ Կէօթէն, անշուշտ քաջ ըմբռնած ըլլալու էր այս իրողութիւնը երբ հետեւեալ հատուածը կը զետեղէր իր «Ֆառութին» մէջ ֆառութն է որ կը բացագանչէ. Սիրաս կը վասի Աստուածաշունչը բանալու և բնագիրը սկրած մայրենի լեզուով, բարեխըլծութեամբ թարգմանելու ցանկութիւնով»: «Այստեղ գրուած է «ի սկրան էր բան» լաւ հանդիպեցաւ մվինծի կ'օգնէ Բանը այդքան չեմ կրնար գնահատել և ես ուրիշ կերպով կը թարգմանեմ զայն. եթէ ոգին է ինծի թելադրողը, այստեղ գրուած է «ի սկրան էր սկրիֆ: Բայց լաւ մտածէ առաջին տողը. այստեղ շատապելու պէտք չունիս: Կարո՞ղ է միտը ամէն բան ստեղծել, ոչ, պիտի ըլլար «ի սկրան էր ոյժ»: այն ինչ այս տողը կ'ուղեմ ստորագծել արդէն կ'զգամ որ յոյժ կ'աշխատիմ: Ոգին ինձ օգնեց, յաջող փորձ, վրատահ կը գրեմ ի սկզբան էր ԳՈՐԾ»:

Աշխատանքը համեստ ձեռական աշխատանքը, ուրեմն, ստեղծեց ներկայ քաղաքակրթութիւնը: Ու տակաւին պիտի ստեղծէ ալ ապագայ աւելի փայլուն քաղաքակրթութիւններ:

Սրդ, տեսնենք թէ աշխատանքը ինչ բաժին ունի կատարելու չարիքի բարձման գործին մէջ:

Ա. աշխատանքը, ամենակտրուկ և ամենահիմնական գարմանն է բարոյական և ֆիզիքական լազմազան

ախտերու որոնք բոյն կը դնեն, բնական անողոք օրէնքով մը, անգործ, ծոյլ մարդուն մէջ, ինչպէս ճճիներու մանրէներ կայուն ջուրի մր, լիճի մը մէջ։ Անգործ, անաշխատ կեանքը կը նեխի։ Գործել, աշխատիլ, բնութեան տարրերուն դէմ կոխւ մղել կենթադրէ։ Կոխւը որ աշխատանքի մէկ ձեւն է պարզապէս գոյութեան անհրաժեշտ պայմանն է։ Անաշխատ մարդը չի պայքարիր, այդ պատճառով իսկ անկարող է, իր ոյժերը պահպանել բնութեան հակամարտ ոյժերուն քայքայումի, տարրալուծումի դէմ։ Բնութեան անդառնալի օրէնքն է որ գործածողին աւելի պիտի արուի իսկ չի գործածողին ունեցածն ալ պիտի առնուի։ Անգործ մարդը չի գործածեր, հետեւաբար կը վատնէ։ Ասոր համար է որ ահա անգործ մարդուն մէջ բոյն կը դնեն կասկածներ, տոիփներ, լթախիծներ, Ապաշաւ, Ցառում, Անյուսութիւն, որոնք ուրիշ բան չեն այլ միայն բնութեան զէնքերը զոր ան կը գործածէ իր օրէնքներու անսաստողներուն դէմ։ Անգործութեան տասնեակ մը անուններէն մէկն է ծուլութիւնը։ «Ծուլութիւն, այս բառէն կը ծնի աշխարհք մը որ է գողութիւն և դժողք մը որ է անօթութիւն»։ Իսկապէս ինչ է ծոյլը. «Միակ» հրէշը որ գոյութիւն ունի աշխարհի մէջ ինչպէս պիտի ըսէր Քարլայլ։ Ծուլութիւն, ինչ դժողքներ չի մարմնաւորեր այդ բառը։ Փանարայի տուփն է ան որուն մէջ են աշխարհի բոլոր չարիքները։ Ծուլութիւնը կը ծնի դժողք մը ըլլալէ, իր կարգին ծնողն է դժողքներու։ Գողութիւն, անպատութիւն, ստորնացում, հիւանդութիւն, ահա անօթութեան ստեղծած դժողքները։ Խորիմաստ է այն պատուէրը զոր թալմուտ կուտայ ծնողներուն։ «Տղուգ» կամ արհեստ մը սորվեցուր կամ գողութիւն»։ Որովհետեւ եթէ արհեստ չի սորվի պիտի ստիպուի գողութիւն սոր-

Վիլ : Արդ, ով որ կ'աշխատի զերծ կ'ըլլայ բարոյական բազում ախսերէ որոնի զուգան բոյն դնել իր հոգեկան կազմին մէջ, եւ կը տիրանայ փիզիքական առողջ կազմի մը, որը հիմն ու պայմանն է երօանկութեան:

Բ . Մարդկային երջանկութեան և բարօրութեան ամէնէն հիմնական պայմանները բնութենէն կը բզիսին : Բնութիւնն է մեր դայեակը, մեր ամէն ինչը, բնութենէն կ'առնենք մեր կերակուրը, մեր հագուստը, մեր հաղարաւոր պէտքերը : Արդ ի՞նչ կերպով ձեռք կը ձգենք բնութեան մեզի ընձեռած սոյն պէտքերը : Միայն մէկ միջոցով . աշխատանքով, չկայ բան մը որ առանց աշխատանքի կրնանք ձեռք բերել : Պտուզը զոր բնութիւնը կը հասցնէ ծառի ճիւղին վրայ, պէտք է քաղենք մեր ձեռքով, որը ինքնին աշխատանք մըն է . օդը որ մեզ շրջապատած է աշխատանքով միայն կրնայ մեր թոքերուն մէջ մանել . երկրի ընդերքին մէջ պատրաստ քարիւղը պէտք ունի մեր աշխատանքին՝ մեզի ծառայել կրնալու համար : Եթէ բնութեան այս պատրաստ բարիքները անկարելի է ձեռք բերել առանց աշխատանքի, չատ աւելի աշխատանք պէտք է նորակերտելու բնութեան տարրերը և մեր պէտքերու ծառայեցնելու համար : Աշխատանքը մարդկային միակ զէնքն է, բնութիւնը շահագործելու համար : Ի՞նդն . Ազգ . պատմութեան ուսանողներու ծանօթ է որ ամենաբարձր քաղաքակրդութիւնները ծնած են այն միջավայրերուն մէջ միայն, ուր բնութիւնը ամէնէն աւելի մարդկային աշխատանք պահանջած է իր մթերքները բանալու համար մարդուն առջեւ : Այսպէս էր հնութեան ամենաքաղաքակիրթ աղքերուն, Փիւնիկեցիներուն և Յոյներուն միջավայրը, այս պէս է արդի Անգլիոյ միջավայրը : Էնդհակառակը, Հընդկաստանի մէջ, ուր բնութիւնը մարդկային աշխատանք

չի պահանջեր իր բարիքները շուայլելու համար . երբեք
բարձր քաղաքակրթութիւն մը գոյութիւն չէ ունեղած :
Հոս , ուրեմն , աշխատանից երեւան կուզայ իր տնտեսական
ամենամեծ ազդակը , որը ամենամեծ պայմանն է արդի
ընկերական շարիֆներու բարձրաւան:

Գ . Բայց աշխատանքի արտարերող դերը հոս չի
վերջանար : Աշխատանքը ոչ միայն միակ պայմանն է
բնութեան ընդերքներուն մէջ պահուած գանձերը ար-
տարերելու և զանոնք մեր պէտքերուն խսպաս դնելու ,
այլ աշխատանքը միակ պայմանն է նաև արտարերելու
մարդկային էութեան խորքերուն մէջ թաղուած ոյժերը
ու կարելիութիւնները : Մարդկային կարողութիւնները ,
փթթելու և պտղաբերելու համար պէտք ունին հակա-
մարտ ոյժերու : Առանց այդ հակամարտ ըսենք հակա-
դիր , ոյժերուն կամ առարկաններուն , բնաւ պիտի չի
ծնէին այդ կարողութիւնները : Աշխատանքի առարկա-
ները , այսպէս ըսենք , մէկ մէկ փորձութիւններ են ո-
րոնք կը մարտակոչեն մեր ներքին կարողութիւնները
գալ և չափուիլ իրենց հետ : Մարդ որքան գործ ունենայ
աւելի առարկաններու և ատաղձներու հետ , այնքան աւե-
լի կը ճոխանայ իր ծանօթութիւններու պաշարը : Ըստ
արդի հոգեբանութեան . բնածին գաղափարներ գոյու-
թիւն չունին . ամէն գաղափար կը ծագի մտքին մէջ իր
համապատասխան առարկային ներկայութիւնով : Հե-
տեւաբար առարկանները համազօրներ են մեր գաղափար-
ներուն . և մարդ որքան աւելի գործ ունենայ առար-
կաններու հետ , այնքան աւելի հարուստ կ'ըլլայ մտա-
պատկերներով : Խաղաղականի կղզիներէն ոմանց մէջ կը
գտնուի միայն ջուր , ծառ բուսդ , ատոր համար կղզե-
բնիկներն ալ չափաղանց խեղճ բուսամթերք մը ունին :
Քարլայլ կ'ըսէ . «Ան որ կը գործէ ինչ որ ալ ըլլայ իր

գործը . անտեսանելի բաներու ձեւը՝ կը մարմնաւորէ . ամէն գործող փոքրիկ բանաստեղծ մըն է» : Նոյն հեղինակը կ'ըսէ դարձեալ . ճակատագիրը մեզ դաստիարակելու ուրիշ միջոց չունի բայց միայն գործը : » Նոյնիմաստեն աւելի մեծ խորհողի մը խօսքերը . «Գործը Աստուծոյ դաստիարակութիւնն է : » (Էմբարն) Ասոր համար է որ առաջինը կ'աղերսէ . — «Արտադրէ . արտադրէ : Եթէ նոյն խկ արտադրութեան մը ամենաչնչն , ամենաանշան բեկորն ալ ըլլայ՝ արտադրէ զայն Ասաուծոյ սիրոյն . որովհետեւ ան է ինչ որ պահուած է քու ամենաներքին էութեանդ մէջ . ուրեմն արտաքերէ զայն : » Հու ալ, ուրեմն . զործը, աշխատանիլ կը ներկայանայ իր կրթական ազդակ մը , որուն մէջ պէս է փնտել յարիֆներու արևատական բարձումը :

Դ . Բայց բաւական չէ միայն արտաքերել բնութեան խորքերուն և մարդկային էութեան մէջ գտնուած գանձերն ու կարելիութիւնները . պէտք է նաև պահպանել այդ արդիւնաբերութիւնները : Յաճախ պատահեր ենք հարուստ ընտանիքներու քայքայումին մէկ սերունդին մէջ : Հայրեր իրենց փորձառութեամբ , վաճառականութեան մէջ ցուցուցած իրենց բնածին կարողութիւններով , իրենց աշխատասիրութիւնով կը յաջողին հարստութիւն դիզել : Իրենց զաւակները չեն ընթանար իրենց հօր չաւզեն . չեն ցուցներ նոյն կորովը , նոյն աշխատասիրութիւնը : Յոյս զրած իրենց հօր հարստութեան վրայ երբեք չեն ջանար մշակել իրենց կարողութիւնները . և ահա հօր մահէն ետքը կը մուրայ զաւակը :

Թէ ինչո՞ւ . բաւական պարզ է ինչուին պատասխանը : Մեր աշխարհին մէջ ամէն ինչք և ստացուածք իր յատուկ թշնամին ունի . երկաթը իրեն թշնամի ունի ժանգը , ատաղձը՝ փուտը , հանդերձը՝ ցեցը , դրամը՝

գողը, այդին՝ միջատները, ցանուած արար սէզը և շըլ-թայազերծ ոչխարներու և արջառներու հօտը. արջառներու և ոչխարներու հօտն ալ իրենց կարգին թշնամի ունին անօթութիւնը, ճամբան սառոյցը և անձրեւը: Պէտք է այս ինչքերն ու ստացուածքները պահպանել իրենց թշնամիներէն. թէ ոչ անոնք պիտի յարձակին անոնց վրայ և փճացնեն զանոնք: Արդ, հարուստ հայրը իր ձեռքի աշխատանքով, կրնար իր ինչքերը պահպանել, թշնամիներուն դէմ. բայց որդին չէ սորված զանոնք պահպանելու կերպը, ու ահա կը փճանան անոնք: Անոր համար ահա ձեռական աշխատանքը պէտք է պարտադիր ըլլայ ամէն անհատի հաւասարապէս: Ամերիկայի նախադանը Ռուզվէլթ պէտք է տանը փայտը ինք կոտրէ. ինչպէս որ կ'ընէ ալ: Անոր համար է էմրսըն կ'երգէ.

«Լուրը աշխատաւո՞ն է որ եր

Աշխատաւո՞րը լուր է որ պիտի ըլլար.

Լուրը չոր խոս է խոկ աշխատաւո՞րը դալարիք

Լուրը չոր ծառ է խոկ աշխատաւո՞րը դալար

Ով որ կ'ապրի խորտուբորս մայրիին մօս

Հերոսական ոերունդ մը կը հիմնէ.

Ով որ կ'ապրի աբօւնի պալատին մէջ

Կը հիւծի ռուսով եւ կը վատնէ ամենը:»

Ե. Բայց միայն ինչքերն ու ստացուածքները չեն որ թշնամիներ ունին, այսինքն զիրենք ուսողներ: Մարդիկ ալ ունին իրենց թշնամիները, զիրենք կրծողները և ուսողները: Ո՞վ են, զիտէք, մարդը ուսողները, ու մակարոյծ մարդիկը: Կենդանիները և բոյսերը չէ որ միայն ունին իրենց մակարոյծները. մարդն ալ ունի իր մակարոյծները. մարդուն մակարոյծներն են անզործ, անաշխատ, դատարկապորտ մարդիկը, եթէ կարելի է անաշխատ, դատարկապորտ մարդիկը, եթէ կարելի է անոնք մարդ կոչել: Բնկերութեան աղիքը կրծող խոզանոնք մարդ կոչել:

ցեր են մարդկային այս մակարոյձները : Էնկերութեան պատուհաս են բոլոր անոնք որ կ'սպառեն բայց չեն արտադրեր : Եւ ահոելի է թիւն անոնց ամէն ընկերութեան մէջ : Անոնց թիւէն են նաև շահագործող գործարանատէրերը, դրամատէրները, ժառանգաւորները, լօրտերը, ազնուական կոչուած դասը, արքայական ընտանիքները՝ որոնց անդամակցողներու թիւը աննշան չէ երբեք : Ասոնք բոլորը չեն արտադրեր, բայց կ'ըսպառեն : Զեն ապրիր իրենց ձեռքի և միտքի արդիւնքովը, այլ կ'ապրին ուրիշներու աշխատանքին արդիւնքովը, ի՞նչ է անոնց դերը, ընկերութեան ի՞նչ ծառայութիւն կը մատուցանեն ասոնք, քաղաքակրթութեան . անոնց դերն է կրծել ընկերութեան ջլողերը, ուտել աշխատաւորը, անոնց մատուցած ծառայութիւնն է խոչընդոտ հանդիսանալ քաղաքակրթութեան յառաջխաղացումին :

Ահա չարիք մը, ուրեմն, որը պէտք է դարմանել, ու աշխատանքն է դարմանը այդ չարիքին, աշխատովը որ արտադրողն է միանգամայն, կը դադրի մակարոյծ ու հետեւաբար պատուհաս ըլլալէ : Պէտք է կերպով մը վանել, արտաքսել զանոնք ընկերութեան շրջանակէն . այդ կերպն է կամ աշխատանքի լուծին վարժեցնել զանոնք և կամ, ինչպէս աշխատաւոր մեղուները կ'ընեն իրենց մակարոյծ, անգործ ընկերներուն, սպաննել զանոնք : Որովհետեւ, ինչպէս պատգամեց ախտան առաքեալլ Պօղոս, «Ով որ չի գործեր, պէտք է հաց ալ չուտէ» :



ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ

— 1 —

ԶԱՐԵՎԻ ԲԱՐՁՄԱՆ ՊԱՐԺԻՆ ՄԷՋ

Գիտութիւնը մեծ դեր ունի կատարելու մարդկային կեանքի չարփաներուն բարձման մէջ։ Ումանք այս մասին գիտութեան վրայ իրենց ունեցած հաւատքը այն աստիւ ձայրայեղութեան կը տանին որ կը համարձակին բարձրաբարբառ աղաղակելու որ զիտութիւնը միայն պիտի փրկէ մեզ բոլոր յարիներէն, որ մարդկութեան միակ յոյսը և ապաւէնն է ան, որ մարդկութեան երազներուն և գաղափարականներուն միակ մարմին տուողը պիտի ըլլայ ան ապագային։ Արդարեւ գիտութիւնը, դեռ իր սաղմնային վիճակին մէջ խեկ, այնպիսի օրհնութիւններ բերած է մարդուն, այնքան հրաշքներ գործած և այնքան մեծագործութիւններ կատարած, որ ոչ մէկը պիտի չի համարձակէր գիտութեան ամենազօրութեան հանդէպ տածուած այս բացարձակ հաւատքը ժխտել կամ անոր հակառակիլ։ Սուանց, սակայն, խանդավառելու գիտութեան մասին, առանց մոլեռանդանալու անոր ամենաբուժութեան մասին, կրնանք համարձակ յայտարարել որ գիտութիւնը ամենամեծ դեր ունի կատարելու մարդկային բարօրութեան սպառնացող չարփներու բարձման, չափառման և մեղմացման մէջ։ Գիտութիւնը, մեր համուրման և մեղմացման մէջ։ Գիտութիւնը, մեր համուրման կը կրնար ուղղակի բառնալ այն չարփները զումով։ Ճի կրնար ուղղակի բառնալ այն չարփները կըսպառնան մարդկային խորագոյն երջանկութեան։ Երջանկութիւնը, հարկ չէ միշել անգամ, ենթաթեան։

կայական վիճակ մըն է գերազանցապէս : Գիտութիւնը երկրորդաբար կ'աղդէ մեր խորագոյն կեանքին , գիտութիւնը կ'ապահովէ երջանիկ ըլլալու . հանգիստ ու բարօր ըլլալու միջոցները . բայց այդ միջոցները երբեք չեն հաւաստեր մեր երջանկութիւնը : Ասով , հարկաւ , նուազեցուցած չենք ըլլար գիտութեան դերը չարիքներու գործին մէջ :

Արդ . գիտութիւնը ի՞նչ դեր կրնայ խաղալ և կը խաղայ մարդկային բարօրութեան , երջանկութեան , կատարուն կեանքին սպասնացող , զանոնք խափանող չարիքներու բարձման կէջ :

Մարդկային կեանքին սպասնացող ամենածանր չարիքներէն շատեր բնութենէն կը յառաջագային : Բնութիւնը պատասխանատու է մարդկային երջանկութեան սպասնացող շատ մը չարիքներու համար :

Բնութենէն բղխող բազմաթիւ չարիքներէն ոմանք բնութեան երբեմն վայրերու մէջ ցուցուցած ժրատութեան արդիւնքն են : Մարդ բազմազան բնական պէտքեր ունի . ուտեսափ , հագուստի , բնակարանի , հաճոյքի վերաբերած պէտքեր : Ինութիննը յաճախ կը զանայ մարդուն առ իր այս կեսական կարիքները : Մարդ կը պարտաւորուի այս անգամ պայքարիլ բնութեան հետ անկէ կորպերու համար իր այս կենսական պէտքերը : Բնութեան հետ մզուած այս պայքարը կ'ենթագրէ տառմանք , աշխատանք , տքնութիւն , յոգնութիւն , սպառում , յաճախ մահացում . իսկ ասոնք բոլորը չարիքներ են որովհետեւ ապերջանիկ կ'ընեն մարդը : Բայց չարիքը հոգ չի սահմանափակուիր . երբ , միեւնոյն վայրին մէջ , բնութիւնը բնակիչներուն կենսական պէտքերուն բաւելու չափ չի հայթայթեր իր առարկաները , այս անգամ բնակիչներուն մէջ կ'ըսկի պայքարը , անհամաձայնու-

թիւնը . երբ երկու հոգի կը բնակին տեղ մը ուր անոնցմէ մէկին բաւելու չափ ուստելիք և հազնելիք կայ , ասոնք պիտի աշխատին իւրաքանչիւրը ինք յափշտակել այդ պէտքերը , և այս , շատ դիւրին է երեւակայել , ծնունդ պիտի տայ սպաննութիւներու , զրկումներու , անիրաւութիւններու , կռիւներուև վէճերու . և ասոնք բոլորը չարիքներ են , որովհետեւ . մարդկային երջանկութեան , գոյութեան կ'սպառնան :

Սրդ . գիտութիւնը . իր բոլոր ճարտարարուեսաւական հնարքներովն ու գիւտերովը , կը ձգտի վերցնել բնութեան և մարդուն միջեւ ծագած այս անհամերաշխութիւնը , բազմացնելով այն բոլոր առարկաններն ու ապրանքները՝ որոնք պիտի ծառայեն մարդկային բազմապիտի պէտքերուն : Տարբարաննութիւնը ուսումնասիրելով հողին բնոյթը , կարող կընէ մեզ տակաւ առ տակաւ կարելի լոււագոյն շահագործումը ձեռք բերել հողին : Տընկամշակութիւնը ուսումնասիրելով տունկերու , բոյսերու , սերմերու աճման ամենանպաստաւոր պայմանները , հընարաւոր կը դարձնէ մեզի համար կարելի լոււագոյն արդիւնքը քաղել մեր երկրագործական աշխատանքէն : Կենդանաբաննութիւնը ուսումնասիրելով մնունդի , միջավայրի . ժառանգականնութեան հարցերը , կարելի կ'ընէ լոււագոյն և ստուարաթիւ ընտանի կենդանիներու գոյութիւնը : Քիմիաբաննութիւնը ու հանգաբաննութիւնը նորանոր հնարքներով և գիւտերով կարելի կը դարձնեն երկրին ընդերքներուն մէջ թագուն և անզործածելի դարձած մետաղներ ու համաքերը լոււագոյն կերպով շահաւետելը : Մեքենագիտութիւը իր հոկայտքայլ յառաջդիմութիւններովը և հանճարեղ հնարքներովը կը բազմապատկէ մարդկային աշխատանքը հարիւրապատիկ և հազարապատիկ : Միակ մեքենայ մը հազարապատիկ արզարապատիկ :

զիւնք առաջ կը բերէ քան մինակ մարդու մը ձեռքի աշխատանքը, ասկէ զատ բերելով գործաւորին ժամանակի, դիւրութեան և հանգստաւէտ աշխատանքի օրհնութիւնը:

Բ. մարդկային գոյութեանը սպառնացող և անոր երջանկութեանը դաւաճանող ուրիշ բնական չարփքներ և ախտեր, հիւանդութիւններ, մարմնական և հոգեկան տխեղծութիւններ: Միհրոպը որ ան ու սարսափին է հանրութեան. վարակիչ հիւանդութիւնները որոնք խրառութակը կը կազմնն հանրային առողջութեան. ժառանգական և կազմախօսական բազմազան ախտեր որոնք բոյն կը դնեն յաճախ մարդ էակի մարմինին մէջ, բնական պատուհաններ են, բնական չարփքներ: Գիտութիւնը կուգայ իր նպաստը բերել այս չարփքներու բարձման համար: Տղէտ հասարակութիւններու համար սարսափելի դարձած հնտախտը, գոլէրան, այսօր քաղաքակրթուած համայնքներու համար անհշան վախ անդամ չպատճառեր. քանզի գիտութիւնը, ուսումնասիրելով գոլէրայի միքրոպին կեանքը, անոր աճման և փնացման պայմանները, մեծապէս դիւրացուցած է անկէ պաշտպանուելու գործը: Ուրիշ քանի մը տամնեակ ախտեր կորսնցուցած են իրենց ոյժը քաղաքակիրթ համայնքներու համար, որովհետեւ, գիտութիւնը այսօր ամէն ախտ միքրոպի մը կը վերագրէ և շատ մը ներթին ախտերու միքրոպներուն ճանաչումն ու ուսումնասիրութիւնը շատ դիւրացուցած է այդ ախտերու միքրոպներուն դէմ պաշտպանուելու գործը: Այս բացասական աշխատանքէն զատ, գիտութիւնը դրական աշխատանք կը թափէ չարփքներու բարձման մէջ: Առողջապահական պայմաններու ուսումնասիրութիւնը շատ մը հիւանդութիւններ արմատէն կը չորցնէ, կանխազդուչական յոր-

դորներ և առողջապահական կանոններու ուշադրութիւնն մեծապէս նուազեցուցած է հիւանդներու թիւը քաղաքակիրթ աշխարհներու մէջ։ Մարդկային մարմինին քաջալաւ ուստմնասիրութիւնը հնարաւոր կը դարձնէ անորս սպառնացող չատ մը ախտերու կանխարգելումը։ Բժշկական գիտութիւնը դեռ իր ամբողջ հնարաւորութիւնը չէ սպառած, կարելի է ըսել դեռ սաղմնային վիճանի մէջ կը գտնուի, ասով հանդերձ, թոքախտէ դատ գրեթէ ամին անսարութելի յայտարարած է։ Դժուար չէ յուսալ որ հեռաւոր կամ մօտաւոր ապագային մէջ բժշկութիւնը կենսաբաննական գիտութիւնները կարող պիտի ըլլան ընկերային բոլոր մարմնական ախտերու դարմանը գտնել։

Գ. մարգկային երջանկութեան, կատարելութեան, խաղաղութեան սպառնացող, արգելք հանդիսացող թերեւ մեծագոյն բնական չարիքներն են վիշոցը և տեղը։ Բնութիւնը, այսպէս ամենամեծ բռնապիտն է մարդկային կեանքին, մարդեր թող Սահմանադրութիւններ յայտարարեն, աղատութիւն թող աղաղակեն։ Երբեք պիտի չի գտնեն զայն լիակատար։ Էնկերական, բարոյական, իմացական բռնութիւններ, սահմանափակումներ սեղմումներ, դերութիւններ այնքան երկաթէ չեն, այնքան անփրցելի չեն որքան բնութեան բռնատիրութիւնը, բնութեան գերումը։ Միջոցը և տեղը երկաթէ կապանքներով սահմանափակած են մեզ. իսկ ո և է տեսակ սահմանաւորում մեծագոյն մեղքն է, մեծագոյն չարիքը ինչպէս պիտի ըսէր էմրաը։ Տնտեսական և հոգեկան մեծամեծ չարիքներ բնական այս սեղմումներէն կը ծագին, Արդ, գիտութիւնը հոս ալ ամենամեծ չափով մը կուգայ իր չարաբարձ դերը կատարել, գիտութիւնը չի կրնար բոլոր զբովին բառնալ բնական այս պատուարները. բայց ամենամեծ չափով մը կրցած է զանոնք չափաւորել, մեղմել.

կարելի է ըսել, գրեթե բարձած է զանոնք։ Եղետրականութիւնն և Շողի, ահա այս երկու ոյժերը կատարած են այս հրաշքը։ Ելեքտրակառք, չոգեկառք, չոգենաւ, հեռագիր, հեռածայն, անթել հեռագիր, ձայնագիր, երկաթուղի օդանաւ ահա այն միջոցները որոնցմով գիտութիւնը գրեթէ անէտցուցած է միջոցն ու տեղը։

Տակաւին ուրիշ կերպերով ու կը բռնանայ բնութիւնը մեր վրայ. ապաժամ, անակնկալ անձրեւներ, կայծակ, և բնութեան հազարումէկ բիրա ոյժերը որոնք ամէն ատեն մեծամեծ չարիքներ կը հասցնեն մարդուն. որոնցմէ շատերը գիտութեան շնորհիւ պիտի չեղոքանան և կամ մարդկային երջանկութեան և բարօրութեան ծառայելու ատակ վիճակի մը մէջ պիտի դրուին։ Կայծակը որ դեռ քանի մը տասնեակ տարի առաջ ամէն երկրի մէջ մարդկային զոհեր կը տանէր, այսօր ո՞չ միայն զսպուած է շանթարգելին գիւտով, այլ և ելեքտրականութիւն կուտայ մեղի։ Օդերեւութարանութիւնը սահման մը դրած է օդի քմահաճ անակնկաներուն։ Այս բոլորը կ'ըլլան պարզ ուսումնասիրելով եւ գտնելով այն օրենքները որոնք կը կառավարեն բնական այս ուժերը։ Գիտութիւնը մեզ կարող կ'ընէ ճանչնալ բնութեան օրէնքները և այս խել պատճառով իշխել, ախրել բնութեան։ Անցան այն ժամանակները երբ բնութիւնը գերզօր էր մարդ էակին վրայ այժմ, շնորհիւ գիտութեան, դերերը շրջուած են։

Բնութիւնը, սակայն, միայն անցեալին և ներկային մէջ չէ որ սպառնացած է մարդկութեան բարօրութեան։ Կարելի է ըսել որ ապագայ մարդուն շատ աւելի ծանրակշիռ բնական չարիքներ կը պատճառանան։ Այս չարիքներէն գլխաւորներն են Ուտեստի և Վառելանիւթի սպառումը բնութեան մէջ։ Մարդկութիւնը կը բազմապատ-

կուի տարուէ տարի . ատոր համար մնունդի հարցը խիստ
ճշող հանգամանք մը կը ստանայ : Երկրին ընդերքներուն
մէջ գտնուած հանգածուխը տակաւ կըսպառի . անտառ-
ները տակաւ կը մերկանան իրենց ծառերէն , և ապագայ
մարդկութեան վառելանիւթի հարցը ծանրակշիռ հարց է :

Գիտութիւնը պիտի ըլլայ նաև ապագայ մարդկու-
թեան ազատարարը : Մարդկութիւնը եթէ նոյն իսկ մօ-
տաւոր ապագային մէջ կրկնապատկուի անգամ , գիտու-
թիւնը այժմէն իսկ միջոցներ ձեռք առած է մնունդի
հարցը լուծելու : Գիտութիւնը (ա.) միջոցներ հնարած է
և ապագային ալ աւելի պիտի հնարէ անկասկած , ար-
գասաւորելու հողը (օդէն ելեքարականութեան միջոցով
բորակ յառաջ բերելով որ ամենէն կարեւոր արգասաւո-
րիչն է) . (թ.) փճացնելու այն բոլոր միջոցները որոնք
կը վեասեն մեր այժմու հունձքո : Միայն Միացեալ նա-
հանգներու մէջ 700,000,000 վեաս հասցնելով տարին .
(զ.) մշակելով երկրին բոլոր խոպան և անապատ վայ-
րերը որոնք 2,700,000,000 արտավար կը հաշուեն . (η.)
յառաջ բերելով այնպիսի նոր տեսակ մնադելէն բոյսեր
որոնք պիտի կրնան աճիլ ամէն կիմայի ներքեւ և անա-
պատային վայրերու մէջ (ինչպէս Լուաեր Պրակէնքի ա-
ռաջ բերած հնդկաթղենին (cateus) . (ե.) մշակելով ճախ-
ճախուաններն ու մինչեւ անգամ ծովերն ու ովկէանու-
ները : «Բայց ջանք մը չըլլար ծովը մշակելու , ան նա-
խամարդէն մինչեւ այսօր խոպան և անմշակ կը մնայ իր
բոլոր կարելիութիւններով ծածկուած : Հեռու չէ այն օրը
երբ գիտական միջոցներով զայն ալ շահագործելու ել-
լինք : Ծովը ալ ունի իր գեղեցիկ ծաղկաստանը , բան-
ջարանոցը , ձկներու երամները և իր ահաւոր վիշտ-
ները : Ցամաքային առիւծները , բոժոժաւոր օձերը , գայ-
լերը կը ջնջենք անոնց բերնին մնունդը առնելու : Ծովէն

ալ պիտի մաքրուին թմրաձուկերն ու ցլագլուխները և
և տարեխներու ու ծածաններու երամները պիտի բազ-
մապատկուին ձկնարանին հսկողութեան տակ : Ծովը բան-
ջարանոցի , ծովը ձկնարածութեան ասպարէզ պիտի ըլլայ-
եթէ հողին վրայ թափուած ջանքին մէկ տասներորդը
ջուրին վրայ թափուէր , մնունդի խնդիրը այսքան կընձ-
ռուս հանգամանգ մը պիտի չառնէր այսօր» (Տր . Նիտհըմ) :

Նոյնքան դիւրին պիտի ըլլայ գիտութեան համար-
լուծել նաև վառելանիւթի հարցը . Մենք արդէն ունինք
վառելանիւթի ջերմութեան անոպառ աղբիւր մը — ա-
րեւը — որուն ջերմութեան մէկ միլիոններորդն անգամ
չենք շահագործեր այժմ . ան պարապ կը վատնուի , գի-
տութիւնը այժմէն իսկ միջոցներ ձեռք առած է ամառ-
ուան ժամանակ տեղ մը ամբարել արեւին ջերմութիւնը
և ձմեռը կամ ուզուած առեն գործածելով դայն . ասկէ
զատ կուտէր Պրալէնքի նոր հնարած ընկուզենիներով կա-
րելի պիտի ըլլայ վերանտառել աշխարհը և անոպառ
վառելանիւթ հայթայթել . ելեքտրականութիւնը ատոնց
ամենէն մեծը պիտի ըլլայ անկասկած :

Բնական ամենամեծ պատուհանն է անկասկած մահը ,
կամ մարդկային մարմինին բնական տկարացումն ու քայ-
քայումը : Գիտութիւնը բնութեան այս մեծագոյն աղէսն
ալ պիտի մեղմէ ու չափաւորէ մօտաւոր ապագային մէջ
իսկ : Միացեալ նահանգներու մէջ տասը տարի է ի վեր
գոյութիւն ունի Ռաքֆէլըրեան հաստատութիւն մը զոր
կը վարեն աշխարհի ամենէն ականաւոր կենսաբաններէն
ու բժիշկներէն ուսանք : Այս հաստատութեան նպատակն
է փորձեր կատարել հասկնալու համար թէ արդեօք հնար
չէ մարդկային տկարացած , ախտավարակ գործարանները
փոխանակել առողջ և զօրեղ գործարաններու հետ , ըլլայ
ան մարդու կամ կենդանիի գործարանը : Փորձերը ցու-


ցուցին որ այդ հնարաւոր է . կենսական գործարաններու վրայ փորձ կատարել վտանգաւոր և մահաբեր ըլլալուն համար, փորձերը ցարդ կատարուած են կենդանիներու վրայ .

կարելի եղած է զոր օր . կենդանիի մը վեասուած ոտքը փոխանակել առողջ ոտքի մը հետ . նոյնը եղած է աղիքներու համար . կասկած չկայ որ ապագային պիտի յաջողին կենսական գործարաններն ալ . — թոք, սիրտ փոխանակել : Այսպէս, թէպէտ երազ մը պիտի մնայ յաւէտ մահը խարանել, ասով հանդերձ մարդ ուելի անցաւ և աւելի երկար կեանք մը պիտի կրնայ ապրիլ ապագային շնորհիւ գիտութեան :

Ո՞վ կրնայ գիտութեան և մարդկութեան ապագան գուշակել : Գիտութիւնը զեռ իր մանուկ հասակին մէջ կը գանուի . այժմէն հնարաւոր չէ անոր ապագայ սրբագործութիւնները երեւակայել անգամ : Եթէ այժմու համեմատութիւնով զարգանան ու աճին հնարքներն ու գիւտերը, կարելի է հաւաստել թէ փառահեղ է գիտութեան ապագան : Միացեալ Նահանգներու մէջ միայն 121 տարուան ժամանակամիջոցի մը մէջ 1,000,000 մենաշնորհ արուած է, այս ըսել է թէ ամբողջ հարիւր տարի օրական միջին հաշուով 250 մենաշնորհ տրուած է . այս մէկ միջիոն մենաշնորհին կէսը վերջին քսան տարուան մէջ տրուած է, այսինքն օրական 75 մենաշնորհ . ուրիմն եռապատկուած է վերջին քսան տարուան մէջ մենաշնորհներու թիւը : «Հակոռակ որ զեռ նոր սկսած ենք մեր ուղեղները գործածել, տեսէք թէ որքան օգտակար բաներու աիրացած ենք : Ու ինչ բաներու որ տիրացած ենք անոնք ալ զեռ հիւլէ մըն են բաղդատամամբ անոնց՝ որսնց պիտի տիրանանք ապագային : Դեռ նոր սկսած ենք տիեզերքի ոյժերը կառավարել սորվիլ : Եթէ այսպէս շարունակուի աշխարհ պիտի յեղաշրջուի

ամբողջութիւնով : Ամենահրաշալի փոփոխութիւնները տակաւին նոր պիտի դան : Հիմակուան երազները չուտով պիտի իրականսնան» . . . «Լահէի Իրաւարար Ատեանը շատ չանցած աշխարհի Դերագոյն Ատեանը պիտի ըլլայ . . . Հարիւր տարիէն չքաւորութիւնը մշտնջենապէս պիտի ցնջուի» : Այսպէս կը խօսի ահա մեր դարու ամենամեծ գիտութեան առաքեալը , ամենամեծ հնարիչը , իտիւրն :

Ես կը հաւատամ գիտութեան հրաշագործութիւններուն .



ԵՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ԶԱՐԻՔԻ ԲԱՐՁՄԱՆ ԳՈՐԾԻՆ ՄԷՋ



Մենք ջանացինք ցոյց տալ թէ ի՞նչ դեր ունին կատարելու Աշխատանքը, Սրուեստը և Գիտութիւնը Զարիքի բարձման մէջ: Կը մնայ խորհիլ թէ ի՞նչ չափով կրնան անոնք կատարել իրենց դերը գոյութիւն ունեցող ընկերական կարգերուն մէջ: Պարտաւորուած ենք խոստովանիլ որ անոնք խիստ աննշան չափով մը միայն կը կատարեն իրենց դերը արդի ընկերութեան մէջ: Սրդի աշխատաւորը երբեք չի վայեր իր աշխատանքին նիւթական և բարոյական պատուղը. արդի ընկերութեան մէջ ամէն անհատ չի կրնար ունենալ աշխատելու պատեհութիւնը. արդի ընկերութեան մէջ աշխատաւորը պարտաւորուած է գործել այնպիսի պայմաններու տակ՝ որոնք ոչ թէ կ'ապահովեն իրեն աշխատանքի, բնականոն աշխատանքի, ըսել կ'ուղենք, բարերար ազդեցութիւնը, այլ, զայն կը դարձնեն տիսեղծ, աւելի տկար աւելի ընկճուած: Սրդի ընկերութեան մէջ, առանձնաշնորհուածներու միայն տրուած է վայել արուեստը. հասարակութեան յայն խաւերը գուրկ են արուեստի գործերու վայելքէն, ոչ թէ միայն անորհամար որ ամբազչ օրը պարտաւորուած են գործելու իրենց ստամոքսին պէտքը հոգալու համար, այլ և չունին դրամ վայելելու գրքի մը, տրամայի մը, նուագահանդէսի առթած երջանկութիւնն ու բարձրացումը: Գիտութիւնը, ընութեան վրայ տարած իր յաղթանակներով մեծամեծ,

բարիքներ յառաջ բերած է . սակայն , այդ բարիքները տակաւին շատ հեռու են հանրութեան օգտին ծառայելէ . անոնք ալ առանձնաշնորհուածներու միայն վերապահուած են :

Արդ . ընկերվարութիւնը , իր չորրորդ ազդակ մը , կուգայ հանրութեան համար ապահովել աշխատանիի , արուեստի , զիտութեան բարիքները : Առանց այս չորրորդ ազդակին , ամուշ մնալու դատապարառուած են նախորդերերը :

Ա . Խնչ է ընկերվարութիւնը

Ընկերվարութեան բառին լաւագոյն սահմանը այդ բառին սառուգաբանութեանը մէջ պէտք է փնտառել . այսինքն ընկերութիւնը ինք պէտք է վարէ իր ճակատագիրը և ոչ թէ անհատներ վարեն զայն : Այս գաղափարը շատ հին է : Հնութեան մեծագոյն ընկերաբանը կ'ըսէ «Ընկերութիւնը կամ պետութիւնը բնութեամբ նախընթաց է անհատէն և ընտանիքէն . քանի որ ամբողջը մասէն նախընթաց է : Ապացոյցը թէ պետութիւնը բնութեան ստեղծումն է և նախընթաց անհատէն . այս է որ , անհատը , երբ մէկուսանայ , ինքնարաւ չէ . ան որ անկարող է ապրիլ ընկերութեան մէջ . կամ ան որ պէտք չունի կամ ինքնարաւ է , այնպիսին կամ գաղան մըն է կամ աստուած մը» (Արիստոտէլ) : Ուրիշի մը բառերով . «Անհատապաշտութիւնը մարդկութիւնը կը նկատէ անյարիր կամ ընդդիմամարտ հիւլէներու ամբողջութիւն մը , ընկերվարութիւնը զայն կը նկատէ գործարանական ամբողջութիւն մը , ընկերվարութեան նպատակակէան է ծառայութեան լրումը , անհատապաշտութեան նպատակակէան է անհատակակէան է անհատական սուանձնաշնոր-

հումի մը ստացումը, ըլլայ ան հարստութիւն . դիրք կամ համբաւ . ընկերվարութիւնը կը փնտռէ այնպիսի ընկերային կազմութիւն մը՝ որուն մէջ ամէն մարդ առիթ պիտի ունենայ իր կարողութիւններուն լիակատար լրումին հասնիլ :

Այսքան մը ըսելէ վերջ ընկերվարութեան մասին ընդհանրապէս, ջանանք զայն սահմանել իր սեփական տիրոյթին մէջ մասնաւորապէս :

Ընկերվարութիւնը եթէ տարբաղադրենք, զայն չորս գլխաւոր տարրերէ կազմուած սիտի գտնենք :

Նախ, ընկերվարութիւնը կ'առաջադրէ արտադրութեան նիւթական միջոցներուն հաւայնին սեփականացումը: Համայնքը պէտք է տէրը դառնայ արտադրութեան նիւթական միջոցներուն — հող և դրամագլուխ —, համայնքը պէտք է գրաւէ անհատներու, անհատական ընկերակցութիւններու տեղը, որպէս զի սեփականութեան բարիքները հաւասարապէս տարածուին ամէնուն վրայ և ոչ թէ համայնքի մէկ մասին վրայ միայն :

Ընկերվարութեան այս պահանջը արդէն մասամբ կ'իրագործուի տարբեր երկիրներու մէջ տարրեր կազմակերպութիւններու վերաբերմամբ: Երբեմն երկիրներու մէջ սուրհանդակի դրութիւնը, ուրիշներու մէջ երկաթուղին, դեռ ուրիշներու մէջ անտառները համայնքին սեփականութիւնը դարձած են: Երբ այս ընթացքը շարունակուի և ամրող հողը և դրամագլուխը իր մէջ պարբակելու չափ ընդարձակի, ընկերվարութեան առաջին առաջանակութիւնը իրագործուած կ'ըլլայ արդէն:

Երկրորդ, ընկերվարութեան երկրորդ առաջադրութիւնն է համայնական վարչութիւնը կամ Տնօրինութիւնը արտադրութեան :

Երրորդ ընկերվարութիւնը կ'առաջադրէ եկամուտի

բաշխումը համայնքին հեղինակութիւնով. Եկամուտ ըսելով
պիտի հասկնանք համայնքին արտադրած հարստութեան
այն մասը՝ որ կրնայ ընդհանրութեան արամագրելի ըլ-
լալ, արտադրութեան նիւթական միջոցներուն պահպան-
ման, ընդլայնման և զարգացման համար հարկ եղած
բաժինը վար դնելէ ետք: Թէ ինչ կերպով պիտի ըլլայ
այս բաշխումը դեռ որոշ համաձայութիւն մը չկայ ընկեր-
վարականներուն մէջ այս մասին պէտք է ընդունիլ որ
սա ամենէն դժուարին հարցն է ընկերվարութեան՝ ար-
դար բաշխումը ընդհանուր շահին: Այս մասին գլխաւոր
չորս տեսութիւններ կամ մէթուաներ առաջարկուած են.
1. ամէն մարդու հաւասար չափով բաշխել, ամէն մար-
դու թէ քանակով և թէ որակով, տաղ ուսեստ, ընտ-
կարան, դաստիարակութիւն, հագուտ են. են. սա բա-
ցարձակ մեքենական հաւասարութեան մէթուան է:
2. բաշխել ըստ արժանիի: 3. բաշխել ըստ պէտի: 4. ա-
մէն մարդու հաւասար երանութ մը յատկացնել. ոչ թէ
մեքենական հաւասարութիւն այլ արժէքի հաւասարու-
ութիւն: Աչ թէ անհատի տաղ որոշ չափով հագուտ,
ուսեստ, ընտկարան, այլ ատոնց արժէքին հաւասար
դրամ տաղ. զոր. օր. և անհատը ազատ թողելու ինք
ընտրելու իր բնակարանը, ուսեստն ու հագուստը. այս
վերջինը այժմ ամենէն աւելի ընդունուած մէթուան է
ընկերվարականներու կողմէ:

Չորրորդ. ընկերվարութիւնը կ'առաջադրէ անհատա-
կան սեփականութիւնն եկամուտի աւելի ընդարձակ հա-
մամատութեան մէջ. հանրային պարտէջներ, պատկերա-
սրահներ, գլուխներ, գրադարաններ են. պէտք է արա-
մագրելի ըլլան ժողովուրդին, հանրութեան լոյն սահման-
ներու մէջ: Այժմ արդէն ձգտում մը կայ ընդլայնել հան-
րութեան այս սեփականութիւններու սահմանը. ընկեր-

վարութիւնը ուրիշ բան պիտի չընէ բայց միայն աւելի ընդլայնել և համայնացնել զանոնք :

Եթէ ընկերվարութիւնը բաղկացնող այս չորս տարրերը համադրենք, անոնք պիտի կազմեն հետեւեալ սահմանը . — Ընկերվարութիւնը տնտեսական ընկերութեան այն առաջադրուած դրութիւնն է որ կ'առաջարկէ արտադրութեան նիւթական միջոցներուն անհատական սեփականացման ջնջումը եւ անոր տեղ կը դնէ համայնական սեփականացում . կ'առաջարկէ արտադրութեան համայնական վայցութիւնը եւ բաշխումը, եւ անհատական սեփականութիւն՝ եկամուտի աւելի ընդարձակ համեմատութեան մէջ :

Բ. Ինչո՞ւ այս առաջադրութիւնները

Որովհետեւ, արդի ընկերակոնն կարգերը, արդի տընտեսական դրութիւնը յիմարական, անարդար է, անբարոյ է, անբարեկարգ է . թշուռեցուցիչ է, մսխիչ է, անգութ է : Ի՞նչ է, սակայն, արդի անտեսական աշխարհին մէջ տիրապետական սկզբունքը — ԴՐԱՄԱԳԼՈՒԽ ԵՒ ՄՐՑՈՒՄ : Բայց մենք կը յայտարարենք . — Դրամագլուխի տիրապետութիւնը և Մրցակցական Դրութիւնը :

Յիմարական է, մսխիչ է . անոնք որ կը պաշտպանէն մրցակցական դրութիւնը . կը սիրեն պնդել թէ անինքնաշարժ է, ինքնարթաց (automatic) և քնական : Սակայն մրցակցական դրութեան այս առաւելութիւնները խարէական են : Մրցակցական դրութեան մէջ անհնարէ հաշուել ընկերութեան պէտքը և այդ չափով արտադրել . այս իսկ պատճառով յաճախ տեղի կունենայ արտադրութեան խճողում (over production) և այս պատճառ կը դառնայ իր կարգին գործաւորներու անգործութեան մատնուելուն և թշուառանալուն : Յայտնի բան է

վաճառականական տապարէզին մէջ որ բոլոր դրամատէրները կը խուժեն այն գործերուն մէջ որոնք ամենէն աւելի շահարեր ճանչցուած են. քանի մը դրամատէրներու նոյն գործին մէջ խուժելը կամ միարձիլը պատճառ կ'ըլլայ գիներու անկման, չափաղանց արտադրութեան (over-production) պատճառով: Ասոր հետեւանքը այն կըլլայ որ աշխատաւորը անգործ կը մնայ, որովհետեւ, գործարանատէրը բաւականէն աւելի վաճառանիւթ ունենալով, նաև անոր գինը ինկած ըլլալով, պիտի չուզէ նոր վաճառանիւթ արտադրել և գործաւորը անգործ պիտի մնայ. դարձեալ այս պատճառով շատ մը դրամատէրեր որոնք չեն կրնար տոկալ մրցումին կը անանկանան: Ամերիկայի մէջ շաքարի տրստը-լաւ օրինակ մընէ զայս լուսարանով. այդ տրստը կազմուելէ առաջ քառասուն շաքարի գործարաններ կային, արտադրութիւնը այնքան չափաղանց եղաւ որ քառասունէն տասնեւութը մնանկացան. մնացած քսաններկութին տասնեւութը միացան, ասոնցմէ տասնեւմէկին գործարանները փակուեցան և մնացած եօթը օգտաւէտօրէն շարունակեցին գործը: Այս բանը պատճանած է Ամերիկեան բոլոր թրըսթներուն համար: Աւելի սակալի է, սակայն աշխատաւորին զործէ զրկուիլը: Կիսավայրենին և գերին առաւելութիւն մը ունին այժմու մեր գործաւորին վրայ, գերին երբէք անգործ չէ. իսկ կիսավայրենին իրնայ ունենալ գործ եթէ ուզէ, Անգործութիւնը (unemployment) ուրեմն, մեր քաղաքակրթութեան բարի ծաղիկն է: Միայն այս մրցակցական դրութեան ներքեւ է որ կորովի, ուժեղ մարդ մը. որ ոչ միայն կ'ուզէ աշխատիլ այլ և կ'անձկայ աշխատիլ. բայց կը զբացուի իրեն աշխատանքը: Որովհետեւ պահանջի և մատուցումի յարաբերութիւնները չէ կարելի ճշգել մրցակցական ներկայ դրու-

թեան մէջ, հետեւաբար գործաւորը և իրմէ կախում
ունեցող իր կինը և զաւակները անսուազութեան պիտի
մատնուին: Վիճակագրութիւններ ցայց կուտան որ Ա-
մերիկայի մէջ անգործ մնացողներու համեմատութիւնն
է $\frac{1}{0}$ 16, Ամերիկայի մէջ գործարաններու մէջ գործող-
ներու թիւն է 7,000,000, այս հաշիւով, ասոնցմէ
1,120,000ը անգործ կը մնան. իսկ եթէ հաշուենք ասոնց
իւրաքանչիւրէն կախում ունեցող անձերու—կնոջ՝ և
զաւակներուն թիւը միջին հաշւով չորս, այն ատեն կու-
նենանք 4,480,000 կարօտեալներու թիւ մը ինչ որ ա-
հարկու է: Հապա գործ գտնելու համար այս անգործ-
ներուն առած կաշառքները, անյունութիւնները, ինք-
նասպանութիւնները, մոլութեան մէջ յուսահատական
միրճումները: Ինդիրին աեւի մութ կողմը կայ, երբ
անգործ մնացողը իդական սեռէ է, անոր համար ուրիշ
բան չի մնար ընելու բայց միայն պոռնկանալ:

Մրցակցական, կամ դրամատիրական դրութեան
ուրիշ մէկ արդիւնքն է աշխատութեան և դրամագրուխի
միջև ծագած պայժարը: Սյո պայքարը իր կարգին ծնունդ-
կուտայ ժամանակի և դրամի վատնումին: Ամերիկեան
վիճակագրութիւն մը 1881 Յունուարէն մինչև 1900
Դեկտեմբեր աեղի ունեցած գործադուլներուն և պօյքօթ-
ներուն վեսար կը հաշուէ գործաւորներու համար 306,
683,223 իսկ գործարանատէրերու համար 142,659,104,
համագումար 449,342,327 տոլար:

Մրցակցական դրութեան ուրիշ մէկ արդիւնքն է
խաճառիներու խարդախումը, որուն ինպաստ գործածուած
են գիտութեան բոլոր հնարքները և առետրական առ-
պարէզի բոլոր հնարագիտութիւնները. առետուրի աղա-
տութիւնը հոմանիշ դարձած է խարդախելու աղատու-
թեան: Թէ ինչ ընդարձակ համեմատութիւններ առեր է

վաճառքներու այս խարդախումը, բաւական բարձրաձայն կը յայտարարեն հետեւեալ թիւերը. — 1902 ին Նեօրքի մէջ քննուած 3970 կամի նմոյշներէն 2095 կամ 0% 52.77ը խարդախուած էին. 1897—1898ին քննուած 11 սուրճի նմոյշներէն 6 ին մէջ երբէք սուրճ չկար. և մնացածներն ալ 0% 25 էն աւելի չէին պարունակեր. հաշիւ եղած է որ աշխարհի մէջ դանուած բուրդը հազիւ բնուկշութեան մէկ երրորդին կը բաւէ, բայց միշտ պէտք եղածէն աւելի բուրդ կը գտնուի. միայն Եօրքշայրի մէջ (Անգլիա) 40,000,000 փառնատ գերձան կը պատրաստուի քակուքներէ, հին քուրջերէ, 8,000,000 Անգ. ոսկի արժողութիւնով. և այս 40,000,000 փառնատ քակուքներէ պատրաստուած գերձանը կը գործածուի բրդեղէնները խարդախելու համար:

Մրցակցական դրութեան ուրիշ մէկ արդիւնք է շուկան գրաւելու. յաճախորդներ գտնելու ջանքը, յաճախորդին ուշազրութիւնը գրաւելու ջանքը. ասեւարականներ այս նպատակին համնիլ կ'աշխատին երկու միջոցով. — ծանուցումներով և առեւտրական շրջիկներով: Դժուար է մեզի համար երեւակայել թէ ինչքան ծախք կը պահանջէ այս գործը. Ամերիկեան վիճակագիր մը կը հաւասար թէ (շաքարի վրայ խօսելով) զառզին և սպառողին միջև 40,000,000 կը կորառուի և այդ դրամը կը վատնուի յաճախորդ ձեռք ձգելու համար. Աերաստացի Ամերիկահայ վաճառական մը, պրն. Ամպրուկեան, որի հարկէ շատ աննշան գործ մը ունի բազդատմամբ Ամերիկացի մէկ վաճառականներու, անձնական խօսակցութեան մը մէջ կը յիշէր թէ տարեկան 1000 ա. կը ծախսէր միայն իր գործերը ծանուցանելու համար:

Մրցակցական դրութիւնը անկարգ, խառնակ, չփաթ է: Մրցակցական դրութեան ներքեւ թէ արտադրութիւն և

թէ բաշխում անիշխանական են . և ինչպէս ամէն անիշխանակունութիւն , նոյնպէս ալ արտադրութեան և բաշխումի անիշխանութիւնը , կառաջնորդէ բոնատիրութեան— շուկայի բոնատիրութեան : Այսպէս , թէ գործարանատէրը և թէ աշխատաւորը գերիները կը դառնան շուկային , որովհետեւ , չեն կրնար , որքան ատեն որ արտադրելու ազատութիւն կայ ամէն մարդու համար , ճշտել պահանջի և մատուցումի առնչութիւնը . և բոլոր բոնատիրութիւններուն մէջ որոնց մարդեր ենթարկած են ինքզինքնին ոչ մէկը ապուշութեան և անգթութեան կողմէ չի հաւասարիր շուկայի բոնատիրութեան : Բոլոր ելեւմտական (financial) առեւտրական և ճարտարարուեսափ վերաբերեալ աղէտներուն ակնաղրիւրը մրցակցական դրութիւնն է : Շուկայի բոնատիրութիւնը և դրամատէրներու ծակաչքութիւնը բոնադատեց գործաւորներ միանալու և կազմելու գործաւորական միութիւններ՝ որոնք թէպէտանհրաժեշտ ներկայ պայմաններու տակ , սակայն իրենց կարգին բոնատիրական կը դառնան :

Սրդ , մրցակցական դրութիւնը իրր արտադրութեան մէթուտ յիմարական , մսիմչ , խառնակ է :

Երբ մրցակցական դրութիւնը քնննենք իրր բաշխող դրութիւն մը , հո՞ն ալ զայն պիտի գանենք անարդար , անբարոյ , անզուք : Մրցակցական դրութեան արդիւնքն ըլլալով , արդի ըեկերութեան մէջ երեւան եկած են երկու ծայրայեղութիւններ . մէկ կողմէն յափրացած հարուստներ . միւս կողմէն անառաջ աղքատներ . մէկ կողմէն աշխատաւորին քրտինքովը փարթամացած դրամատէրեր , միւս կողմէն ընչազուրկ աշխատաւոր դասակարգը : Ոչ մէկը թերեւս այնքան յաւ պատկերացուցած չէ այս ծայրերուն հակաղրութիւնը որքան Աւետիկ Իսահակեանիր հետեւեալ երգովը , որ աշխատաւորինն է :

Ախ մեր սիրտը լիքը տար, ցաւ

Օր ու արեւ չը տեսանի.

Վախ մեր կեանիք ոեւով անցաւ .

Աշխարհից բան չիմացանի:

Հարուս մարդիկ ուսեն խմեն

Աշխարհի նոխ սեղանից.

Մենք աշխարհի խորք սղերքն ենք

Մեզ փայ չըկայ աշխարհից :

Խեղճ աղքատին հոգին դռւրս գայ,

Քարից հողից հաց քամէ.

Բեռով հացը հարուոտին տայ

Հարուսն իւսէ վայելէ:

Խեղճ աղքատը դառը դատի ,

Դատարկ նստի եյ աշխարհ ,

Ել ինչո՞ւ ես բարք բողնում

Քարի վրայ բար աշխարհ:

Ահա աւելի մեծ քերթողի մը, մեծատաղանդ վարուժանին նկարագրութիւնը գործաւորներուն և անոնց ճակատագրին . —

«Տե՛ս, պատառատուն շապիկով

Անոնք փողոց կը խուժեն, եւ կ'ընդլայնին իբրեւ ծով :
Ռամիկ ուժին բանակն է, եւ հանճարն է վաստակին՝
Որ կրեւ է դաւերու կորողն իր յաղը բամակին:

Սա փուշով եւ կուպրով ծեփուած զլուխները պարման՝
Որոնց վարսերը երբեք ասղերու մեջ չը լոգան՝
Կը կարկառուին խենքի պէս դեպի սիւմերը բաղցրիկ ,
Գարնան բոյրով կը բանան իրենց բիբերը նրձիգ:
Ծերեւն ունին կը բանակներ ծալլուած մինչեւ գերեզման՝

Որոնց խորեն կը լսուին նարեատիւններ ողբական
Յամրօքէն վար քաւալող ողնային փուտ սիւներու:
Եւ կոյսեւն են դալկահար, կմախներ քոռմած վար-
դերու. —

Թիրեռներու թեւին վրայ զուր կը տողայ քանկ փուտին,—
Հնոցին մոխիրն է նրսեր իրենց եւկար քարքիշին:
Ահա մայրեն աղիատուած, եւ արգանդները անբաւ,
Ուր սերմի հունին ար ունիքի կարիլիներու փոխուեցաւ,
Ահա ծիծերը բամուած՝ ողկոյզներու հանգունակ,
Որոնցմէ բիւր սերունդներ խրմեցին մաղձ ու պատրամ:—
Հարիւր հազար են անոնք, բանակներ են զաներու՝
Զոր կը անին միւս Ռոկեայ Հորքին առջեւ մորքելու.
Ունին տաղուած դաստակներ, եւ կըոնակներ ողբներ.
Ծուխերուն մէջ լիւդ եկող մեծ բիբեռնին ասդայեն.
Այժմ միայն թիրեղի կ'արձակեն փայլը ազօ:

Իրենց սրտին ծաղիկներն են խամրած ծղօս առ ծղօս:
Ճականե՞ր լի խորոնմավ, խորոնմե՞ր լի քրինելով. —
Արիւնոս հաց մ'են կերեր՝ իրենց հոգին ծախելով:

• • • • • • • • • • • • • • • •
Եւ մեր դարուն Յաղրուրիան Կամարն այսօր կը հանգչի:
Հարիւր հազար բանուրի ուսերուն վրայ արնինի:
Ու երբ այսօր ելլելով գործատունին կը ցրուին
Կորագլուխ, մերկալանջ, անոնք նման են զերիին,
Զոր անուրդի կը հանեն տօնավանառ օրերուն:

• • • • • • • • • • • • • • •
Բոլոր բարյած են, բաղած. բոստած շան մընման.
Զոր խաւնարածը հօսէն հալածեր է անգուման:
Սակայն իրենց է ինչ որ կ'իյնայ կտուցէն վար ցինին.
Իրենցն է խիւոր թեփին, բայց ոչ նըկանն ալխորին.
Խառնապուրներն իրենց են՝ զօր զըլխահակ կը լակեն
Ճականերէ վար անոնց մէջ քրինեներ հոսելին.

Նեխած միսերն իրենց են, եւ բորբոսները հացին Զոր կը գընեն ումա մը ջրով կրպակներէն փողոցին. Երշիկն իրենց է՝ լեցուած նարպովը ծեր ջորիի, Ցեսոյ ծխամորջը սեւցած՝ միակ ըսփոփին հոգիի *»:

Իսկ պատկերին միւս երեսը, նորաձեւութեան հետեւող փարփղուհին տարին 25,000 ոսկի կը ծախսէ միայն իր հագուստին համար: Փարթամ Ամերիկացին իր աղջըկան համար միայն 12,000 ոսկի կը ծախսէ: Նիւ Եօրքի մէջ 100 կիներ կան որոնք միայն հագուստին համար տարին 40,000 ոսկի կը ծախսեն. Իսկ 1000 կիներ ալ որոնք տարին 18,000 ոսկի: ԱՄիւս ծախսերն ալ նոյն համեմատութիւնով անշուշտ Շիրնայ երեւակայել ընթերցողը:

Գ. Քնկերվարութեան առաւելութիւնը իր արտադրողական դրութեան դրութեան

Ընկերվարութիւնը պիտի բառնայ մրցակցական դրութեան բոլոր չարիքները:

Ընկերվարութիւնը պիտի բառնայ մրցակցութեան մսխումները, վատնումները. սխալ հաշիւներէ, գործադուներէ, ծանուցումներէ, վաճառականական միջնորդներու գործածութենէն յառաջացած աւելորդ ծախսերը որոնք հսկայական գումարներու կը հասնին:

Ընկերվարութիւնը պիտի բառնայ մրցակցական դրութեան արդիւնքն եղող վաճառականական կեանքի անորոշութիւնները, քմահաճոյքները. չուկայի, առեւարական միութիւններու բոնաստիրութիւնը, բաղդի խաղերը:

Ընկերվարութիւնը պիտի բառնայ մրցակցական դրութեան

* Դ. Վարուժան, «Դադար», Եանթ. թիւ 9 1911

բութեան արդիւնքն եղող անհաշիւ գերարտադրութեան (over-production) յառաջ բերած անբարոյացումները, թշուառացումները և գործարանատիրոջ և գործառի միջև ծագած անհաշտ թշնամութիւնները :

Ըսկերվարութիւնը աւելի լաւ պիտի շահաւէտէ և օգտագործէ գոյութիւն ունեցող գիտական գիւտերը և ապագային ըլլալիքները : Շատեր պիտի պնդեն որ մըրցակցութեան բարձումովը գիւտերն ալ պիտի նուազին, թէ հնարիչը պիտի դադրի հնարելէ, այս լոկ խարկանք մըն է : Ըսկերվարական ընկերութեան մէջ կարելի է ըսել թէ գիւտերը աւելի մեծ թիւով պիտի յառաջանան և աւելի պիտի օգտագործուին : Արդի մրցակցական կամ դրամատիրական դրութեան մէջ կան դասակարգեր որոնք հակառակ և նորանոր գիւտերու և բարենորոգումներու կիրարկութեան, որովհետեւ այդ կը սպառնայ իրենց շահին, այս դասակարգերն են գործարանատէրը և գործաւորը . գործարանատէրը կը հակառակի նոր գիւտի մը կամ մեքենայի մը կիրարկման, որովհետեւ այդ իրեն ծախքի դուռ կը բանայ նաև հին մեքենաներու տմլացումը . գործաւորը կը հակառակի նոր մեքենայի մը կամ գիւտի կիրարկումին, որովհետեւ, միակ մեքենայի մը կիրարկումը 100, 200, երեսն ալ հազարաւոր գործաւորներու իրենց գործը թողուլ կը հարկադրէ :

Ըսկերվարական դրութեան մէջ գոյութիւն պիտի առնեն նոր տեսակի գիւտեր, հնարքներ, մեքենաներ . ասոնքպիտի ըլլան այնպիտի մեքենաներ որոնք հնարուած պիտի ըլլան անհաճելի գործեր հաճելի դարցներու նպատակով : Կը կարծենք թէ հնարիչը դրամական վարձատրութեան համար կը հնարէ, և որովհետեւ ընկերվարական դրութեան մէջ իրեն պիտի վացուի այդ վարձատրութիւնը, և ուրեմն պիտի դադրի հնարելէ . ասոր

դէմ, սակայն, երկու անխորտակելի առարկութիւններ ունինք. նախ, որ ընկերվարական դրութեան մէջ ամէն մարդ, ինչպէս նաև հնարիչը, սահմանուած եկամուտ մը պիտի ունենայ, մինչդեռ այժմու հնարիչներէն շատեր անօթի կը մեռնին, ո՞վ զիտցեր է վարձատրել զանոնք. Parcival Everitell որ թորիծը (Slot-machine) հնարեց, փողոցներուն մէջ անօթի մեռաւ. երկրորդ, անարդարութիւն և տգիտութիւն է ըսել թէ հնարիչները դրամական վարձատրութեան համար կը հնարեն. Նեւտոն ի՞նչ դրամական վարձատրութեան կ'սպասէր երբ ձգուղութեան օրէնքը գտաւ. կամ Տարվին երբ բարեշրջութեան օրէնքը գտաւ. Հնարիչները գերազանցօրէն անհոգ : անտարբեր են իրենց ապրուստին նկատմամբ. էտիսլն կը մոռնայ նոյնիսկ իր ամուսնութեան օրը թէ պիտի ամուսնանայ. Պէրնար Փալիս ոչ միայն ինք կը մոռնար տւաել այլ և կը մոռնար կերակուր հայթայթել իր զաւակներուն և կնոջը. այո՛, ոչ միայն անօթի մնաց, այլ և ծախեց իր տան կահկարասին մինչեւ վերջին աթոռը իր մտադրած գիւտը ի զլուխ հաներու համար. հնարիչները չեն կրնար չի հնարել. անոնք հնարելու հարկին տակն են այնքան՝ որքան հաւ մը ածելու հարկին տակ է :

Դ. Ընկերվարութեան առաւելութիւնը իր բաշխումի դրութիւնը

Ընկերվարութիւնը պիտի բառնայ ան ծայրասահճան անհաւասարութիւնը զոր կը տիրէ արդի ընկերութեան մէջ. ընկերվարութիւնը պիտի հաւասարակշռէ կշուն նժարները : Արդի ընկերութեան մէջ աղքատը պատեհութիւն չունի իր կարողութիւնները զարգացնելու. իսկ հարուստը պարզապէս չափէն աւելի ունենալուն համար

ճանայ . յաճախ ան ալ իր հոգին , իր բարոյական և մարդկային արժեքները վրայ կուտայ մտքով ու սրտով կը թափուրնայ , թէպէտ դրամով փարթամ : Ընկերվարութիւնը պիտի բառնայ այս երկուստեք չարիքները հաւասար եկամուտ և հաւասար պատեհութիւն տրամադրելով ամէն անհատի . ընկերվարութեան նշանաբան է . «Ոչ չատ հարսաութիւն որ քեզ մոռնամ , ոչ ալ աղքատութիւն որ քու անունդ անիծեմ և գողնամ» :

Ընկերվարութեան գաղափարականն է անհատական սակաւակեցութիւն և հանրային ճոխակեցութիւն , ինչ որ տրամագծօրէն հակառակն է արդի ընկերութեան գաղափարականին : Ո՞րն է սակայն ձշմարիտ գաղափարականը . պատմութիւնը կը ցուցնէ որ առաջինն է ձշմարիտ գաղափարականը . Աթէնք իր լաւագոյն օրերուն մէջն էր այն աաեն՝ երբ իր ընկերային եկամուտէն մեծ մասը կը գործածէր արուեստի համար իր բոլոր ձեւերուն մէջ , և երբ , անհատական կեանքը բաղդատաբար պարզ էր . բայց Յունաստանի անկման ժամանակ հանրային ծախսը ինկաւ , նուազեցաւ և անհատական շռայրութիւնը անցաւ : Նոյնը պատահեցաւ Հռովմի :

Ե. Ընկերվարութեան բարոյական ոյժը

Ընկերվարութեան ամենէն զօրեղ կողմն է իր բարոյական ոյժը . մեր օրերուն մէջ ոչինչ այնքան կրնայ արթնցնել անհատին մէջ պատասխանատուութեան զգացումը , ոչինչ կրնայ անհատի մը խիղճը արթնցնել որքան ընկերվարական գրականութեան ընթերցումը . կարելի է յիշել հազարաւոր կրթուած , լուսամիտ , լուրջ անհատներ , որոնք ընկերվարական լիակատար դասընթացքի մը հետեւելէ ետք , իրենց խիղճը արթնցած է և անոր դատին նուիրուած են : Ընկերվարութեան բարոյական գա-

ղափարականներն են որ կը ներշնչեն զանոնք զրեթէ կրօնական նուիրումով մը տարածել այդ գաղափարականները։ Կարելի է ըսել որ Ս. Դիրքը իր ընթերցողներուն վրայ այնքան նշանակելի ազդեցութիւն չի գործեր որքան կը գործեն ընկերվարական գիրքեր ընկերվարականներու վրայ։

Արդարե Ս. Գիրքը, քրիստոնէութիւնը բարձրաձայն կը քարոզեն մարդերու եղբայրութիւն։ առկայն մարդ կոյր ըլլալու է չտեսնելու թէ այդ քարոզութիւնները ձայն բարբառոյ անապատի կը դառնան։ Զենք կրնար տեսնել որ Քրիստոնէութեան պէս երկնային կրօնք մը եթէ իր աստուածային ազդեցութիւնը չի կրնար գործել մարդկութեան մէջ, պարզ անոր համար է որ արդի տքնտեսական դրութիւնը պատասխանատու է։ Քրիստոնէութիւնը օդային դղեեակ մը, երազ մը, քաղցրահնչիւն բառ մը պիտի մնայ մինչեւ վերջն ալ եթէ արդի անտեսական դրութիւնը փոխելով անոր ճամբան չի հարթենք։ Ահա ընկերվարութիւնը կ'առաջարկէ վերցնել այդ անտեսական խոչնդոաը և իրագործել համամարդկային եղբայրութեան գաղափարականը։ «Ամէնը մէկին համար, մէկը ամէնին համար։»

Ընկերվարութիւնը լաւագոյն ապագայ մը կը խոստանայ կիներու և մանուկներու համար, անոնց աւալով առատ պատեհութիւն զարգացնելու իրենց կարողութիւնները։ ամուսնութիւնը դարձնելով ոչ թէ անտեսական հարց մը կիներու համար։ իբր իրենց ապրուստը ապահով միջոց, այլ զայն դարձնելով սիրոյ խնդիր մը։

Ընկերվարութեան նշանաբանն է հաստատել և ապահովել այնպիսի միջավայր մը որ նպաստաւոր ըլլայ մարդուն բարոյական յատկութիւններու զարգացումին։ Եւ աս ընկերվարութեան ամենազօրեղ կողմերէն մէկն է, քանի որ փորձառութիւնը և արդի գիտական հետազօ-

տութիւնները ցոյց կուտան որ միջավայրը անհամեմատ ազդեցութիւն ունի անհասի նկարագրին վրայ . մինչդեռ ժառանգականութիւնը աննշան ազդեցութիւն մը ունի մանաւանդ բարոյական յատկութիւններու վրայ :

Ընկերվարութեան ուրիշ մէկ զօրեղ և բարոյական կողմն է ան որ ընկերվարութիւնը հարկաւորաբար պիտի չնջէ ծոյլ , անգործ դասակարգը . ընկերվարական ընկերութեան մէջ Ս . Պողոսի սա խօսքը պիտի ըլլայ ընդհանուր կիրարկութեան մէջ . «ով որ չի գործեր հաց ալ թող չուտէ» :

Ընկերվարութիւնը պիտի բարձրացնէ կառավարութեան բարոյական մակարդակը . այժմու ընկերական դրութեան մէջ քիչեր միայն կը հետաքրքրուին կառավարութեան վիճակով . սակայն ընկերվարական դրութեան մէջ քանի որ ամէն մարդ կենսական շահեր ունի կապուած կառավարութեան , ամէն անհատ պիտի շահագրգռուի կառավարութիւնով և աւելի ազնիւ դասակարգի մը ձեռքը պիտի անցնի կառավարութեան զէկը : Ասկէ զատ , հանրային շահուն համար եղած պաշտօնավարութիւնը անհատին նկարագիրը ազնուացնելու և բարձրացնելու յատկութիւն ունի . «հանրային կեանքն էր և ոչ թէ անհատական կեանքը որ մեզի տուաւ Ռւաշնկթըններ և Լինքըններ» կ'ըսէ հեղինակաւոր ամերիկացի մը : Հերոսները անոնք են որոնք ծառայած են պետութիւններու և ոչ թէ անհատական շահերու , ասոր համար Ճ . Միլ ըսած է թէ պատերազմը և ոչ թէ անհատական գործը , եղած է ցարդ ասպարէզը ընկերային առաքինութիւններու :

Զ. Ընկերվարութիւնը իբր բաջալերող արուեստի

Անոնք որ ուսումնասիրած չեն ընկերվարութիւնը պիտի զարմանան երբ լսեն որ ընկերվարութիւնը մեծ թիւով համակիրներ կ'ունենայ արուեստագէտ դասակարգէն : Բանաստեղծներ , նկարիչներ և հեղինակներ ջերմ համակրութիւնով կը վերաբերին հանդէպ ընկերվարութեան և շատեր բացորոշապէս ընկերվարական կը յայտաբարեն ինքզինքնին :

Այս քիչ մը զարմանալի երեւոյթին բացատրութիւնը պէտք է փնտռել հոն որ , արդի մրցակցական դրութիւնը աննպաստ միջավայր մըն է արուեստի և գրականութեան : Շատերու աղքատութիւնը մէկ կողմէ և փաքրութիւ հարուստներութիւը միւս կողմէ բարձրագոյն արուեստիկ գրականութեան մահացու է : Երբ սնցեալին վրայ ակնարկ մը նետենք , պիտի գտնենք որ արուեստի ամենափայլուն շրջանները այն ատեն ծնան երբ քաղաքացին կապրէր պարզունակ կեանք մը խակ ազգը ճոխ կեանք մը . այս կարգէն են Փէրիկլէսի , Օգոստոսի և Եղիսարէթի դարերը : Միջին դարու մէջ ճարտարապետութիւնը իր մեծագոյն յաջողութեան հասաւ երբ ազգային զգացումը աւելի զօրեղանալ սկսած էր , և այս դարը երբէք վաճառականական յաջող դարաշրջան մը չէր . արուեստը գերազանցապէս հանրային հանգամանք ունի և ոչ թէ անհատական : Այժմու ընկերութեան մէջ շատեր առանձնաշնորհուած են նոյնիսկ փճացնելու երկրին բնական և արուեստական գեղեցկութիւնները . ընկերվարական դրութեան մէջ անհնարին պիտի ըլլայ այս , քանի որ ամէն գեղեցկութեան պատասխանատուն պիտի ըլլայ հանրութիւնը :

Ե. Ընկերվարութիւն և արդի հարցեր

Ժամանակակից կարեւոր հարցերէն մէկն է կառավարութեան պարզացումը . արդի կառավարական ձեւը ծայրաստիճան բարդ հանգամանք մը ունի . օրէնքները բազմապատկուած են և քաղաքացին համար խիստ դժուար է հասկնալ թէ ինչ բան օրինական է և ինչ բան ոչ : Ընկերվարութիւնը պիտի նուազեցնէ օրէնքներու թիւը . այսպէս պարզելով օրէնքը բական կուզմը և դիրացնելով գործը թէ պաշտօնեային որ անել դժուարութիւններու կը մատնուի յաճախ և թէ քաղաքացին : Ընկերվարութիւնը վերջ պիտի դնէ դատարաններու :

Ընկերվարութիւնը պիտի նուազեցնէ աշխատանքի ժամերը , ինչ որ կենսական հարց մըն է այսօր միլիօններու համար , տալով անոնց առիթ ինքնազարդացման և վայելքներու :

Ընկերվարութիւնը պիտի լուծէ պարտաւորիչ դատիարակութեան հարցը :

Տնտեսական անապահովութիւններու , պատահականութիւններու գէմ ապահովելու հարցը ուրիշ կարեւոր հարցը մըն է զոր պիտի լուծէ ընկերվարութիւնը .

Ընկերվարութեան ներքեւ կ'անայացտանան նաև անհատական մենավաճառները իրենց յարակից բոլոր բազմակինձուատութիւններով և դժուարութիւններով :

Ը. Այագան

«Մենք ամէնս երջանիկ պիտի ըլլանք . հայրիկ ոչ : Աստուածային գութը որ հոգիներու գեղեցկութիւնը կը կազմէ , պիտի ջնջուէր եթէ տառապանքը վերջանար : Այդ երբեք պիտի ջըլլայ : Բարոյական չարիքը ու ֆիզի-

քական չարիքը , անդադրում մերժուած , անդադարում պիտի բաժնեն , երջանկութեան և ուրախութեան հետ , աշխարհի կայսրութիւնը , այնպէս ինչպէս գիշերը կը յա-ջորդէ ցերեկին : Չարիքը հարկաւոր է : Բարիին նման ան իր ակնազրիւրը ունի բնութեան մէջ . մէկը չէ հնար-ցամքեցնել առանց միւսին : Մենք երջանիկ ենք անոր համար որովհետեւ ապերջանիկ ենք : Տառապանքը ու-րախութեան քոյրն է . այս երկուորեակ քոյրերուն կ'անցնի մեր տաւիղի թելերուն վրայէն և զանոնք կը ձայնէ ներդաշնակ . եթէ երջանկութեան շունջը լոկ ա-նոնց վրայէն անցնէր , անոնք պիտի արտադրէին միօրի-նակ , տաղտկալի ձայն մը , լուութեան նման : Բայց , ան-խուսափելի չարիքներուն , այն հասարակաց և մեծափառ չարիքներուն՝ որոնք մարդկային վիճակէն կը ծագին , պիտի չաւելնան արհեստական չարիքներ՝ որոնք կը ծա-գին մեր ընկերութեան վիճակէն : Մարդեր այլևս չպիտի ձեւաղեղծուին տգեղ աշխատանքով որով աւելի կը մեռ-նին քան կ'ապրին : Գերին դուրս պիտի գայ փաարանէն (ergastulum) , և զործարանը այլեւս չպիտի ուտէ մարդ-կային մարմինը միլիոններով :

Այս փրկութիւնը մեքենաներէն կըսպասեմ : Մեքե-նաները որոնք այնքան մարդեր ջախսջախած են , պիտի ազնուօրէն և մեծոգիօրէն օժանդակեն մարդկային կա-կուդ միախն : Մեքենաները նախապէս անգութ և բիրտ , բարեկամ և հաշտ պիտի դառնան մարդուն : Մեքենան ինչպէս պիտի փոխէ իր ոգին : Լսէ՛ : Կայծը որ թռաւ Լէյդեան շիշէն (Leyden jar) , փոքրիկ նուրբ աստղը որ ինքզինքը ընագէտին յայտնեց անցած դարուն , ան պի-տի գործէ այս հրաշքը : Անձանօթը որ յաղթուած է ա-ռանց ճանչցուելու , խորհրդաւոր թագուն ոյժը որուն կը հպին մեր ձեռքերը , ընտանի շանթը լեցուած և տարած-


ուած բազմաթիւ թելերուն վրայ՝ որոնք իրենց ցանցով կը պատեն աշխարհը՝ ելեքտրականութիւնը պիտի տանի իր զօրութիւնը, իր նպաստը ուր որ պէտք կայ, տուներու և սենեակներու մէջ ուր հայր, մայր և զաւակներ այլեւս չպիտի բաժնուին իրարմէ: Աս երազ չէ: Բիրու մեքենան որ գործատան մէջ հոգի և մարմին կը քայլքայէ, պիտի ընտանենայ, պիտի մտերմանայ: Բայց բան մը չարժեր որ ճախարակներ, անուատամներ, կցածռեր, մանիճներ, մատնէքներ և անիւներ մարդկայնանան եթէ մարդեր պիտի մնան քարտիրտ:

Ասկէ աւելի հրաշալի փոփոխութեան մը ակնդէտ ևնք սակայն: Ի՞նչ կ'ըսէ այսօր գործարանասոէրը թէ ինք խորհող ոգին է և թէ առանց իրեն իր գործաւորներու բանակը հասկցողութենէ զրկուած մարմին մըն է պարզ: Լաւ. եթէ ինք միտքն է, թող այս պատիւը հերիք ըլլայ իրեն: Մարդ պէտք է որ ինքզինքը յագեցնէ հարստութիւնով, որովհետեւ ինքը խորհող միտքն է: Երբ մեծ Donatelloն իր ընկերներուն հետ պղինձէն արձան մը կերտեց, ինք էր գործին հոգին: Իշխանէն կամ քաղաքացիէ ստացած դրամը սովոր էր դնել կողովի մը մէջ որ ճախարակով մը կապուած էր գործատան մէկ սիւնին: Ամէն մէկ ընկեր իր կարգին կը քակեր կապը և կողովէ կ'առնէր այնքան զրամ որքան հարկ էր իրեն: Բաւականաչափ ուրախութիւն չէ մէկու մը համար զգալ թէ իր մտքին միջոցով կարտադրէ. և այս առաւելութիւնը միթէ արգելք մըն է որ տէր—գործաւորը իր շահը բաժնեկցի իր խոնարհ գործընկերներուն հետ: Բայց իմ հանրապետութեանս մէջ ոչ շահ պիտի ըլլայ ոչ ալ օրավարձ, և ամէն բան մեղի պիտի վերաբերի»:

«Հայրիկ, ատիկայ քոլէքտիվիզմ է, ըսաւ Փօլայն..»

«Ամէնէն արժէքաւոր բաները», պատասխանեց Մ. Պէր-

կըրէթ, «հասարակաց են ամբողջ մարդկութեան և միշտ այնպէս եղած են: Օդ և լոյս կը վերաբերին այն բոլորին որոնք կը չնչեն և օրուան լոյսը կը տեսնեն: Անձնասիրութիւն և ազահութիւն, անհատներ բուռն ճիգ թափած են դարերով յափշտակելու և իւրացնելու գանձեր: Հակառակ այս բոլորին, անհատական ամենաճոխ սրտացուածքներ ոչինչ են բաղդադմամ այն ստացուածքին՝ որ կը վերաբերի ամբողջ մարդկութեան անխտիր: Նոյնիսկ մեր ընկերութեան մէջ, չե՞ս տեսներ որ ամենահաճելի կամ ամէնէն գերազանց ստացուածքները — ճամբաներ, գետեր, անտառներ՝ որոնք ատենօք թագաւորին կը վերաբերէին, գրադարաններ, թանգարաններ — կը պատկանին ամէն մարդու: Ոչ մէկը աւելի կը վայլէ քան ես ֆօնթէնալի այս կաղնին կամ Լուվրի այն պատկերը: Եւ անոնք աւելի իմա են քան հարուստ մարդուն եթէ ես աւելի լուռ գիտեմ զանոնք վայլել: Հաւաքական սեփականութիւնը՝ որմէ կը սարսափին մարդեր իրը հեռաւոր հրէշէ մը. արդէն հազարաւոր ծանօթ ձեւերով կը շրջապատէ մեզ: Ահաբեկիչ է երբ յայտարարես զայն մինչդեռ անոր հայթայթած առաւելութիւնները մեր մէջն են արդէն»: (1)




ՀԱՅԿԱՍՏԻ ԳՐԱԴԱՐԱՆ

(1) "M. Bergeret a Paris," Անաթօլ Ֆրանս:



Ա. Հ. ԳԱԼԻՇՈՆՃԵԱՆԻ



Ա. Պուտուայի Աւետարանը	5
Բ. Զգիտականութիւն	3
Գ. Տիեզերքի Առեղծուածներէն մէկը	
Զարիքի գոյութեան հարցը	5
Դ. Խմաստասիրութեան Պատմութիւնը	
Ալֆրէտ Վէպէրի 400 էջ (հրատարակելի)	

Հեղինակին բոլոր հրատարակութեանց կելքոնսատեղին է
ՅՈՎՀԱՆՆԵԼՈՒ ԴԱՎԻՃԵԱՆ ԳՐԱԾՈՒՆ
Զամայնարտ, Թիւ 25, Կ. Պովիս

ԳԻՆ 5 ՂԲ ԳԱԱ Գիմնարար Գիտ. Գրադ.



220059768